

Les Arméniens de Tchanguer.
Durant les journées d'épuisante

16.

ԶԱՆԿԵՐԻԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ
ՍԱՐՍԱՓԻ ՕՐԵՐՈՒՆ ՄԵԶ

Արդի թուրք կայսրութեան հին Հայաստանի սահմաններուն մէջ երեք հազար տարիներէ ի վեր ապրող ամբողջ հայութիւնը, բացի Պոլսէն եւ Գմիւռնիայէն, 1915ին, արդէն $\frac{3}{4}$ մասով քնաջինց եղած էր՝ համատարած արեան ջրհեղեղով մը:

Վերջապէս կեղրոնէն ստիպողական հրաման կու զար, Տէր-Զօրի անապատները արտորելով ընաջինջ ընելու նաեւ Դասթէմունիի կուսակալութեան մէջ գտնուած ամբողջ հայութիւնը, որ հազի ընդամենն 1800 տուն կամ 10.000 անձ կը հաշուուէր այն ատեն, մէջը ըլլալով նաեւ հազար տունէ աւելի հայ թօշաները:

Սակայն կուսակալ Ռէշատ Փաշայ, ազնիւ, խոհական եւ հին թուրք դպրոցին պատկանող անձ մը, ներքնապէս սաստիկ հակառակ ըլլալով իթթինատի ոճրագործ աշխարհնաւեր քոմիտէին, Յուլիսի սկիզբէն ի վեր Պոլսէն դրկած այս հրամանը չէր գործադրած:

Ասկէ զատ Դասթէմունիի կեղրոն քաղաքին մէջ ապրող թուրք ժողովուրդի մեծամեծներն, իր մօտ հրավիրելով հարցուցած էր թէ, իրենք դժգոհութիւն մը ունի՞ն իրենց դրացի հայերէն: Խակ թուրք երեւելիները նախ քերանացի եւ ապա Ռէշատ Փաշայի միջոցաւ հաղորդած էին Պոլսի գրաւոր կերպով, թէ “Իրենք դարերէ ի վեր բարի դրացիութեամբ եւ առեւտրական ընդարձակ յարաերութեամբ կապուած ըլլալով հայերու նետ, ոչ միայն դժգոհու-

Թիւն մը շունէին ասոնցմէ, այլեւ նիւթական մեծամեծ վիսամներու պիտի ենթարկուէին, եթէ Տէք մի՛ արասցէ հայերը տեղահան ըլլային»:

Կուտակալ Ռէշատ Փաշայ, միւս կողմէն բացայայտ կերպով ասենարեք կը յայտարարէք՝ թէ հայերը օսմանեան պիտութեան սիւնն են, թէ առանց հայերու երկիրը յոյժ աղքատութեան կ'ենթարկուի, թէ հթթիւատի քոմիտէն յոյժ անհեռատես եւ հայրենիքն շահերուն զլլամիին հակառակ քաղաքականութեան մը կը հետեւի՝ հայերու բնաջնջման հետամտելով, եւ որ յառաջիկային օսմ՛. պետութիւնը կրնայ կործանարար մեծ պատասխանառութեան ենթարկել:

Դասթէմունիի կուտակալին այս ընթացքը բոլորովին հակառակ ըլլալով հթթիւատի քոմիտէին եւ թուրք կառավարութեան գաղտնի հայաջինջ քաղաքականութեան, ներքին գործոց նախարար Թալաթ, Դասթէմունիի օսմ՛. երեսփոխանին միջոցաւ բերանացի լուր կը դրէք Ռէշատ Փաշայի, որ եթէ պաշտօնանկ ըլլալ չ'ոգեր, իսկոյն հրաժարի կուտակալական իր պաշտօնէն:

Իսկ Ռէշատ Փաշայ, իր պետական պաշտօնէից մէջ սկըզբունքի ծառայող եզակի ազնիւ անձնաւորութիւն մը, հրաժարելով իր պաշտօնէն Յուլիսի վերջը մեկնեցաւ Պոլիս, մտադրելով մայրաքաղաք հասնելուն, այս մխալ քաղաքականութեան դէմ՝ իրովսանն պայքարիլ, քանի դեռ ուշ չէ . . . :

Ռէշատ փաշայի փոխանորդ կարգուած Դաստըն անմիջապէս հրաման կ'ընէ Զանկըրիի նոր եկած կառավարչին, իսկատ խորարկութեան ենթարկել տեղւոյն Հայոց տուները, ասոնցմէ հաւաքելով բոլոր զէնքերը:

Սեպտեմբերի սկիզբներուն օր մը, ոստիկաններէ եւ ոստիկան զինորներէ պաշարուած գուանք Զանկըրիի Հայոց բոլոր թաղերը, նոյնպէս աշ ու սարսափի մատնելով տեղւոյն ամբողջ հայութիւնը: Մակայն հակառակ եղած մանրակրկիտ խուզարկութեան ոչ, մէկ զէնք չգտնուեցաւ Հայոց տուներուն մէջ: Ասոր վրայ՝ իրողութիւնը պարզող այս ապարդիւն խուզարկութեան պարագան հայոց նպաստաւոր տեղեկագրով մը հաղորդուեցաւ Դասթէմունի: Բայց Զանկըրիի հթթիւատի քոմիտէն երբեք զո՞ւ չեղաւ այս ձեռնունայն

խուզարկութենէն, զի չկրցաւ հակառակ իր ակնկալութեան, հայերը տեղահան կամ՝ աքսոր ընելու պատրուան մը ծեռք բերել:

Իբր ապացոյց այս ակնյայտնի դժգոհութեան, խուզարկութեան յաջորդ օրը Զանկըրիի Իթթիհատի պատասխանատու քարուուղարը Խօնուս, որ ողբացեալ Սեւակի եւ Վարուժանի սպանումը կազմակերպած էր, խստի կշտամբելով Զանկըրիի ոստիկանական տնօրէնը, կըսէ ի մէջ այլոց. “Եթէ ՀաՅութիւն տուսերուն Մէջ Զի՞նք Զի՞նք, Կոնէ Զի՞նք Կոնէ Կոնէ Հայութիւն Մէջ Զի՞նք Տասնակ, Մէջ Երկու ՀաՅութիւն Տաս Մէջ Գաղտնավոլս Զի՞նէ, Եթ Ապս “ԱՀԱ Զի՞նք, ՀԱՆԼՈՎ ՀԱՏ ԱՑՆՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂՆԿԱԳԻՐԸ ՊԱՏՐԱՍՏՆԻ...: ԱՌ ՈՐԱԿ ԱՆՁԱՐԱԿ ԷՌ Եղեր, ԵՌ ԱԽԳԻՔԱԿԻՑ ՕՐՈՒԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱԴԱՐԱԿԱՄԹԵԱՆ . . . ”:

Ի դէպ է յիշել Հոս, թէ հայաբնակ քոլոր վայրերու մէջ, եթէ 5 տեղ զէնք գտան հայոց մօտ, 100 տեղ ալ իրենք դրին, եւ ապա “ԳՏԱՆՔ” ըսելով կարծեցին իրենց ահաւոր եղեռնին ԶԵՄԵԶԱՑՈՒՄԸ պատրաստած ըլլալ:

Նոյն իսկ քազմաթիւ վերապրող ականատեսներ եւ հայ լուսանկարիչներ կը վկայեն թէ շատ տեղեր, ինչպէս Ատանայի մէջ, ոստիկան գինորներու զէնքերը առնելով մէկ տեղ իսառնիխուռն դիզել վերջ, ասոնց ալ վրան պիտական ծիննառումքեր զետեղելով, լուսանկարել տուած են եւ զրբերու ու պատկերազարդ թերթերու մէջ հրատարակելով, ուզեցին իրենց չքմեղացումին իբր ապացոյց ծառայեցնել արտաքին քննադատ թշնամիներու դէմ:

Իթթիհատի տեղական քոմիտէի պնդումին վրայ, ամիս մը վերջ կրկին ամենայն խստութեամբ եկան խուզարկել Զանկըրիի հայոց քոլոր տուները, եւ կրկին ձեռնունայն եւ զլխիկոր ետ դարձան:

Այսու ամենայնիւ Զանկըրիի հայերու տեղահանութեան հրամանը չուշացաւ Դասթէմունիէն Զանկըրիի կառավարութեան, իբր արդիւնք Զանկըրիի Իթթիհատի քոմիտէին յամառ միջամտութեանը:

Կրկին չար գուզադիպութեամք մը, 1915ի Վարդավառին նըման՝ Ս. Աստուածածնի տօնն եւս սուզի ու սարսափի մէջ անցոց Զանկըրիի ափ մը հայ թշուատ ժողովուրդը, հետեւալ աղէխարշ հանգամանքներու ներքեւ:

Մինչդեռ երկսեռ հայ ժողովով լը միծամանութեամբ եկեղեցին կը գտնուէր, յանկարծ Զանկըրիի զինուրական հրամանատարին կողմէ հայոց միստարին միջոցաւ հետեւեալ հրամանը հաղորդուեցաւ ինձի, որպէսզի զեկոցանեմ՝ ներկայ ժողովքին:

“Երեք օր պայմանաժամ՝ կը տրուի Զանկըրիի հայ ժողովը ինձին, ոէպի Տէր-Զօր մեկնումի պատրաստուելու համար: Խըստանչիր ոք պատ է իր կինն ու զաւակները հետը առնելու կամ քաղաքը ճգելու: Փախշողները եւ պահուղները մահուամբ պիտի պատժուին»:

Հազիւ պետական այս մահազուժ հրամանը հաղորդուած ներկայ եղող ժողովքին, աղօթքի տաճարը կը դառնար իսկոյն վայնասունի, լացի ու կոծի վայր մը: Սուզը ընդհանուր էր, որովհետեւ ամէն ոք զիտէր այլեւս, թէ Տէր-Զօր աքսոր երթալ ի՞նչ ըսել էր...: Պատանիներէն մինչեւ ուժունամեայ ծերունիները խուժելով, սեղանին, առջեւ, կ'աղաչէին ոք Ծկեղեցւոյ վերջին սուրբ խորհուրդով զիրենք նախալսատրաստենք ահաւոր վախճանին..., որովհետեւ մահուան ժամը վերջապէս նշած էր..., հարկ էր վերջին պարտականութիւններն կատարել...:

Ս. Պատարազի հայր մերին ժամանակ արդէն սեղանին առջեւ պատրաստ կը սպասէին 58 տաւառաթսոր, որոնք ամէնքն ալ անկարող զսպելու իրենց պոռթկացող յուզումը նեկեղանօք կու լային...: Բայց ալ աւելի սրտաճմէիկ էր այս թշուառներուն եկեղեցին ներկայ եղող կիներուն, զաւակներուն եւ ծերունի մայրեռու ողբն ու կոծն, իրենց հառաջանքներով, լալիւններով եւ անէծքներով եկեղեցւոյ ցած կամարներն վար կը թերէին...:

Անկարելի էր ներկայ ըլլալ այս ահաւոր տեսարանին եւ մինչեւ ուկըներն շարտուալ ու շարտաստել: Կու լայինք ամէնքն ալ, եւ հովիւ եւ հօտ մեր հայու անքախտ ճակատագրին վրայ, կու լայինք եւ զնացողներուն վրայ եւ մասցողներուն վրայ:

Որովհետեւ իթթիատական մահուան անզութ մանզաղը, խոփի չէր դներ ոչ կուսակցականի, ոչ պահպանողականի, ոչ մասուկի, ոչ ծերի, ոչ արուի եւ ոչ էզի, հրամանը սաստիկ էր, ընացիւնը ընել հայ ցեղը, անխնայ կոտորելով մինչեւ վերջին աննշան բեկորը մահապարտ հայութեան...:

Սակայն ա՛լ աւելի անտանելի էր իմ վիճակը. ըլլալով հովի մահուան դատապարտուած եւ հալածական անմեղ ժողովրդի մը, խրաքանչելով կը վազէր մօտս, օգնութեան, փրկութեան, յոյսի կամ միմիթարութեան խօսք մը սպասելով . . . :

Բայց բարձ ինքս աւ ըլլալով մահուան դատապարտուածներէն անդրանիկ մէկը, հակառակ բոլոր կամեցողութեանս, անզօր էի ո՞ր եւ է օգտակար ձեռնարկ ընելու . . . :

Կ'ապքէինք համատարած նախճիրի, այնպիսի անլուր, եւ մորով իսկ անըմբոնելի այնպիսի սարսափելի օրերու մէջ, երբ ողջ մեացողներս երանի կու տայինք ամէն անոնց, որոնք չարշարանքի, խոշտանգումի եւ աներեւակայելի տասուպաներով սպաննացող մահուան, վճարած էին արդէն արիւնի իրենց անճողոպրելի տուրքք: Մինչ կենդանի մեացողներս իրապէս կենդանի նահատակներ էինք, ամէն օր քանի մը անզամ՝ կը մեռնէինք ու կ'ողջանայինք, վաղուան վերանաս երկիւղը մեր սրտերուն մէջ, մահուան չարշարալից սարսափը մեր տանջուող նոգիներուն ու մոքերուն մէջ . . . :

Բայց այնուամենայնիւ վերջին փորձ մը կ'ուզէինք ընել. ո՞գիուէ թերեւս յաջողէինք, հակառակ ամէն յունտեսութեան . . . , քանի որ թուրքք դրամով միշտ սովոր էր վաճառելու իր ամենանուիրական սրբութիւններն ալ . . . :

Ուստի՝ անմիջապէս քաղաքին նայ երեւելիներէն երկուքք բնակարանս հրափրելով սկսանք ընսել բոլոր նպաստաւոր եւ անպատ հաւանականութիւնները:

Խորհուրդ ընելէ վերջ, որոշուեցաւ անմիջապէս յաջորդ օրը մեռեցի երկուշաբթին, գալունի սակարկութեան մոտենել Զանկըրիի հիթինատի քոմիուէի Պոլանի դրկուած պատապիսանասու քարտողար նօնուսի նետ, որ խոկական շարժից ուժն էր տեղույն հայանալած քաղաքականութեան, եւ կազմակերպիչը Սեւակի ու Վարոժանի սպանոյին:

Ցուսալից էինք անոմ՝ որ տեղույն նայ երեւելիներէն մէկը, որուն նետ խորհրդակցելով այս քայլն կ'առնուելը, ի նկատի առնելով Զանկըրիի նայ փորբաթիւ ժողովորդին նիմիթական անհոգ վիճակը, խոստացած էր նոյն օրն իսկ 500 նշուն ուկի գումար

մը տրամադրել այս նպատակին. եւ աւելի ալ զոհաբերութիւն ընել,
եթէ յոյս ըլլայ ժողովորդը փրկել սոյոց մանուանէ:

Ամէնքս ալ կը տրամաբանէինք, թէ Զանկըրիի հայոթեան
շարժուն ու անշարժ հարիւրհազար ոսկիի հարասութիւնը փրկելու
համար, կ'արժէք մէկ քանի հազար ոսկի փրկանք տալ, թող թէ
ասով փրկութիւնը հարիւրաւոր կեսանքերը զին չունէին բնականարար:

Հարկ էք տրուած երեքօրնայ պայմանաժամին մէջ սակար-
կութիւնը լրացնել, եւ վճարման համար եւս պայմանաժամ՝ մը
ստանալ: Խսկ ամէն զործառնութիւն այս ժամին կը կատարուէք
ծայր աստիճան զաղոնապահութեամք, զի հակառակ պարագային
միայն փութացուցած պիտի ըլլայինք մեզ սպառնացող անխուսա-
փելի մահը:

Իթթիհատի կենդրոնական քոմիլէն աղէտի այս օրերուն, նոր
կարգադրութեամք մը, Պոլսէն մեծ ու փոքր բոլոր քաղաքները
մէկ մէկ քննիչ դրկած էք՝ «պատասխանատու քարտուղար»,
անուան ներքեւ: Ասոնք խսկալէս Իթթիհատի կեդրոնական քո-
միդէի աշքն ու ականջն էին, եւ զաւատի տեղական կառավարա-
կան պաշտօնէութեան վրայ խիստ հակալշիր ի գործ կը զնէին:
Ով որ Իթթիհատի քաղաքականութեան հակառակ ողղութիւն կը
քոնէք, իսկոյն տեղեկազրուելով Պոլիս, պաշտօնանկութեան հրա-
ման կր զար, ըլլար ան տեղակալ (զայմանգամ), կառավարիչ
(միթասարք), եւ նոյն խսկ եթէ կուսակալ (վալի) ըլլար:

Զի խսկական կառավարութեան ղեկը ասոնց ձեռքն էք:

Յաջորդ օրը կանխաւ առնուած ժամադրութեամք մը, երկու
անձեր կը ներկայանային զաղոնի կերպով զիշերը, պատասխա-
նատու քարտուղարին տունը:

Իթթիհատի այս լիազօր ներկայացուցիչը, երկար քանակ-
ցութիւններէ վերջ, նուև ուրեմն սակարկութեան մոնելով իբրեւ
վերջին խօսք 1500 նշուն ոսկի կը պահանջէք 24 ժամուան մէջ
վճարուելու պայմանով, հակառակ պարագային անմիջապէս զոր-
ծադրել մեզ Տէր-Զօր դրկելու տարագրութեան իրամանը . . . :

Իթթիհատի լիազօրը երկու մասնաւոր պայմանն կը զնէք առ
այս. Ա—ծայր աստիճան զաղոնի պահել երկուստեք պատաս-
խանատութեան ենթարկող արեան այս սակարկութիւնը. Բ—Աս

վճարելի 1500 ոսկոյ գումարին համար ընկալագիր չպահանջել, այլ իքը նուէր տալ յանոն Զանկըրիի մէջ իքը թէ կառուցանելի իթթիհատի քլիափի մը շէնքին ու հողին արժէր:

Ասոր փոխարէն, լիազօրը համամտութեամբ Զանկըրիի իթթիհատի քլիափին ամենաազդեցիկ տեղացի մէկ անդամին, խոստացած էր Զանկըրիի հայութինը տարագրելու ամէն իրաման անհետեւանը թողուկ եւ զգուշական միջոցներ ծեռք առնել, պաշտպանելու համար տեղւոյն հազի 50 տնուոր փոքրաթիւ հայ ժողովորդը:

Յաջորդ օրը, պայմանաժամը լրանալէն առաջ արդէն հազար ոսկին վճարուած էր իթթիհատի լիազօրին: Խակայս գումարին կէսը անձնապէս վճարած էր, բայտ իք խոստան, հաճի Փեթրակի Շախնանը, ազնուասիրու պատուական ծերունին:

Թէպէտ սոուզիւ, Զանկըրիի հայութինը ասով չկրցաւ վերջնականապէս փրկուիլ աքսորէ ու մահուանէ, սակայն գոնէ կրցանք եօթն ամիս ժամանակ շահիլ եւ անցընել մեր զիսուն վրայով արեան համատարած փոթորիկը:

Ապա թէ ոչ, եթէ ընդհանուոր կոտորածի օրերուն զուզադիպէր մեր աքսորը, սոուզապէս մեզմէ ոչ ոք պիտի կրնար ազատիլ մահուանէ, որովհետեւ մեր անցած ճամբաններէն — Եօգկատ — Պօղազլեան-Կեսարիա — ոչ մէկ հայ աքսորականներու կարաւան կրցած էր ողջ անցնիլ:

Հակառակ անոր, որ սաստկագոյն շրջանին՝ փրկանք վճարելով առժամապէս արեան թաթառը անցուցած էինք, սակայն մեզմէ ամէն անոնք՝ որոնք իրերը իրենց բնական երանզով վերլուծելու ընդունակ էին, գիտէին՝ թէ մեր ըրածը պարզապէս ժամանակ շահիլ էր, եւ թէ միշտ վտանգի ներքեւ էինք: Միայն մեր յոյսը իթթիհատի դէմ Պոլսոյ մէջ յառաջ զալիք հաւանական ապատամբութիւն մը եւ կամ անզլիական նաւասորմին Տարտանելը բռնի անցնելով Պոլիսը գրաւելն էր: Ուրիշ տեղերէ ո՛ր եւ իցէ յոյս չունէինք:

Մեսպոնմթերի վերջին օրերուն էր, երբ Զանկըրիի մասցորդ աքսորականներէս վեց հոգի եւս, ասոնցմէ երկուքը եկեղեցական, օգտուելով կառավարութեան՝ Պոլսէն զատ ուզած տեղերնիս ճամբորդելու եւ բնակելու իրամանէն, քաջութիւնը կ'ունենային Զանկըրիէն մեկնելու Ենկիւրիի ճամբով դէսփի Զմիւռնիա:

Դարձեալ կ'ենթարկուէինք ակամայ ահ ու դողի, որովհետեւ
արդարեւ յանդզնութիւն էր այնքան արինոտ փորձերէ եւ կորուստ-
ներէ վերջ, կը կի՞ Էնկիւրի ճամբով ո՞ր եւ է տեղ երթալ:

Բայց բարեբախտաբար այս անգամ՝ իրենցմէ կը ստանայինք
նամակ. որով կ'իմացնէին մեզի՝ թէ Զմիւնիս մէկ զիշեր բանոր
վար դնելէ վերջ, Ուշագ դրկուած էին ոնն բնակելու թոյլտուու-
թեամբ:

Ասոնք զինադադարի վաղորդայնին՝ վեցն ալ ողջամբ վերա-
դարձան Պոլիս, եւ խանդով նուիրուեցան հանրային զործունէու-
թեան, իբր անվճառ մնաւորականներ:

Էնկիւրի կուսակալի փոխանորդ դահճապետ Աթըֆ՝ Էնկիւրիի
կուսակալութեան մէջ գտնուող 85.000 հայութիւնը 9/10 մասով
չարդել տալէ վերջ, այլեւս ընելիք զործ մը մնացած ըլլալով այն
կուսակալութեան մէջ, ներքին զործոց նախարար Թալամի կողմէ
իբր վարձատրութիւն իր “բարոր” պաշտօնավարութեան, կուսա-
կալի խևական աստիճանի բարձրացումով պաշտօնի կը կոչուէր
Գասթէմունի, տեղը զրաւելով հայերը չժարդելուն համար պաշ-
տօնէն հրաժարեցուած կուսակալ Ռէշիս փաշային:

Հազիւ իմացուած, թէ Աթըֆ Գասթէմունիի կուսակալ նշա-
նակուած է, եւ մէկ քանի օրէն Զանկըրիէն անցնելով իր նոր պաշ-
տօնատեղին՝ Գասթէմունի պիտի երթայ, արդէն Զանկըրիի ամ-
բողջ հայութիւնը ենթարկուած էր խևոյն ահ ու սարսափի: Որով-
հետեւ ընազդարար կը գուշակէինք, թէ Աթըֆ Գասթէմունիի կու-
սակալութեան պաշտօնին կը կոչուէր, միայն հաշիւը մաքրելու
համար նաեւ Գասթէմունիի կուսակալութեան մէջ դեռ ողջ մնա-
ցած եւ շտարագրուած մնացորդ հայութեան . . .

Այս օրերուն, հազիւ Աթըֆի Գասթէմունիի կուսակալ ըլլալու
բօթաբեր լորք լսած, ողբացեալ Տիրան Քէլէկեան յուզեալ կու
գար ընակարան ըսելով՝ “Հայր սուրբ լմացանք . . . Աթըֆ Գաս-
թէմունիի կուսակալ նշանակուեր է . . . , մէկ քանի օրէն արդէն
սփսի ծեռնարկէ պաշտօնին, անցնելով քաղաքէս: Ալ մեր օրերն
համրուած են . . . կ'աղաշեմ եկեղեցի երթանք եւ ինծի սուրբ հա-
ղորդութիւն տուր, ալ մահուան պատրաստուելու է այժմէն, որով-
հետեւ աս իրէշին ծեռքէն ալ կարելի չէ ազատիլ:

Կը ջանայի մխիթարել եւ քաջալերել զինքը եւ համոզել, թէ ամէն յոյս դեռ կորսուած չէ... կը նանք դեռ միջոցներ խորհիլ...:

Իրք պատասխան կ'ըսէք ինձի՝ “Հայր սուրբ դունչես ճանչնար թուրքը, ես 30 տարի է ասոնց մէջ եմ եւ թուրք պատմովեան ուսուցիչն եմ երկար տարիներէ ի վեր օսմանեան համալսարանին մէջ: Աս ազգը ոճրագործ ցեղ մըն է, եթէ 36 Սուլթան ունեցած են, 14ը սպաննած են . . . : Ցեղ մը որ իր թագաւորներուն չի խնայիր, միթէ միզ պիտի ինայէ . . . : Ափան որ 30 տարի աս ոճրագործ ցեղին համար զրիշ շարժեցի եւ միտք յոզնեցուցի. երանի՛ թէ ճեռքերս կոտրէին եւ ես ասոնց համար աշխատած շըլլայի . . . , քանի որ վերջս աս պիտի ըլլայ եղեր . . . : Գոնէ դուք կը մխիթարուիք, խորհելով թէ ազգին համար աքտորուեցաք ու կը մեռնիք . . . իսկ ես կ'արժէ՞ք որ այսքան ապերախտ ցեղի մը համար 30 տարի շարունակ աշխատէի . . . : Խորին համոզմամք կը յայտնէի թէ ոռուսի եւ արէն ռուս շառուուի, տեսնել կարենալու համար վերածնուող Հայաստանի ճեռքազատուած արշալոյք . . . : Ստուգին ողբացեալ Քէլէկեան չէք սիսալեք, եւ կը գտնէինք կատարեալ իրականութիւն, երբ իր սպանութենէն վերջ կը վերցիշէինք իր նշանակալից այս խօսքերը:

Առնելով թուրք պատմովեան միայն մեր օրերը, թուրք ժողովուրդը 1876ին սպաննած էր իր թագաւորը Սուլթան Ապտիւ Ազիզը: Ասոր յաջորդը Սուլթան Մուրատ, հազիւ վեց ամիս թագաւորելէ վերջ իբր “Խոնարհ” գանձն բռնի վար առնելով, երեսուն երկար տարիներ Երլարզի դարաստանին մէջ մեկուսացեալ պալատներէն մէկուն մէջ ըերդարգելած էին մինչեւ իր մահը 1909ը:

Սուլթան Մուրատին անմիջապէս յաջորդած էր 1876ին կարմիր Սուլթանը Ապտիւ Համիտ, որ արիւնով զան կը քարծրանար, երեսուն տարի արեան ծովերու մէջ կը թագաւորէր, մինչեւ որ ինքն ալ զանազորկ կ'ըլլար 1909ին՝ Սելանիկէն եկող ազատութեան թուրք բանակէն: Ազա իբր կալանաւոր Սելանիկի Ալաթինի Դղեակին մէջ բանտարկուելէ վերջ, 1912ի Պալքանեան պատերազմին կը փոխադրէին Պէյլէրալէյի մարմարական պալատը, որ իբր զանազորկ թագաւոր կը մնար մինչեւ 1916: Օր մը յանկարծ “ոստրէ ուտելէն թունաւորուած է, ըսելով վերջապէս

իրաժեշտ կու տար իր արխնոտ կեանքին, իր ետեւ ծգելով իր օրով բաժան բաժան եղած մեծ կայսրութեան մը մեացորդ երկիրները իբր համատարած աւերակներու հակայ կոյտ մը եւ սպացող ու լացող իսլամ՝ ու քրիստոնեայ եւ իրմէ այնքան հալածուած միլիոնաւոր ժողովուրդներու յափառեական անէծքը:

Սուլթան Ապտիկ Համիտի զահազրկութենէն անմիջապէս վերջ, 1909ին իթթիհատի քոմիդէն զահ կը բարձրացնէր երեսուն տարի քերդարգելութեան մէջ, ալքուամնոլութենէ շշմած Սուլթան Ուչչատը, կամնակատար կոյր գործիքը Իթթիհատի քոմիդէի ոճրապարտ քուրո ծրագիրներուն:

Ասոր օրով տեղի կ'ունենար (1915—1918) հայութեան համատարած խուժդուժ սպանդը, որ հայ ցեղին բնաշնչումն էր, Թուրքիոյ կայսրութեան սահմաններուն մէջ:

Սուլթան Ուչչատի օրով 1916ի սկիզբը, տեղի կ'ունենար զահաժառանգ Խշիան Եռուսուփ Խզզէտինի սպանութիւնը՝ Էնվէր-Թալամ ոճրագործ քլիքին կողմէ. ճիշդ զահաժառանգին հօր Սուլթան Ազիզի սպանման եղերական հանգամանքներուն ներքեւ:

Էնվէր անձամք սպանմած էր զահաժառանգ Եռուսուփ Խզզէտինը Պալմուճի կայսերական ազարակին մէջ, Երլուրզի պալատէն հազիւ $\frac{1}{2}$ ժամ՝ նեու մեկուսացած վայր մը, ուր լարուած էր թակարդը, ինսամով պատրաստուած իթթիհատական ծրագրի մը համաձայն։ Ազա լրազրաց տրուած պաշտօնական յայտարարութեամք մը կը ծանուցուէր, թէ “ածելիով զահաժառանգ Խշիանը իր աջ բազկերակը կտրելով անձնասպան եղած է ինելազարութեան նոպայի մը մէջ . . .”։ Պատմական ճիշդ նոյն բացասարութիւնը, որ գործածուած էր զահաժառանգին հօր Սուլթան Ազիզի սպանման ատեն 1876ին . . .։ Պատմութիւնը կը կրկնուէր։

Էնվէր այս սպանութիւնը ինչպէս վերն յիշեցինք, անձամք կատարած էր. որովհետեւ զահաժառանգ Խշիան Եռուսուփ Խզզէտին անձամք այցելելով Դարդանել 1915ի զարնան, երբ անզլ եւ ֆրանս. միացեալ Արմատան իր ամենասաստկազոյն յարձակումները կ'ընէր նոյն նեղուցին ամրութիւններուն ոքմ, ի տես հազարաւոր մեռնալ Թուրք զինուրներու դիակներուն բացազանչած էր. “Դարդանելլ Թուրք բանակին զերեզմանն է . . .։ Ասոր վրայ զահաժառանգ

իշխանը պատերազմական նախարար Էնվերին ասործանակով սպառնացած էր հականառութեան մը միջոցին: Այս դէպքէն մէկ քանի ամիս վերջ տեղի ունեցած էր այս սպառնութիւնը:

Ուրեմն քառասուն տարուան կարճ ժամանակամիջոցի մը մէջ իրարու յաջորդող հինգ Սուլթաններէն միայն մէկը, Սուլթան Ռէշատ իր բնական մանուամբ մեռած էր: Խոկ մեացեալները զոհին եղած էին իրենց ցեղին ոճրապարտ հակումներուն: Խոկ Արդի Սուլթանը շենք կարծեր, որ աւելի բախտաւոր ըլլայ իր վախճանի մասին, քան իր եղերաբախտ նախորդները . . . :

Այն, ողբացեալ Քէլէկեան ընազդաբար իր մօտալուտ մարդ կը գուշակէր . . . եւ միշտ կը կրկնէր, թէ ալ փրկուելու աշխատիլը անօգուտ է . . . քանի որ Աթրֆ Գասթէմի մնի կու զայ, ուրեմն ամէնքս ալ կորուած ենք . . . այլեւս ուշ է, փրկութեան որ եւ է նոր ծեռնարկ ընելը . . . : Զարաշար կը զղջար, որ մէկ քանի շաբաթ առաջ Զանկըրիէն մեկնող մեր վեց խիզախն ընկերներուն չէր ուղեկցած. միշտ յուսալով որ իր կինը պիտի կրնայ զինք փրկել եւ Պոլիս դարձնել . . . : Ի դէպ է յիշել հոս, որ ողբացեալ Քէլէկեան հազիւ Զանկըրի ժամանած, շուտով կեղրոնին հրամանով Պոլիս դարձող առաջին 6 հոգինց խումբին հնտ, իրեն ալ հրաման եկած էր ներքին զործոց նախարարէն՝ Պոլսէն ի զատ ուզած տեղը մեկնելու եւ ընակելու: Սակայն չէր ուզած հեռանալ, միշտ յուսալով որ իրեն հնար պիտի ըլլար դառնալ Պոլիս . . . : Նոյնիսկ մեզի հնտ կրկին իրեն ալ թոյլոտութիւն եղած էր Պոլսէն զատ ուզած տեղը երթալու, բայց միշտ յամառած էր մսալ Զանկըրի, մինչեւ որ սունար իր կնոջ ջանքերուն շնորհիւ Պոլիս դարձի վերջնական հրամանը . . . :

Ողբացեալ Տիրան Քէլէկեանի այս մահարոյր յոռեստեսութիւնը՝ արդարեւ մէկ քանի շաբաթ վերջ դժբախտաբար իրականացաւ հնտեւեալ եղերական պարագաներու մէջ:

Երբ Աթրֆ՝ այս օրերուն Զանկըրիէն կ'անցնէր Գասթէմունի իր պաշտօնին երթալու համար, ողբացեալ Քէլէկեան, հակառակ տուած խորհուրդներուս փութացած էր այցելել Աթրֆի, որը ողբացեալը տեսնելուն բացազանչած էր. “Քէլէկեան էֆէնտի դեռ դուք հո՞ս կը մսաք . . .” :

Որով ըսել կ'ուզէք անշուշտ՝ “Ամէնքը սպաննուեցան եւ դու
ի՞նչպէս զեռ ողջ մասեր եւ կամ՝ քեզ ողջ ձգեր են . . .”:

Աթըք Դասթէմունի ժամանելով կուսակալական պաշտօնին
հազիւ ծեռնարկած, հրաման կը դրկէք Զանկըրիի կառավարչին,
ծերակալելով Քէլէկեանը դրկել Տիգրանակերտի պատերազմական
ատեանը դատուելու համար . . .:

Իսկ մենք քանից արդէն արիւնոտ փորձառութիւնը ունեցանք
ճշդելու, թէ ի՞նչ ըսել կ'ուզուէք այս քանածեւով . . .:

1915 Հոկտեմբերի 12-ին շարաթ օրը, երբ աշնանային գեղեցիկ
օդէն օգտուելով, մասցորդ աքտրականներս հաւաքուած էինք զե-
տափի սրճարանը սպաննուած ազգին եւ մեր յուսակոտոր վիճակին
վրայ ողբալու, յանկարծ երկու ոստիկաններ զալով կը հարցնէին
մեզի՝ “Քէլէկեան էֆէնտին ովէ է, ոստիկանատունէն զինք կ'ուզեն,
սկսի տանինք . . .”: Ողբացեալ Քէլէկեան բոլորովին տժգունե-
լով “Երթամ”, հիմա կու գամ. . . ըսելով մեզմէ կը մեկնէր երկու
ոստիկաններուն նետ դէպի պահականց:

Իսկ մենք տարակոյս շոնէինք, որ նա կ'երթար անդարձ, իր
ալ մարտան ժամը վերջապէս նշած էր . . .:

Ողբացեալ Քէլէկեան հազիւ պահականց հասած, ոստիկա-
նապետը պաշտօնական բաներով կ'ըսէք. “Քէլէկեան էֆէնտի Զեզի
համար ծի մը պատրաստուած է արդէն, 2 ոստիկան զինուոր ալ
կը սպասեն ուղեկցելու համար Զեզ. հրամմեցէք ծի նատելու եւ մեկ-
նելու անմիջապէս, որովհետեւ Պոլսէն հրաման եկածէ Զեզ դրկելու”:

Արտակարգ ջանքերով հազիւ կէս ժամ՝ ժամանակ կը տրուէք,
նեռազրատուն երթալով Պոլիս իր կնոջ նեռազրելու եւ գոնէ ան-
հրաժեշտ մէկ քանի Ենթակեղէն կոորդներ նետն առնելու:

Ամէն անոնք՝ որ կ'երթային յուղարկ ողբացեալ Քէլէկեանին,
կառավարական շէնքին մօտ, իրաքանչիրին նետ համբուրուելէ
վերջ, կ'ըսէք արտաստելով՝ “Մեր սպաննուած ընկերներուն նման
ես ալ կ'երթամ” յաւերժանալու, աղօթեցէք ինծի համար եւ կ'ա-
ղաշեմ կնոջս եւ զաւակաց իմացուցէք մեկնում . . .:

Վերջին ակնարկ մը եւս, եւ անա երեք ծիաւորներ կ'անյայ-
տանային ողջերթ մաղթողներու տեսողութեան հորիզոնէն, մեզ
կըկին խորասուզելով մահաբոյր մտածումներու մէջ:

Մինչդեռ տարաբախտ Քէլէկեանին լուր կը դրկէի, թէ ո՞ր-
չափ դրամի որ պէտք ունի նայթայթեմ՝ նա կը պատասխանէր
“Շննեցածս առ այժմ՝ կը քաւէ. Չորում՝ հանելուս Պոլսէն բե-
րել կու տամ” :

Բայց երբ վերջին վայրկեանը կը համեմէր մեկնելու, նա այլիս
ընազդաբար կը մըռնէր որ դէպի գերեզման կ'երթայ եւ կ'ըսէր իր
նշանակալից վերջին խօսքերը, մարգարէական ոգիով մը:


Ողբացեալ Քէլէկեանի մեկնումէն մէկ քանի տասնեակ
ըստէ վերջ, թուրք պաշտօնեաներ, որոնք Քէլէկեանի աշակեր-
տած էին Պոլսոյ համալսարանին մէջ, կ'ըսէին մեզի “Քէլէ-
կեան Էֆէնտին ալ դրկուեցաւ Տիգրանակերտի պատերազմական
ատեանը” :

Ալ տարակոյս չկար, որ մեր տանապանքի հանրածանօթ
ընկերն ալ դէպի վերահաս մասն յուղարկ ձգած էինք:

Երկու շաբաթ վերջ Զանկըրիի Ռէժիի թուրք տնօրէնը, որ
ողբացեալին աշակերտներէն մէկն էր, հանդիպելով մեր աքսորա-
կան ընկերներէն մէկուն, կ'ըսէր դիւային քմծիծաղով մը, որ ար-
տացոլացումն էր իր ներքին գոհունակութեան. “Ասուած ճեզի
օրեր տայ . . . խեղճ Քէլէկեան Էֆէնտի Սերաստիոյ մօտ Գըզըլ ըր-
մարի կամուրջէն անցած ատեն յանկարծ խելազարելով կամուրջէն
գետը կը նետուի, եւ հակառակ հետեւորդ ոստիկան զիւորներուն
ջանքերուն՝ կ'անյայտանայ գետի յործանքներուն մէջ :

Ողբացեալ Քէլէկեանի աշակերտ եւ բարեկամ՝ Սերաստիոյ
ոնքորդ կուսակալ Մոհամեդի հրամանով, սպաննած էին
թուրք սերունդին յառաջդիմութեան 30 տարի գրիչ շարժող Քէ-
լէկեանը Ալիս գետի կամուրջին մօտ, այսպիսի եղերական վախ-
ճանի մը ենթարկելով ուամկավար կուսակցութեան պետք, իր
անունը մէկ քանի “ցանկերու”, մէջ գանուելուն համար :

Սպանման լուրը տարածայնուելէ վերջ, Զանկըրիի կառա-
վարչին որդին մտերմաքար տեսնուած մէկ քանի նայերու ըստ
էր անվերապահ կերպով. “Իթթիհատի կեղրոնական քոմիդէն
տպաննել տուաւ Քէլէկեանը, որովհետեւ եթէ ողջ ձգուէր, պա-
տերազմէն վերջ՝ ընականաբար եւս առաել ոխերիմ՝ հակառա-
կորդ մը դառնալով իթթիհատի քոմիդէին, անշուշտ սարսափելի



Ալիս զետի (Դրզլըրմազ) կամուրջը Սեբաստիոյ եւ Եւղովիոյ ճամբան վրայ, զերեզման
բազմաթիւ արտորական հայերու, ինչպէս նաև սպանուան վայրը Տիրան Քէլէկեանի:

Le pont d'Halys (Kezlermak) sur la route de Debaste ^(SIVAS) à Tokhat
(Ertoguya), cimetière de nombreux exilés Arméniens, comme
aussi lieu d'assassinat de Duran Kéléguian.

թինալից զրիչ մը պիտի գործածէր ասոնց դէմ՝ ... շարիքը ինքնին մէջտեղէն վերցաւ մէկ անզամէն :

Այլիս ոչ մեզմէ ի վիճակի էր քնանալու կամ՝ ճաշելու, ոչ որիս մօտ ախորժակ մսացեր էր, որովհետեւ մահուան շարունական մղճաւանջը մեզի կը սպառէր պարզապէս, առանց բոցի կը միայինք, առանց վատելու կը հատնէինք :

Այս օրերուն Կարնէն դէպի Պոլիս անցնող թուրք իթթիատական երիտասարդ հարիւրապէտ մը, Զանկըրիի մէջ յանկարծ պատահաբար հանդիպելով մեր աքսորական ընկերներէն մէկուն, որուն հետ Պոլիս ծանօթ է եղեր վաղոց, ի պատասխանի մեր ընկերոջ, բուռն հետաքրքրութենէ շարժեալ ըրած հարցումներուն կ'ըսէ ի մէջ այլոց. “Տեսա՞ր, ին պատմական ազգ մը երկու ամստան մէջ ընացինչ ըրինք ”:

Ամէն թուրք, ինչ կուսակցութեան ալ պատկանէր եւ հին սերունդէն թէ նոր սերունդէն ըլլար, պարծանօք ամէն տեղ կը յիշէին, թէ հայ ժողովորդը ընացինչ ընելով հիմէն կարգադրած էին արդէն (Հրմէնի մէսէլէսին) հայկական հարցը:

Մեր սուզը եւ խուճապը կը կրկնապատկուէր՝ Զանկըրիի մօտակայ վայրերու կամ՝ քաղաքներու ու գիւղերու հայերու կոտորածներուն մանրամասութիւնները լսելով նոյն իսկ ոճիրը զործողներէն, որոնք ինչպէս ըսինք, յոխորտանօք կը պարծենային իրենց զործած անլուր ոճիրներուն վրայ:

Ի մէջ այլոց Սունկուրլուէն թուրք երիտասարդ մը Զանկըրիէն վաղնջական հայ բարեկամի մը կը պատմէ, թէ ինք թուրք խուժանին հետ հետեւած էր սպանդ տարուող հայ կանանց եւ աղջիկներու կարաւանի մը, եւ դպրոցաւարտ հայ օրիորդի մը համակրելով ուզած էր զայն փրկել ստոյգ մահուանէ, առաջարկելով որ իսլամութիւնը ընդունելով իրեն հետ “Նիքեան” ըլլայ, այսինքն ըստ իսլամական կրօնական օրէնքի ամուսնանայ: Իսկ հայ օրիորդը կը պատասխանէ խրոխտ կերպով, “Ես փոխանակ իսլամ ըլլամու, դուն հայ եղիք եւ քեզ առնեմ ”: Այս յանդուզն պատասխանին վրայ թուրքը կրկն փորձեր կ'ընէ համոզելու գեղեցիկ հայ օրիորդը, բայց անկարելի ըլլալով տարհամհզել կը հեռանայ

¹ անշտու տիր Էսկի միլլէթ իթի այ զարֆնուս մաք իտիք:;

մօսէն, եւ ապա թուրք մսագործներ պառկեցնելով զետին, իրենց ծունկին ներբեւ թշուատ հայ անմեղ կոյսին կուրծքը ճնշելէ վերջ, ոչխարի նման զլուիր կը կորեն, զանազան չարչարանքներ տալէ եւ լլկելէ վերջ։ Ասով ալ չբաւականանալով անշունչ մարմինը իսկ կը խոշտանգեն եւ դանակով մաս առ մաս կ'անդամանատեն, եւ չեն կրնար դեռ յագեցնել իրենց վրէժը, որովհետեւ քաջութիւնը ունեցած էր այսպիսի յանդուզն պատասխան մը տալով անարգելու իսլամ կրօնն ու ցեղը . . . : Անա անմահ դրուագ մը հայ կոյսիրու մարտիրոսագրութենէն, որ կը գերազանցէ նոյն իսկ հայ եկեղեցւոյ տօնախմբած հոիփսիմեան եւ զայանեան կոյսիրու նահատակութիւնն եւ արժանի է ապազայ իրերայաջորդ բոլոր հայ սերունդներու սրբութեամբ օծուն յաւերժական յիշատակութեանը եւ օրնութեանը :

Դերազոյն ընդվզումով մը՝ վերջին փորձ մը կ'ուզէի ընել երեք ընկերներու հետ — ուսուցիչ Ս., Տոքթ. Մ. Ք. եւ Մկրտիչ անոն կտրիճ երիտասարդ մը, — երեքն ալ դաշնակցական, — զաղտնապէս մեր աքտորավայր Զանկլրիէն փախչելու սեւ ծովու եզերքը Խնէպօլու, Գասթէմունիի նաւահանգիստը, Հազերու առազատանաւով մը մահառիթ փորձ մ'ընելու կամ Պաթում եւ կամ Վանա, կամ ո՛որ որ ծովու եւ հովու հոսանքները մեզ նետէին։

Որովհետեւ Սեւ ծովու շատ աւելի համբաւալ ահասոր իր փոթորիկներովն զութ ու կարելցութիւն ունէր եւ նուազ մահառիթ էր, քան թուրք ժողովուրդը՝ Սուլթանէն սկսեալ մինչեւ զիւղացի անմեղ ու քարի կարծուած թորքը։ Որովհետեւ ասոնց ամէնքին մասներէն հայու անմեղ արին կը վազէր, եւ դեռ արեան իրենց ծարաւը յագեցած չէր, արիւնոուշտ կատաղի վազրերու նման։

Մեր այս ծրագիրը զործադրել կարենալու համար յանդուզն Տոքթ. Մ. Ք. զաղտնապէս եւ զիշերով, Զանկլրիի փոսթի թուրք տնօրինին վճարեալ համամութեամբը, փոսթին հետ ծիով կ'ուղարկէինք Գասթէմունի, որ 24 ժամ էր, անտի եւս Խնէպօլի մեկնելու համար, որ նոյնպէս 24 ժամ էր, եւ այս մասին մեր ծրագրին օժանդակելու նպատակով։ Իբր նախկին առաջնորդ Գասթէմունիի վիճակին, վաղածանօթ եւ վատահելի քարեկամերու եւս յանձնարարականներ տուած էի։ Սակայն Տոքթ. Մ. Ք. դժբախտաբար

Դասթէմունի ժամանելէն մէկ քանի օր վերջ կը ծերբակալուէր, ու շնորհիւ տեղւոյն ոստիկան զինորներու հրամանատարին քարբացակամ միջամտութեանը, կը փրկուէր Տէր-Զօր աքսորուելէ:

Ապա Տոքթ. Մ. օսմ. բանակի մէջ իրը բժիշկ հարիւրապետի աստիճանով պաշտօնի կրուտելով, Զանկըրիէն անցնելով կ'երթար Էնկիւրի եւ Գոնիա. այսպէսով մեր փախուստի յանդուզն ծրագիրն եւս սկզբնական քայլերուն մէջ իսկ ճախորդութեան կը դատապարտուէր:

Ասոր վրայ փախուստի ծրագրին համախոն ընկերներէն Ա. աքսորական ուրիշ դեղագործ ընկերոջ մը հետ, կաշառելով տեղւոյն ոստիկանապետը յաջողեցան ճամբորդութեան պաշտօնագիր մը ծեռք բերել: Որուն մէջ փոխանակ ներքին գործոց նախարարութեան մեջ տուած թոյլտուութեան համաձայն զրելու «Պոլսէն ի զատ ուզած վայրերնին կրնան մեկնիլ», զանց եղած էր «Պոլսէն ի զատ», երկու բառերը, որով պաշտօնագրին իմաստը գլխովին փոխելով յաջողեցան Պոլսիս երթալ: Բայց ժամանակ յետոյ կրկին ծերբակալուելով Տէր-Զօր աքսորուեցաւ մէկը. սակայն Գոնիայի մէջ կրցաւ թոյլտուութիւն ստանալ մնալու, եւ զինադադարի վաղորդայնին եւս ողջամբ Պոլսիս դառնալու բախտն ունեցաւ:

Հակառակ մեր ամէնուն յոռեստեսութեան, օրերն ու ամիսներն կ'անցնէին, սակայն Դասթէմունիի կուսակալ արքինոուչու Աթըֆ շատ մեզմով զբաղած ըլլալ չէր թուեր: Որովհետեւ Աթըֆ՝ Դասթէմունիի կուսակալութեան հայերը առանց ո՛ր եւ է արգելքի տեղահան եւ աքսոր ընելու հող պատրաստելու համար նախօրօք, սկսած էր իր շուրջը գտնուող արգելիչ տարրերը պետական բարձր եւ ազդեցիկ պաշտօնեաներէն, հետզհետէ զանազան պատրուակներով հեռացնել:

Աթըֆի հեռացուցած ազդեցիկ պաշտօնեաներէն առաջինը կ'ըլլար, ոստիկան զինորներու Դասթէմունիի կեղբոնական Տէրքէզ հրամանատարը, որ բացայայտորէն արգելք կ'ըլլար հայերու տեղահանութեան եւ աքսորին: Աթըֆ այս հրամանատարէն զալտնի, հրաման տուած էր դէպի Զօր աքսորելու Դասթէմունիէն 6 ժամ հեռու զտնուող Թաշքէօփրիի 150 տան մազագործ հայերը: Բայց ասոնք 4 ժամէ ի վեր ճամբայ ելած ըլլալով հան-

դերձ հայոց քարեկամ՝ այս ազնիւ չէրթէզ հրամանատարը, զայրացած որ առանց իր զիտութեան այսպիսի կարեւոր կարգադրութիւն մը եղած է, եւ առարկելով որ աքտրական հայերու փախուստն արգիլելու համար ընկերացող ոստիկան զինորները առանց իր հրամանին շեն կրնար քայլ առնել, հրամայած էր իսկոյն իրենց տուները վերադարձնել արդէն ճամբայ հանուած հայերը, մասկաւոր հեծեալ ոստիկան զինորներ իբր պատզամատար դրկելով դէպի 850 երկսեռ անձերէ քաղկացած աքտրական հայերու այս փոշեթաթաւ հսկայ կարաւանը:

Աւելորդ է յիշել այն անպատում ուրախութիւնը, զոր ոնեցան մանուան առաջնորդուող այս կարաւաններու հայերը՝ հրաշքով յանկարծ իրենց տուները դառնաւենուն համար:

Նոյնպէս այս հրամանատարը յաջողած էր վերադարձնել իրենց տուները այն 40ի մօտ հայերը, որոնք Աթրֆի հրամանով եւ հանդերձ ընտանեօք 8 կառքերով եւ ոստիկան զինորներու հսկողութեամբ աքտրուած էին Էնկիրի, անտի յառաջ տարուելու համար դէպի Զօր:

Երբեք չենք մոռնար Զանկըրիի մնացորդ սակաւաթիւ աքտրականներս այն սեւ օրը, որ Էնկիրիին իրենց տուները վերադարձուող աքտրականներու կառքերը յանկարծ կանգ առին Զանկըրիի եկեղեցին առջեւ:

Երկու շաբաթուան մէջ արդէն 14 անձ զո՞ւ տուած էին քանին մէջ բժանոր թիֆուսի, մէկ քանին ալ հիւանդ ինկան Զանկըրիի մէջ ու մեռան: Ասոնցմէ վարակուելով վախճանեցաւ նաև տեղույն 8. Միմն քահանան: Եւ երբ ողբացեալ քահանային դագաղը կը փոխադրէինք անձայն անշշուկ քաղաքէն դուրս այզիներու կողմէ զուտուղ հայոց զերեզմանատունը, թուրք տղայք յուղարկաւորներս քարի կը բռնէին: Խակ մենք անձնապաշտպանութեան միջոցներէ եւ իրաւունք այնքան զրկուած էինք, որ երանի կու տայինք հանգուցեալ քահանային, որ ընական մանուամբ մեռաւ եւ ազատեցաւ, արժանանալով զոնէ տղակոյտի մը:

Մինչ մենք զիտէինք, որ եւ ոչ իսկ հողակոյտ մը պիտի կը նայինք ունենալ երկրի վրայ . . . մեր նահատակուած տառապանքի ընկերներուն նման:

Խակ մենք Զանկըրիի դեռ ողջ մասցած ափ մը հայութիւնս, եւ արտրի ու մանուան ներթի սպասողներս, սպասափով կը տեսնէինք 48 ժամուան ճամբայ կառքով արտոր գնացող եւ վերադարձող հայերու կեանքերու կոտորակումը։ Խենին կը տարուէինք խորհելու, թէ երբ օր մը կարգը զար մեզի աքտորի ցուպը առնելով մեկնելու դէպի Զօր, ի՞նչ պիտի ըլլար թշուառներուս վիճակը։ Քանի՞ն մեզմէ արդեօք պիտի կրնար տոկալ ամիսներ տեւող տաժանակիր այս ճամբորդութեան եւ ողջ պիտի կրնար մեալ։


Եթէ նոյն խակ արիւնոտ ճամբաներու վրայ մեզ եւս, մեր տարաբախտ ցեղակիցներուն նման, կացիններու ներքեւ շարշարալից մանով ջղակտոր չի հանէին խակ։

Արդարեւ՝ վաղոց ընտելացած էինք անողոք մանուան զաղափարին նևտ, այն, մանուան վրայ այնքան զիշեր ու ցորեկ մուսածած էինք, որ այլիւս մանը երկիւղ չեր ազդեր մեզի բնու։ Միակ մեր փափաքը այս էր, որ մեր մանը շարշարալից ըլլար գոնէ։ Խենակս սովոր էին ընել հայութեան միծ ու փոքր, պաշտօնական եւ անպաշտօն վայրագ թուրք գամիճները, շարաչար խոշտանգելով նոգեփարքի հոնդիններով արեան ճապաղիքներու մէջ թալթլկող իրենց անմեղ զոհերը, սուկ իրէշային զուարճութեան մը համար

Դասթէմունիի կուսակալ արիւնկզակ Աթըփ, իբր փոխարինութիւն ոստիկան զինուորներու հրամանատարին հայապաշտպան այս քաղաքականութեան, Պոլսէն հրաման ըերել կու տար, որով այս ազնիւ հրամանատարը, իբր Տիգրանակերտի, Խարքերդի եւ Մուսուլի ոստիկան զինուորներու ընդհանուր քննիչ կը ստիպուէր մեկնելու դէպի Տիգրանակերտ։

Պաշտօնի այս բարձրացումը ուրիշ բան ըսել չեր, եթէ ոչ ոստիկան զինուորներու արդարակորով այս չերքեզ հրամանատարը, արտորելով Տիգրանակերտի նման ծայրագաւառ մը, զլխաւոր արգելքը վերցնել Դասթէմունիի կուսակալութեան հայերու արտրին եւ ընաջնջումին

Այս հրամանատարին հեռացմամք, այլ եւս տարակոյս չկար, որ համբուած էին մեր օրերը . . . , եւ օրէ օր կը սպասէինք մեր եւս մանուան զանգակին ահաւոր դօղանջին . . . , որ աւաղ շուշացաւ սակայն



Եւլովիս (Evlogia) Յօկհատ

3^eme Partie

2^eme Déportation

La cavalcade de la Mort vers Zor

Դ. Մ Ա Ս

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՐԵԳԻՌՈՒԹԻՒՆ

ՄԱՅՈՒԱՆ ԿԱՐԱԽԱՆԸ ԳԵՎՈՒՅ Զ Օ Ր

1916 ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՄԻՒԶԵՒ 1916 ԱՊՐԻԼ

17.

ՀԱՅՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՅՈՒԹԻՒՆԸ

1916 Ի ՍԿԻՖԸ

La situation de tous les Arméniens au début de 1916

Անցաւ վերջապէս ահաւոր տարին 1915ի, իր ետել ձգելով
համատարած սուզ ու “շիւան”, արին ու արցունք: Հայաքնակ չեն
ու շող բռնոր քաղաքներու ու գիղերու մէջ, միայն մնացին մնացող
աւերակներ, ու նայ անտիրական հազարաւոր եկեղեցիներու ու
վանքերու վրայ միայն վայոլ բռներ . . . :

Հայ ազնուական եւ աշխատասէր ժողովուրդը, որ իբր ար-
հեստաւոր, արուեստաւոր եւ վաճառական, նինգ դարեր շարունակ
ուշաստուռ եղած էր թուրք ընդարձակածաւալ պետութեան, մա-
նուան դատապարտած եւ մահավճիռը եւս գործադրած էին.
մինչդեռ ոռւս, պարսիկ, հունգար, ոռոմէն, պուլկար՝ հապէշ եւ
Հնդկաստանի եւ Եգիպտոսի մէջ եւս անզլիացի, զանազան պետու-
թիններ ամէն առանձնաշնորհումներ պարգեւելով, իբր ստեղ-
ծագործ եւ շինարար ժողովուրդ, ազատ ասպարէզ սուսած էին
հայուն: Բարձրացնելով հայր Եգիպտոսի եւ Հունգարիոյ մէջ մին-
չև նախարարապետութիւն, Ռումինիոյ մէջ մինչեւ ծերակոյտ,
ու Մեծին Ռուսիոյ մէջ մինչեւ միահնձան դիկտատորութիւն յան-
ձին Լորիս Մելիքովի:

Մինչդեռ թուրք հեռատես եւ իմաստուն Սուլթաններ հայուն շինել տուած էին իրենց վասփորի կայս. բոլոր պալատներն, դղեակ-ներն ու հոչակաւոր մզկիթները:

Մինչդեռ թուրք կասկածամիտ Սուլթաններ իսկ վերջին դա-րուն, հայուն միայն վաստանած էին պիտական եւ անօտական իրենց ամբողջ զանձը եւ պետութեան փողերանոցը:

Վեց ամսուան մէջ թուրք ժողովուրով, իր պաշտօնական եւ անպաշտօն բոլոր պիտերով ու դասակարգերով, սկսեալ Սուլ-թանէն, նախարարներէն, թուրք խորհրդարանի անդամներէն, ծերակուտականներէն, մինչեւ զաւարի կուսակալներն, կառա-վարիչներն եւ գիւղապետները, միացած թուրք արինածարաւ խաժամուժ ամբոխին, ի զլուխ հանեցին այն սարսափելի հրէշային ծրագիրը, որ իրենց բոլոր նախորդները չէին համարծակած ոչ թէ գործադրել, այլ եւ ոչ իսկ մտածել:

Տարուած համիսլամական եւ համաթուրանական երազատես զաղափարներով, կը կարծէին հայր ընաշնչելով՝ օսմ. կայսրութիւնը Միջերկրականէն մինչեւ Ուրալ կամ Անդրկովկաս հոկայ պետութիւն մը դարձնել: Մինչդեռ իրենց նստած ճիւղն էր որ կը կտրէին, եւ հայր ընաշնչելով օսմ. կայսրութեան հիմք կը փո-րէին . . . : Ամէն անզամ՝ որ հայ մը կը սպաննեին, օսմ. պետու-թեան արդէն խարխլած հոկայ շէնքէն սրբատաշ քար մըն էր որ կ'իյնար, խախտելով նաև շէնքն ի հիմնեց . . . :

Հազար հինգ հարիւր տարւան հայ պատմական ամենաարիւ-նու էջերն, արդէն լեցուած են խլամական կրօնի հուրով ու սրով տարածման ահաւոր նախնիբներովը Պուղայի, Անին կործանող Զարմաղանի, ծինկիզխանի, եւ մանաւանդ Կաղթիմուրի (Լենկթի-մուրի): Իսկ վերջին անզամ՝ միջին դարուն վերջերը հայ պատմիշ-ները կը յիշատակեն հարիւր հազարաւոր հայ ժողովուրդներու կորուստը Շահնապասի օրով:

Բայց պարսից այս թագաւորը ոչ թէ ջարդելու եւ ընաշնչե-լու համար ըրաւ, այլ վերահասու ըլլալով հայ ժողովուրդի ստեղ-ծագործ եւ շինարար աշխատասէք հանճարին, ոզեց զաղթեցնել եւ փոխադրել իր երկիրը եւ հայերով զարգացնել իր յետամնաց ու աղքատ թագաւորութիւնը: Նոյն իսկ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի

քարերն ալ որոշեց հետը տանիլ եւ հոն իր մայրաքաղաքին մէջ շինել հայութեան նոր պրատվայր մը: Որպէս զի հայութեան սիրոն ու աչքն իր ետին չմնար . . . :

Բայց երբ յանկարծ թուրք բանակն եկաւ արձանացաւ իր առջեւ, խուճապով նահանջին ատեն իսկ չուզեց հրաժարիլ իր գանձէն, որ հայն էր, եւ 400.000 հայ երկան ժողովուրդ իր բանակին առջեւ ծզած, ոչխարի հօտերու նման քշեց դէսփի Սալմասու իր երկրին սահմանները:

Թուրք բանակէն հետապնդուած երբ աճապարանքով Արար գետէն կ'անցնէին, յառաջապահ ժողովուրդի հազարաւոր դիակ-ներով գետը ծածկուեցաւ, եւ ընական կամուրջ դարձաւ վերջէն եկող ժողովուրդին, որով կէսն փնացաւ այսպէս:

Ասիկա պէտք տեսանք հակիրճ կերպով յիշատակելու, որ-պէսզի քաղղատութեան եզր մը ունենայ ընթերցողը վերջին աս կազմակերպուած ահաւոր նահատակութեան, որ զինց անցաւ առլոր Դարերու սպածիրութեան չահապար:

Եթէ շատ դարերէ ի վեր հայ ժողովուրդին զործած բոլոր ծառայութիւնները մէկ անզամէն մոոցուեցան, բայց կոյր ըլլալու էր շտեմնելու համար հայուն այն անփոխարինելի բռնադատեալ ժառանատութեանը, նոյն իսկ համաշխարհային պատերազմի շորս տարիններու ամքողջ ընթացքին: Իբր զինւոր, արհետաւոր (երկա-թագործ, կօշկակար, հիւսն, դերձակ, թիթեղագործ), իբր բժիշկ, անսանաբոյժ, դեղագործ, հայթայթիչ: Իբր երկաթուղիի, հեռազրի, հեռածայնի պաշտօնեայ եւ գործաւոր իրենց Կուսաքար Փոխելու Յուսուր, առանց ո՛ր եւ է նիւթական վարծատրութեան, չոր հացի մը փոխան տարսապարհակ ծառայեցին:

Բայց հայ ժողովուրդին հետ հայ զինւորն ալ, բժիշկն ալ, դեղագործն ալ կոտորեցին անխնայ, հազիւ թէ այլեւս անոնց պէտքն զզալի ժթուեցաւ իրենց:

Քաղաքներու մէջ ոչ մէկ արհետաւոր չմնաց, եւ կօշիկ մը կարկտելտալու համար թուրքերը քաղաքէ քաղաք կը շրջէին, թուրք նեակարկատ մը գտնելու համար:

Յաճախ պատահեցաւ որ զինւորական հիւանդանոցներու վա-ուարանները ձմրան սկիզբը զետեղելու միջոցին, Պոլսէն համան

գալուն վրայ, հայ ժողովուրդին հետ այս կարգի արհեստաւորներն եւս տարին եւ քաղաքէն դուրս ձորերու մէջ սպաննեցին: Բազմաթիւ թուրք զինուրներ ցուրտէն մեռան հիւանդանոցներու մէջ ի Սօմիս, վառարան զիտեղող հայերը աքսորուելուն պատճառով: Բայց ինչ փոյթ, բայ էր որ հայ մը ողջ չճգուէր. այս էր օրուան բարձրէն տրուած թուրքերու ազգային կարգախօսը . . . :

Որովհետեւ հայոց մեծ դահնապետը Թալամթ քացայայտօրէն ամենուրեք կը յայտարարէր, թէ «ՀաՅ Հուշը Պէտք է Մաքրել . . . : Ասպա թէ ոչ, եթէ 1000 հայ մի արացէ ողջ մասյ, յետոյ կարճ ժամանակի մէջ շուտով կը դառնան 100.000 եւ դարձեալ թուրք պետութեան զլխուն փորձաներ կ'ըլլան» կ'ըսէր:

Այսպէս թուրք ժողովուրդը, անխտիր բոլոր դասակարգերու մասնակցութեամբն, քացառութիւն չըլլալով նաև թուրք կիներն, իրենց սիրուր լեցուած հայու անմեղ արեան անյագ ծարաւով, եւ Եհնատով աչքերը կուրացած, թրքական իրենց վայրագ մոլուց քոյն ու կատաղութեամբն, նեւ ի նեւ արեան խնջոյքի վազած ժամանակ, պատահաբար իր ձեռքը ինկած կացինով, ուրագով, սղոցով, բահով, բրիչով, մահակով, սակրով զարկաւ, ջարդեց, խողխողեց, այրեց, լլեց, բռնի իսլամացոց, ծովերու, զետերու եւ նորերու մէջ նետեց ու խեղդեց, ողջ ողջ թաղեց, աքսորի անուան ներքեւ ճամբաներու վրայ եւ ձորերու մէջ չարաշարանօք սպաննեց: Կողոպտեց հայոց եկեղեցիներու եւ վանքերու անքաւ հարստութիւնը, իր տուները, տարաւ հայոց հազարաւոր վաճառատոններու եւ խանութներու միլիոննաւոր ուկիներու արժէք ունեցող եւրոպական եւ տեղական, կամ ներածումի եւ արտածումի բոլոր ապրանքները եւ երկիրը վերածեց կատարեալ աւերակներու կոյսի մը:

Մինչդեռ 1915ի Նոր տարին կ'ողջանէր թուրք ժողովուրդը խինդ ու խնծիղի ու իրախճանութեանց մէջ, տօնելով իր հրէշային ծրագրին յաջող գործադրութիւնը. մասցրդ եղերաբախտ ըեկորներն նաւարեկեալ հայութեան, ծրարուած անպատմելի սուզի մը սեւ պատանքին մէջ, լեցուած մօտալուս տարագրութեան, այսինքն վերանաս մահուան հոգեխոռվ մղձաւանջով, չէր զիտեր լար ու ողբար չարչարալից մահերով նահատակուած իր սիրելի ներուն ու ազգին վրայ, թէ իր վրայ . . . :

Որովհետեւ սպանդանոցին մէջ զենման կարգի սպասող ոչ խար մըն էր, ինք եւս վաղ թէ ուշ պիտի ի սպանդ առաջնորդուէր, զի փրկութեան ամէն ճամբայ այլեւս փակուած էր իր առջեւ։

Թշնամին անողոք էր եւ կը սպաննէր անխնայ, ցեղը անճի-տելու համար, իսկ կիսամեռներու եւ հոգեվարքներու հետ անլուր խոշտանգումներով կը գուարճանար, յազեցնելու համար իր այրող պաստքը հայու անմեղ արեան։

Թուրքիոյ կայսրութեան մէջ ապրող երկու միլիոն հարիւր-յիսուն հազար հայութենէն միայն մասցած էր Պոլոյ, Զմիւռնիոյ եւ երկաթուղու ճամբուն վրայ մինչեւ Կիլիկիա քանի մը հարիւր հազար։ Քանի մը հարիւր հազար ալ դեռ մասցած էին մերկ, անօթի կմախքացած կիսամեռ բեկորներ Տէր-Զօրի անապատներուն եւ Սուրիոյ զանազան քաղաքներուն ու զիւղերուն եւ շրջականերուն մէջ։

Քանի մը հարիւր հազար եւս օգտուելով ոուս-թրքական սահմանազլիսուն մօտիկութենէն, յաջողած էին անցնիլ ոուսական սահմանազլուիր եւ Իկտիրի ու Սարրղամըշի ճամբով ապաստանիլ երեւան, Եջմիածին ու շրջակայքը։

Անշուշտ այս ընդհանուր քառսային վիճակին մէջ անհնար էր որոշ թուեր տալու փորձեր ընել, մանաւանդ որ մէկ կողմէն թուրքերը “մաքրելու” վրայ էին մասցածներն ալ . . . :

Թուրք ժողովուրդը եւ մանաւանդ կառավարական բոլոր մեծ ու փոքր պաշտօննեանները, իրենց տուններու շտեմարանները լեցուցած էին ընացնջուած հայերու տուններուն աւարովք, ինչպէս նաև հայ վաճառականներու խանութեներու ամբողջ հարսութեամբը։ Այս՝ կ'ուտէին, կը խմէին, կ'արքենային եւ անլուր խննեշութիւններով վայրենաբար կը գուարճանային իրենց հարէմներու մէջ հարճութեան ըուադասուած 10—20 տարեկան հայ պարկեշտասուն կոյսերու հետ։ Կօրնէին իթթիհատի կոմիդէն ու իթթիհատական կառավարութիւնը, որ մէկ անգամէն զիրենք տէր դարձուցած էր անհատնում հարսութեան եւ զեղեցիկ հայ կոյսերու . . . , սյսպէս արժանացնելով զիրենք հազարումէկ զիշերներու արեւելեան հրաշալիքներուն . . . :

Ո՛չ մէկ թուրքի կամ առ հասարակ իսլամի ըերնէ կը լսուէր

գործուած այս անլուր եղեռնին դէմ՝ որ եւ է քննադատութիւն յայտնի կամ՝ զոնէ զաղտնի:

Հնդհակառակը 1915ի համատարած այս սպանդէն վերջ աշնան, հայերու դիակներու վրայէն երեք օր անցնելով Պոլիս եկող Խարբերդի երեսփոխան հօնա Սայիտ, թուրք խորհրդարանին (մեպոսան) մէջ պաշտօնապէս կը յայտարարէր, թէ զաւառի թուրք ժողովուրդին կողմէն անհուն շնորհակալութիւններ իր հնտ կը բերէր եւ բառ առ բառ կ'ըսէք՝ “Երակոր Գրասոցն Մզ Վերածութան Տողմէն Կո՛ Աւաք Նրանութպար Ըլլալու Աջահն Առ Խասսուն Վարիջներուն, որ Աջահն ԲԱԴԱԽԱԽՆԵՐԸ Լահապէս ԸՄԹԹՈՆՆԵՐԸ ԱՄ-ԳԱՑՄԱՆ... ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆՆԵՐ ԾՆՈՐՀԵՅԻՆ ԽԱՄՐ... . . . : Ժողովուրդ ըսածը, արդէն հայ չկար, ուստի թուրք կամ իսլամ՝ ժողովուրդն ակնարկել կ'ուզէր. իսկ զարգացում՝ ըսելով կը հասկնար այն անսպառ հարստութիւնը, որուն տիրացած էր ծոյլ եւ քնացող թուրք ժողովուրդը, մէկ բանի ամսուան մէջ:

Ո՛չ որ ապագայ ծանր պատասխանառուութեան երկիւղը ունէր: Այս պատճառով ալ, թուրք բոլոր մատարականները եւ խմբագիրները բացայայտորէն կը ջատագովնէին հայ ցեղի բնաջընջման աննախընթաց եղեռնը: Առանց դատի ու դատաստանի կը դատապարտէին ազնի ու ազնուական այն անմեղ գոհը, որ ամբողջ ազգ մըն էր, եւ ջարդուած էր անհնայ՝ մինչեւ օրորոցի անմեղ մանուկը: Որուն զլացուած էր վերջին անզամ՝ մը լսուելու անըննաբարելի իրաւունքը, որ չէր զլացուեր նոյն իսկ մահապարտներուն վերջին պահուն:

Ի զուր մացորդ ցան ու ցրի բեկորներս բնաջնջուած հայութեան՝ աչքերնիս անքթիթ յառած դէպի հիսկի, փրկութիւն կը յուսայինք կովկասեան ոուս բանակներէն եւ մեր կամաւորներէն...: Մինչ ոուս բանակներն՝ դժկամակ յառաջնաղացութիւններով եւ խորհրդաւոր նահանջներով... կու զային ու կ'երթային, կրակի առաջին շարքերուն մէջ սպառելով հայ կամաւորական գունդերը:

Ի զուր կը սպասէինք... Դարտանելի նեղուցը բոնի պատռելով անզլիսկան ամենազօր արմատային Պոլիս զալուն... եւ վերջ տալուն իթթիհատական արիւնուր վարչութեան... :

Իսկ պատերազմին բախտը արեւմտեան մարզին մէջ, զերման-

Քրանսական սամաններուն վրայ, դժբախտաբար աւելի կը ժպտէր զերմաններուն քան համաձայնական պետութիւններուն:

Բայց այս վերջինները, յայտարարելով որ համաշխարհային այս պատերազմը սպառառութեան սկզբն է . . . փոքր ազգերու եւ սորկութեան ներքեւ նեծող ժողովուրդներու, եւ արարութեան դաւան յաղթանակն է եւ հակայ պատերազմն է ընդդէմ՝ զերման բիրտ ուժին . . . , հետզնետէ մեծ ու փոքր բոլոր ազգերու համակրութիւնն իրենց կողմ՝ կը դարձնէին . . . : Միւս կողմէն, փոքր ազգերու պատագրութեան եւ արդարութեան դատին վերջնական յաղթանակին համար պատերազմող համաձայնական այս պետութիւնները՝ արեւմտեան Հայաստանը կամ Թուրքիան 1916ի սկիզբը կտոր կտոր իրենց մէջ սկսած էին բաժնել իբր անժառանգ մնացած երկիր: Որովհետեւ չե՞ն որ 4000 տարւան ժառանգորդ ժողովուրդը մեռած ու թաղուած էր . . . : Ալ ով արգելք պիտի ըլլար իրենց՝ յանուն իրաւունքի եւ արդարութեան . . . :

Այս օրերուն կը զուգադիպէր սպանութիւնը Թուրքիոյ գահաժառանք Եռևուոք Իզզէտին իշխանին, ճիշտ ասոր հօր Սուլթան Ազիզի պատահած եղերական ու եղեռնական հանգամանքներուն մէջ:

Իմթիհատի կոմիդէն եւ կամ իմթիհատական կառավարութեան ղեկավարներն Թալաթ-Էնվէր եւ ասոնց քամարիլլան, տեսնելով որ զահաժառանզը դէմ է Գերմանիոյ նետ զինակցութեան ընդդէմ՝ համաձայնական պետութիւններուն, բայց մանաւանդ ընդդէմ Անգլիոյ մղուած այս պատերազմին: Ասկէ զատ զահաժառանզը 1915ի զարնան պատերազմի ամենաահաւոք շրջանին, Դարտանել ըրած պաշտօնական այցելութենէն դարձին, չէր քաշուած յանախ արտայայտելու իր հակառակութիւնը ընդդէմ՝ Թալաթ-Էնվէր քլիքին, ուստի ծրագրեցին եւ սպաննեցին զինքը: Ապա պաշտօնական մէկ քանի քառով յայտարարեցին թէ “յիմարու թեան նոպայի մը մէջ ածելիով կտրելով իր աջ ձեռքի քաղկերակը անձնասպան եղած էր . . . ”, ինչպէս կանխաւ յիշեցինք:

Անշոշտ ոչ ոք հաւատաց ասոր, ո՞րքան ալ իմթիհատական թուրք 8 բժիշկներ ստորագրած էին այս շինծու անձնատպանութեան պաշտօնական տեղեկագիրը:

Բայց կ'ապրէինք կիկլոպեան ոճիրներու այնպիսի սարսափեցուցիչ արիմոտ շըջանի մը մէջ, որ ոչ թէ անծի մը, եթէ այն Սուլթանն իսկ ըլլար, որ եւ է նշանակութիւն չունէր սպանութիւնը, այլ նոյն իսկ քանի մը հարիւր հազար անձ աւելի կամ նուազ սպանուած ըլլար, դարձեալ կարեւորութիւն չունէր . . . :

Քանի որ՝ եթէ շնորհի ամենազօր գերմաններուն թուրքերը յաղթող ըլլային, արդէն ազատ պիտի ըլլային ամէն պատասխանառուութենէ, եւ իրենք տուն պիտի տային ծանր պայմանները իրենց պարտեալ թշնամիններուն . . . :

Իսկ եթէ իրենք պարտուէին, բնականաբար մանուանէ զատ տարբեր պատիժ մը չկար, որ տրուէր իրենց . . . : Ուստի նշանակութիւն չունէր ոչ թէ հարիւր հազար աւելի կամ պակաս, այլ միլիոն մը աւելի կամ նուազ . . . :

Թերլինէն դարձիս, ի պատասխանի հոգեւոր ծնողիս Դուրեան Սրբազնի¹ հարցումին, թէ ինչո՞ւ անխոնեմութիւն ընելով Պոլիս դարձած էի, ըսած էի՝ “Թուրք պետութեան յուղարկաւորութեան ներկայ ըլլալու համար Պոլիս դարձած էի . . . ,”:

Բայց աւազ, չարաղէտ հակադրութեամք մը՝ ականատես եղած էի եւ դեռ պիտի ըլլայի տարաբախտ ազգիս ահաւոր յուղարկաւորութեան Պոլիս մինչեւ հարաւի անապատները . . . :

Թէպէտ իմ՝ ալ յուղարկաւորութեան ամէն օր պատրաստուած կը սպաէի, անխուսափելիին առջեւ կամայ ակամայ տեղի տուողի մը կրաւորական համակերպութեամքը։ Քանի որ մինչեւ այս ատեն փախուստի ամէն յանդուզն փորձ ապարդին մնացած էր, հայ եղենոնք կազմակերպողներուն աշալորջ հսկողութեամբ եւ գերման մեթոդներուն շնորհիւ . . . :

Հետեւաբար 1916ի նոր տարին անցուցինք առանց որ եւ է շնորհաւորութեան եւ հանդիսաւորութեան։

Խեցպէս ողջ մնացած ամէն հայ, նոյնպէս Զանկըրիի մնացորդ աքսորական 16 հայերս, քաշուած մեր չոր տախտակներով շըջապատուած եւ առանց կանկարասիի փոքր խցիկները, յիշեցինք անցեալ երջանիկ Կաղանդները եւ պատղազարդ սեղանները ու սիրելիները եւ լացինք երախաններու պէս . . . : Կ'ափսոսայինք,

¹ Այժմ Պատրիարք Ս. Երուսաղէմի մայրավանուց։

որ յարգը չէինք զիտցած անցնող բարի եւ երջանիկ Կաղանդ-ներուն . . . :

Երանիկ կու տայինք անոնց, որոնք պիտի կրնային ողջունել 1917ի նոր տարին . . . : Որովհետեւ թէպէտ անտուն, անտէր, հաւածական ու արտորական, բայց մեր սրտին խոր ծալքերուն մէջ, սրբութեաւոր օժոնն հաշցնի Խորան Մզ Կար . . . ոհր՝ որը սթուաթեաւ Կանթեա, Դեռ Կը Պէտք Ահեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՍԱԳՐՈՒԹԵԱՆ ԱՆՇԱՋԱՆԵԼԻ ՑՈՅՄՆ ՈՒ ԼՈՅԾՈ . . . :

Փափարելով կը փափարէինք տեսնել մեռած ու դիակ կարծուած հայութեան ապշեցուցիչ եւ հրաշափառ յարութիւնը . . . : Միթէ փշալից եւ արինուու ճամբաներէ Գողգոթայ բարձրանալով՝ իսչուած եւ թաղուած հայութիւնը յարութիւն կրնար շառնել . . . :

Չէ՞ որ հինգ հարիսր գերութեան տաժանակիր երկար տարիներու մէջ, իրերայաջորդ անցնող հայ բոլոր սերունդներ բաղծացած էին տեսնել հայրենիքի ազատութիւնը եւ աւաղ չտիսած փակած էին իրենց աշքերը յաւիտեան . . . : Սակայն երազելով հայրենիքի գերութեան շղթաներու վաղ թէ ուշ խորտակումը, միշտ երգած էին “Ազւտն սսուսն սան օրուց” ը: Եկող ու անցնող հայ ժողովրդային աշուղներ եւս նոյնակէս միշտ երգած էին . . .

“Ապօռդ օրեր ԶՄՐԱՆ ՆՄԱՆ ԿՈՒ ԳԱՆ ՈՒ Կ’ԵՐԹԱՆ,
ՎՀԱՏԵՆԻՌԻ ՁԵ, ՎԵՐՃ Կ’ՈՒԽՆՆԵՆ ԿՈՒ ԳԱՆ ՈՒ Կ’ԵՐԹԱՆ . . . :
ՓՈՐՁԱՆՔ ՀԱԼԱԺԱՆՔ ԵՒ ԽԵՂՈՒԹԻՒՆ ԱԶԳԵՐԻ ԳԼԽԻՒՆ,
ԽԵՂՊԼՍ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՐԱԽԱՆ ԿՈՒ ԳԱՆ ՈՒ Կ’ԵՐԹԱՆ . . . :
ԵՐԿԻՐԸ ՈՒԽԵԱԼ ԶԱԿԻՒՆ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ ՄՈՐ ՊԼՍ,
ԱՆԿԻՐԹ ՑԵՂԵՐԸ ԹԱՓԱՌԱԿԱՆ ԿՈՒ ԳԱՆ ՈՒ Կ’ԵՐԹԱՆ . . . :
ԱԵԽԱՐՃԸ ՀԻՒՐԱՆՈՑ Է ԶԻՒԱՆ, ԱԶԳԵՐԸ ՀԻՒՐ ՄՆ . . .
ԱՅՄՈՒՆ Է ԿԱՆՈՆԸ ԲԽԱԿԱՆ, ԿՈՒ ԳԱՆ ՈՒ Կ’ԵՐԹԱՆ . . . :”

Այո՛, խորապէս համոզուած էինք, թէ խաչուած հայութեան հրաշալի յարութիւնը անպայման պիտի զար համաշխարհային հաշուեյարդարութեան անմիջական վաղորդայնին: Բայց անս, իցիւ, թէ մենք հայ ահաւոր նահատակութեան ականատես եւ հազուազիտ փշրանքներս տեսնել, ողջունել եւ համբուրել կարենայինք չափ սրբացան արօտը, ինչ ձեւ եւ ինչ զոյն ալ փոյթ չէր թէ ունենար ան . . . :

Deuxième arrestation et emprisonnement

Les pèlerins du désert

18.

ԵՐԿՐՈՐԴ ԶԵՐՓԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԻՒՆ

ԱՆԱՊԱՏԻ ՈՒԽՏԱԿՈՐՆԵՐԸ

Վերջապէս կրկնակի յապաղումներէ վերջ, հասաւ մեր ես բախտորոշ այն ահաւոր օրը, երբ հրամայուեցաւ Զանկըրիի մեացորդ հայութեան ճամբայ ելլել աքտորի ցուպը ծեռին դէպի Զօր:

Այս անգամ՝ սակայն այլեւս փախտատի ճամբայ չկար մեզ համար, պէտք էր համակերպէինք այն սեւ ճակատազրին, որ աւլած սրբած էր բովանդակ հայութիւնը ամբողջ փոքր Ասիայէն:

Ամիսներ առաջ, մեր հիմքինատի վճարած փրկանքովը միայն 6—7 ամիս ժամանակ շահած էինք: Այս անգամ՝ սակայն Գասթէմունիի կուսակալ Աթրք այնպիսի խիստ հրաման էր դրկած մեր տեղահանութեան մասին, որ ոչ թէ չզործադրելու, այլ զոնէ յետաձգելու իսկ հնարաւորութիւն չէր մացած այլեւս:

Մեր կեանքին ամենաահաւոր սեւ օրերէն մէկը եղաւ 1916 Փետրուար 12ի օրը, երբ յանկարծ լուր բերին, թէ տեղացի հայերը կը հաւաքեն ու քանտ կ'առաջնորդեն, ոստիկանութեան կողմէն կնքելով իւրաքանչիւր հայու վաճառատունն կամ կրպակը:

Այլեւս կասկած չկար, որ տարագրութեան ներթը Զանկըրիի հայութեան եկած էր: Բայց Պոլսէն Զանկըրի աքտորականներէս կային դեռ լաւատեսներ, որոնք կը յուսային, թէ Պոլսէն աքտորականներս պիտի կընայինք ազատիլ այս երկրորդ աքտորէն, նկատելով որ մենք ներքին զործոց նախարարութենէն մեր ուզած վայրը երթալու թոյլտութիւն ունեինք:

Սակայն ես միշտ յոռեանել էի, որովհետեւ իմ պաշտօնավարութիւններուս մէջ, իբր զաւարի առաջնորդ, իբր Պոլսոյ կեղը. վարչութեան անդամ՝, եւ մանաւանդ 1912—1913ի պալքանեան պատերազմին իբր քաղաքական քոմիտէին¹ անդամ՝ դառն փորձառութիւնն ունեցած էի ուսումնասիրելու՝ թէ թուրքին ոչ թէ քերանացի, այլ զրաւոր խոսումներէն աւելի յեղյեղուկ քան չէր կարելի գտնել: Նոյն իսկ եթէ թուրքերու Սուլթանն ալ հրովարտակ տար, կամ՝ ո՞ր եւ իցէ նախարար կամ կուսակալ իր ամենասիրելի զաւակներուն զիմուն վրայ ալ երդնուր՝ սուս եւ խաքելու համար էր....:

Զի թուրք պետական մարդոց դրամագլուխն խաքեն էր, եւ միշտ խաքելը, եւ օսմ. պետութիւնը մանաւանդ դարէ մը ի վեր, խաքերայութեամբ միայն յաջողած էր իր գոյութիւնը քարշ տալ....:

Ուստի հազի այս ծանրակշիռ լուրը ստացած, խորապէս համոզուած որ անպատճառ մեզ ալ շուտով պիտի ծերքակալեն, արդէն աճապարեցի պատրաստել վերջին կոտակ, ու աքսորի կեանքիս մէջ զրի առած “ՀԱՅ ՀԱՅԱԽՍԹ, ԵՐԿԱՍԻՐՈՒԹԻՒՆՍ ԹԻԾԵՂԵԱՅ ՄՈՒՓՈՎ մը, որ կանխաւ պատրաստել տուած էի այս նպատակով, ամրափակելով յանձնեցի զիս հիւրափրող ընտանիքին իբր աւանդ. որպէսզի ողջ մնացողներու կրողմէ դրկուի ի Մելպուն մեծ եղքօրս, որը կոտակակատար կարգած էի:

Մինչդեռ առաւօտուն ծերքակալած էին տեղացի հայերը, կէս օրէ վերջ սկսան նաև ծերքակալել Պոլսէն Զանկըրի քերուած աքտրականներս:

Իսկ ամենավերջը եկան երկու ոստիկան ծերքակալել եւ զիս: Ասոնցմէ մէկը, որ ծերունի էր եւ ամիսներ առաջ եկած էր ծերքակալելու ողբացեալ Քէլէկեանը, հազի դուրս ելած տունէն, ըստ ինձ մեկուսի՝ “Ուստիկանական Քօմիսէրը Զեզ տեսնել կ'ուզէ առանձինն, ուստի հրամմեցէք կառավարական պալատը երթանք . . .”:

Արդարեւ անմեկնելի էր ինձի համար քարեկամական թագուն շեշտով մ’ըստուած այս խօսքերուն զաղտնի նշանակութիւնը:

Բայց մոտածելու ժամանակ չկար. ուստի զլիսիկոր հետեւեցայ ծերուկ ոստիկանին, որ ուղղակի առաջնորդեց ոստիկանական

¹ Պատրիարքաթանը Ապահովութեան Յանձնաժողովը:

առաջին քօմիսէրին պաշտօնատունը եւ ապա զգուշաւորութեամբ փակեց դուռն ու մեկնեցաւ:

Օստիկանական այս Քօմիսէրը, որ միանգամայն Զանկըրիի տեղական ամբողջ կառավարութեան ոստիկանական տնօրէնի հանգամանքն ունէր, յայտնեց թէ ինք կրնար զիս փրկել եւ աքտորէ ապատել, եթէ գործին պահանջած կարեւորութեան համաձայն զինքն վարձատրէի . . . :

Այս ան քօմիսէրն էր, որ կաշառքով դիւրացուցած էր մեր երկու ընկերներուն Պոլիս փախուստը:

Բայց հնարաւորութիւն չունէի զինքն գոհացնելու, նախ որ մօտու հազիւ Յ արծաթ մէճիտ ունէի. (Ծին հաշուով 12 ֆրանք.) մինչդեռ ինք կը սպասէր զոնէ հարիւր ննչուն ոսկի: Արդէն հարիւր ոսկի սուանալով ծերունի Դրիգոր Օ՛նիկեանէ (Կալամթա-մէրայի դէմի ծանօթ ծխալվաճառը) “իհանդ է» ըսելով ճգած էր իր տունը եւ որ փրկուեցաւ երկրորդ աքտորէն, բայց մեռաւ ապա Զանկըրիի մէջ:

Երկրորդ, պէտք չէր որ Զանկըրի մնայի, որովհետեւ Գասթէմունիի ճիւաղ կուսակալը Աթրք, իրեն մներիմ՝ որեւէ անձէ մը օր մը լսելով Զանկըրի մնալս, անշուշտ զիս պիտի տարաքախտ Քէլէկեանի բախտին արժանացնէր: Մինչդեռ իր իշխանութեան սահմաններէն հեռանալով, ով զիտէ թերեւս փրկութեան ճամբայ մը զոնէի, քանի որ վաղուց միակ փրկութիւնս փախուստիս եւ հնտքս կորսնցնելու մէջ զոնել ծրագրած էի:

Հետեւապէս պատասխանեցի Քօմիսէրին թրքական բանաձեւով մը՝ “Կատէր նէ՛ ուշ օ օլոր», այսինքն ճակատազիրը ինչոր է ան կ'ըլլայ: Թէ ալէտ ներքնապէս Դուրանի քարոզած կրաւորական այս բանաձեւին երքեք հաւատացող մը չէի: Ըսդհակառակը խորապէս համոզուած էի թէ Կառանալը Կառնալ, ու միշտ շուրջի անձերուս կը յեղյեղէի, թէ որուստ նա շատուու:

Ապա առաջնորդուեցայ բանտ, ուր զոյայ Զանկըրիի բոլոր ծանօթ հայերուն հետ նաև Պոլիսն աքտորուած տառապանքի մնացորդ ընկերներս:

Հազիւ բանտ մնած, տեղեկացուցին որ Զանկըրիի հայերուն մեծերէն 8—10 անձեր կառավարչին դիմում ըրած են իսլամա-

նալու, յուսալով այս եղանակով փրկուիլ աքտորէ, որ անխուսափելի մա՞ս ըսել էր անշուշտ: Այս պատճառով ալ այդ խումբը մասնաւոր անմիին մը հաւաքուած էր. իսկ անոնք որ աքտորը եւ մարդ նախապատիս համարած էին քան կրօնափոխութիւնը, եւ 9/10 րորդ մասն էր քանտարելեալ ժողովուրդին, շուրջս բոլորուեցան:

Թերեւս գտնուի մէկը, որ ուզէ չքմեղել կրօնափոխութեամբ Տէր-Զօրի անջրդի անապատներուն մէջ սոոյզ մանէ մը ազատելու միակ յոյսով եղած այս դիմումը:

Սակայն եւ աւելի կը զնահատէի եւ չէի կրնար խանդակաթ իհացումն չյայտնել այն ժողովուրդին, որ հաւու ծագի նման թեւերուս տակ կամ շուրջս հաւաքուած էր, զիտնալով հանդերձ, թէ դէպի սոոյզ եւ անխուսափելի ման կ'երթանք: Կրանքիտի նման կանգնած էին սպանացող վերահաս ահաւոր աղետին առջեւ, արհամարհելով մանն եւ չուզելով կրօնակից ըլլալ ան արինկզակ ժողովուրդին, որ հայ ցեղին դահիճն եղած էր զազանային վայրագութեամբ: Շուրջս հաւաքուածներէն ոմանք զաղտազողի կ'ըսէին ինձի. “Հայր սուրբ, զիտենք դէպի ման կ'երթանք եւ ալ փրկութեան որ եւ է յոյս շմաց մեզի համար, սակայն յանուն ազգի՝ տելի լաւ է որ մանուան այս ճամբան երթանք եւ եղերական մեր վախճանին վերջապէս հասնինք . . . քան այս շներուն հետ մէկտեղ սոլոթենք . . . որոնք մեր ազգը ջղակոտոր հանեցին . . .”:

Բայց երեկոյեան դէմ՝ կառավարիչը լուր դրկած էր ասոնց, թէ կուսակալին իրենց իսլամացման խնդրանքը թէպէտ հեռագրով հաղորդած է, բայց մերժման պատասխան եկած է, հնահետապէս “թող պատրաստուին միւսներուն հետ վաղը ճամբայ ելլելու դէպի Զօր . . .”:

Բոլորովին ընկնուած եւ ամօթահար իրենց այս ծախորդ դիմումէն, եւ անարգուած “միւսներէն” ասոնք ալ սկսան մեկնելու պատրաստութիւն տեսնել:

Ոստիկան գինորներու այն ենթասպան, որ յաջորդ օրը աքտականներուս կարաւանը պիտի առաջնորդէր դէպի փոքր Ասիոյ խորերը, զիշերը զալով մեր մօտ կը յայտարարէր, թէ արտօնեալ էինք մեր ծախորդ ծիեր վարձելու ճամբուն համար: Զանկը իցի տեղացի հայերը ամենքն ալ զիեթէ նիմական միջոցներ ունենա-

լով ծիեր կը վարձէին, իսկ Պոլսէն մեր աքտորական ընկերները արդէն վաղուց սպառած ըլլալով գրեթէ մէկ տարւան աքտորի այս շրջանին նիմթական ամէն միջոց, դժբախտաբար զորկ էին ոչ թէ ծի վարձելու դրամէն, այլ նոյն իսկ հացի դրամ՝ չունէինք, սկսեալ ինծմէ։ Իսկ ազգականներէս եկած դրամը տեղական կառավարութիւնը իրը աքտորականի հարատոթիւն յարքունիս գրաւած էր նոյն օրերուն։

Բարեբախտաբար յուսահատ վիճակիս դարձեալ օգնութեան կը համեմէր պատուական ծերունին, հաճի Փեթրակի Շախսանը, հետեւեալ բառերով։ “Հայր տորք հոգ մի՛ ըներ, իմ՝ ունեցածս քեզի ալ կը բաւէ. արդէն մեռնելու կ'երթանք, ալ ասկէ վերջ հարսութիւնը ի՞նչ պիտի ընենք, եւ որո՞ն համար պիտի պահնենք . . .”։ Այս ան ծերունին էր, որ մեծագոյն փրկագինը վճարած էր իթթիհատի Զանկըրիի պատախանատու քարտողարին եւ պատճառ եղած որ մեր գոյութիւնն քարշ տանք մինչեւ այս օրը։

Ես ալ իմ կարգիս կը յուսադրէի տառապանքի Պոլսոյ իմ՝ չքաւոր ընկերներս, խոստանալով նոյն իսկ անձնական փոխառութեամբ հոգալ իրենց ստիպողական ծախքերը մարտւան համբուն վրայ . . .։

Միւս կողմէն կը թելադրէի այս պատուական ծերունին մտերմաքար, որ եթէ նշուն ուկիի պահնեստ ունի տան մէջ պահած, հետն առնել, իսկ եթէ քաղաք ծգէին՝ անոնք պիտի պաշտպանուէին . . .։

Տեղական կառավարութիւնը Քօմիսէրին ըերնով կը յայտարքէր մեզի թէ “Ով որ ուզէր կընար իր ընտանիքն ու զաւակները հնոն առնել, իսկ եթէ քաղաք ծգէին՝ անոնք պիտի պաշտպանուէին . . .”։

Ամէնքս ալ յետ խորհրդակցութեան որոշեցինք որ ընտանիքները մնան Զանկըրի՝ զոնէ զանոնք փրկելու համար ամիսներ տեսող համբորդութեան մը հիւծել տառապանքներէն, եւ հաւանական յարձակումներու ատեն զոնէ ինայուած կ'ըլլար աքտորականներուս տեսնել մեր սիրելիներուն տանջալից լլկումներն ու շարչարալից մաներն . . ., մեր կընելիք տառապանքը մեզի շատ իսկ էր . . . աւելիէն որքան նար էր՝ խուսափել ջանալու էինք։ Թէպէտ թուրքերուն խոստումներուն շատ հաւատացող չկար՝ իրը թէ քաղաք ծգուած

հայ ընտանիքներն, կիներն ու աղջիկներն պիտի պաշտպանէին: Անշուշտ գայլին ցոյց տուած խնամքէն տարբեր բան մը չէր կրնար ըլլալ . . . :

Այս պատճառով ալ, տեղացի ամէն հայ որ յաջորդ օրը աքտրի ճամբան պիտի բռնէր, կաշառքով ձեռք բերուած թոյլտուութեամբ՝ իրենց կիներն ու զաւակներն բանտ բերել տալով իրենց վերջին պատուէրներն, յանձնարարութիւններն ու կտակներն ըրին, պատրաստելով անոնց մորերն վաղուան վերջնական բաժանման:

Բանտին մէջ՝ աղտոտութեանց մակարոյծ անախորժ կենդանիներէ տանջուած անքուն եւ հոգիով ու մորով լլկուած տառապալից զիշեր մը անցընելէ վերջ, յաջորդ օրը առաօտուն արդէն կանիսաւ քառապատիկ զներով սակարեկուած ջորեպաններու 30—35 ի մօտ ծիերը բանտին առջեւ բերուած էին: Արդէն առաջին օրէն սկսած էին մեզ կողոպտել, նսգապատիկ վարձքեր պահանջելով, որուն իսկական վարձքի արժէքին 1/5 բորդը ջորեպաններուն պիտի երթար, իսկ աւելորդը մեր պահպանութեան յատկացած 10—12 հեծեալ ոստիկան զինորներու ենթասպային գրպանոր:

Սակայն մենք այնպիսի ջղագրգիռ եւ յուզեալ հոգեկան տաժանելի կացութեան մը մէջ կը զալարուէինք, որ աւելիին կամ՝ պակասին վրայ խորհող չկար, այլ մեր ամէնքին սեւեռուն միակ մուածումը սա էր, թէ այս երկրորդ անզամ՝ որքի սրսաւե՞նք ոչքայտ և սրարաւսաւ, չազութեան ֆուզիա ու սրինուօ հաղործան . . . :



19
Départ.
De Tchanguer à Tchorum

19.

ՄԵԿՆՈՒՄ

ՉԱՆԿԵՐԻԵՆ - ԶՈՐՈՒՄ

Յուրաքանչյուր էր, բաղաքին մերձակայ բոլոր սարերն ծածկուած էին ձեւան վիսրուն խաւերով։ Հիսկային սատնաշունչ բամի մը անզօր կը դարձնէր ձմեռնային արեւուն կիսացերմ՝ ճառագայթները։ Երբ 1916 Փետրուար 13ի առաւօտուն կանուխ, մեզի հրամացեցին զոյզ զոյզ դուրս զալ Զանկըրիի բանտին երկաթեայ մեծ դուռնէն, եւ սպասել ոստիկանապետին վերջին կարգադրութիւններուն, ճամբայ ելլելու համար դէպի Զօր։

Մարդկային զրիշը անզօր է նկարազրելու այն աղեխարց տեսարանը, որ դուրսը կը սպասէր մեզ։

Հազիր բանտէն դուրս եկած, փարախ դարձող ոչխարները մայիսներով դիմաւորող զառնուկներու նման, իրենց հայրերուն վրայ վազեցին քաղաքացի տարազը եալներուն չափահաս ու անչափահաս զաւակներն ողը ու կոծով։ Ասոնց հետեւեցան աքսոր զնացողներու ծերունի մայրերն ու կիներն՝ լալահառաչ։ Ո՛չ որ մորկ ընել կ'ուզէր ոստիկաններու եւ ոստիկան զինորներու սաստիչ արգելքները։

Ամէն մարդու համար այլեւս զաղտնիք մը չէր, որ Տէր-Զօր արտորուիլ՝ դէպի անխուսափելի ման երթալ ըսել էր։ Եթէ նոյն իսկ արինածարաւ խուժանէ մը չշարդուէինք, եւ ամիսներ տեսող հիւծիչ ճամբորդութենէն ողջամբ Զօրի անապատներն մեզմէ համող իսկ ըլլար, դարձեալ հոն տօթակէզ ու անչըլի աւազի դաշտերուն մէջ պիտի մեռնէինք կմախացած ու սպառած . . . :

Ուստի Զանկըրիցի հայ ընտանիքներն կ'աճապարէին հուսկ վերջին հրաժեշտը առնել իրենց տարագրուող հոգեհատորներէն։ Ժերունի մայրեր պարանոցին պլլուած իրենց աքսոր զնացող երիտասարդ զաւակներուն, արհամարհնելով ամէն վտանգ՝ թուրքերէն լեզով — որովհետեւ Զանկըրիցի հայերը թրքախօս են — լալագին կ'աղաղակէին ու կ'ըսէին՝ “Մենք ցաւով ծնանք ու արցունքով զաւակ մեծցուցինք որ ձեզ ջղակոսոր՝ հանեն . . . վախ եավրում վախ . . . աս ի՞նչ սեւ օրերու հասանք . . . ախ երանի թէ ձեզ ծնած չըլլայինք . . .”:

Այնպիսի կոկտեցուցիչ վայնասուններով եւ ողբ ու կոծով այն կարգի հառաչալից խօսքեր կը բացազանչէին, որ երկնքի խուլ կամարներն իբր թէ վար առնել կ'ուզէին . . .”:

Թշուան հայ մայրեր, արդեօք բոլոր ազգերուն մէջ կայ ձեզմէ աւելի տառապած եւ զաւլին կոկիծը սրտին մէջ արիւնոտած մայրեր . . .”:

Իսկ երիտասարդ կիներ ու պարկեշտասուն հարսներ, մէկ կողմ՝ թողած համեստութեան ամէն տոհմիկ օրէնք ու կանոն, զիրկընդխառնուած իրենց դէպի մահ զնացող երիտասարդ ամուսիններուն, աղիողորմ ճիշերով ու յորդահոս արցունքով կ'աղաղակէին ու կ'ըսէին՝ “մեզ թշնամիներուն թողած ո՞ւր կ'երթաք դուք . . .”:

Հապա դժբախտ պատանիներ եւ բիւրից եղերաքախտ չափանա ու անշափանա հայ աղջիկներ ու անզիտակից փոքր անմեղ երախաններ, ընդհանուր ողբ ու կոծէն՝ բնազդաքար զզալով թէ ահաւոր աղէտի մը առջեւ կը գտնուին, փարած իրենց հայրերուն ոտքերուն ու փէշերուն “հայրիկ մեզ ծզած ո՞ւր կ'երթաս . . . ես ալ հնտդ կու զամ . . . ինծի ալ հնտդ տար . . .”, կողկողազին ըսած ատեննին ապառաժները իսկ կը պայմեցնէին . . .”:

Սպիտականեր ու կորաքամակ հայ մամիկներ ու մայրեր վագելով ապա մօսու, ծեռքերս արցունքուտ համբոյրներով ողողելով կ'աղաչէին ու կ'ըսէին՝ “Նախ Աստուծոյ եւ ապա քեզ կը յանծնենք մեր այրերն ու զաւակներն. դուն տէր եղիր անոնց . . . ալ տէր ու պաշտպան չմնաց անոնց. վերը Աստուծ վարը դուն . . .”:

Մ' անտանելի էր տառապանքս, միակ ողջ մնացոծ հովիւն

էի զաւառի մէջ ցան ու ցրիւ եղած ու վտարանդի հօտի մը: Ահա-
ւոր վայրկեան, երբ զայլերէն յօշոտուած անպարտ ազգի մը վերջին
ըեկորներուն պիտի ուղեկցէի իրենց փշալից վերելքին՝ դէսի ահա-
ւոր Գողգոթան հայութեան . . . :

Բայց ո՞չ ես ալ՝ աքսորական էի ու թափառական, ի՞նչ կընայի
ընել . . . եթէ ոչ, միայն ականատես կենդանի վկան ըլլալ ցեղիս
շարշարալից նահատակութեան, եւ եթէ Տէրամը ողջ մաս հնար
ըլլար, վկայափոսն ըլլալ աս մեծ եղենդին՝ առաջի ապագայ բոլոր
հայ սերունդներուն . . . :

Գոնէ կարելի ըլլար միմիթարութեան խօսք մ'ըսել անպատ-
մելի սուզով շաղապատուած եւ շուրջս ինոնուած հայ մայրերուն
եւ հայ կիներուն. բայց բարէ զիս ո՞վ պիտի միմիթարէր իմ՝ անխօս
վշտիս ու կակիծիս մէջ, երբ արդէն կանգնած էի անխուսափելի
մահուան սեմին առջեւ:

Ի տես աս յափտենական բաժանման առթած համատարած
սուզին եւ աշխարումին, հոն վերը կառավարական շէնքին պատու-
հաններուն առջեւ դիզուած բազմազլուխ թուրք պաշտօնեաներն,
դիւային ժպիտ ի շուրջն ներոնեան խրախնանութեամբ կ'ըմբոշիւ-
նէին հայուն աս բատմեցուցիչ սուզն ու վիշտն, եւ կային որ
բրբջալիր ծիծաղով ու “քա՞ն քա՞նով”, կը հեզնէին անողորժաքար
մեր անպատում տառապանքը . . . :

Խակ վարը մեզ ամենքս շրջապատուած էր տեղացի թուրք երկսեռ
խաժամուժ ամբոխ մը, ներքին նրէշային գոնունակութեամբ մը
ականատես ըլլալու համար մահուան զնացողներուս եւ հրաժեշտի
եկող հայ ընտանիքներու աղէխորով աս յուզիշ տեսարանին, կ'ըսէին
բարձրածայն իրարու՝ մեզ լսելի ընել տալու ակներեւ ջանքով մը
“Պետութեան եւ ազգին թշնամիներուն վախճանը հարկաւ աս պիտի
ըլլար . . . ” — Տէօվլէթ, միլլէթ տիւշմանլարըն սօնը հէպէթ պու
օլանաղըտը . . . : — Խակ ոմանք ալ բացայայտօրէն կը գովիլին
իթթինատական կուակցութիւնը՝ իմա կառավարութիւնը, որ քա-
ջութիւնը ունեցաւ վճռական մէկ հարուածով թուրք Պետութիւնն
ու ազգն ազատելու “ՀաՅ Փոքրացւաւ”:

Եղան շատ թուրքեր, որոնք չամչցան իրենց հին առարկելի
որամական սահմաններն, զալով ուզելու աքսոր զնացող տեղացի

հայերէն: Բոլորովին անտարքեր ու անկարելից ասոնց աղաշան-ըն ու պազատանքին, թէ նեռու անապատներ պիտի երթան եւ պէտք պիտի ունենան շատ դրամի: Զազակսեցան եւ թշուառական թուրքեր եւս, որ կանխառ իրենց վիճելի եղած եւ ապա իրաւա-խութեածք կարգադրուած կասկածելի կամ՝ անիրաւ պահանջ-ները՝ բացատիկ այս առիթէն օգտուելով եկան եւ պահանջեցին եւ մինչեւ որ շատացան չժողուցին թշուառներուն օժիքը:

Աս թուրքերը անոնք էին, որ տարիներով գործի իբր ընկեր կամ տուր եւ առի մէջ միշտ երկար տարիներով իրենց հայ բարեկամները շահագործած, ու անոնց քրտինքի արդար վաստակով հարստութիւն դիզած էին: Այժմ մէկ օրուան մէջ երախտամոռաց թշնամիներ դարձած էին իրենց վաղեմի հայ բարեկամներուն:

Բայց երբ աքսոր մեկնող հայերը սկսան ըիւր աղաշանքով իրենց օրինաւոր մուրհակով պահանջները խնդրել, այն ասեն ոչ մէկ թուրք խղճահարութիւնն ունեցաւ վճարելու իր պարտքը, առարկելով թէ կառավարութիւնը արգելած է, եւ իրենք պիտի վճարեն աքսոր մեկնող հայերուն ունեցած պարտքերը միայն կազ-մուելիք թողեալ գոյքերու “պետական յանձնաժողովներուն...”: Յանուն վաղեմի բարեկամութեանց, սպարդիւն անցան տարա-գրութեան գնացողներու ամէն աղաշանքները, որ ըրին իրենց թուրք պարտապաններուն:

Մեր հակողութեան յատկացած 10—12 հեծեալ ոստիկան զինորներուն եւ թուրք ենթասպային ուղեկցութեամբ մեր կարա-ւանը շարժեցաւ առաջ. ոմանք ձիաւոր, ոմանք իշաւոր եւ ոմանք եւս ոստաւոր 45—50 հոգինց մեր մահուան կարաւանը մեկնեցաւ դէպի Տէր-Զօր, իր ետիւ ձգելով ողբ ու կոծ, վայնատուն, սուզ ու արցունք եւ յալիտենական անէծք:

Աւ աւելի մեծ եղաւ մեր երկիրդն ու տագնապն, երբ փո-խանակ մեզ առաջնորդելու 24 ժամ՝ միայն նեռու գտնուող Էն-կիւրիի կայարանը, եւ երկաթուղիով 5—6 օրէն տանելու մեզ Դոնիայի ճամքով դէպի Հալէպ, յանկարծ կարաւանին ուղեցոյց եղող ոստիկան զինորը բռնեց դէպի Խոկիւսպի վրայով Զորում՝ տանող ամայի եւ լեռնային ճամքան:

Երբ բաղարին վերջին բանջարանոցներն կ'անցնէինք, մեր՝

ճամբուն վրայ տեսանք պառաւ թրքունի մը, ցնցոտիներով, խոխ մազերով ու կորաքամակ: Աս արծանացած մեր մանուան ճամբուն վրայ, ձեռքերն մերթ երկինք բարձրացընելով եւ մերթ ծունկերուն զարնելով կը պոռար՝ իրեն նրաւիրելով ամէնքիս ուշադրութիւնը եւ կ'ըսէր՝ “Գա՞ք օլունեար, խոչն պուլուր տիւնեասը տրը, մանսում ահալիի էօլուիրմէյէ կէօթիրիեօրլար. կէլէն տուշման տէ եարըն պիզի պէօյլէ խոէճէք... Էյ եափանըրատա զալմազ իշալլահ... Էվլատլարըմ Ալլահ սիզին իլէ պէրապէր օլուն...” : — Անիծեալ ըլլան, ընողաց գտնողաց աշխարհ է. անմեղ ժողովորդը սպաննելու կը տանին. եկող թշնամին ալ վաղը մեզի այսպէս պիտի ընէ... Է՛ ընողներուն ալ հարկաւ չի մնար... զաւակներս Աստուած մեզի հետ ըլլայ: —

Ահա միակ սիրացաւ թուրք կինը, որ մարգարէական ոզով լիսաշորթն անէծք կը կարւար իթթիհատի կառավարութեան գլխուն... : Արդարեւ խորին տպաւորութիւն ըրաւ մեր ամէնքին վրայ թուրք եօթանասուննոց կմախացած պառաւին նշանակալից այս խօսքերը: Խակ ոստիկան զինուրները հեգնեցին խեղճ պառաւը ըսելով ցնդած է!!! :

Անապատի ոխտաւորներուս կարաւանը ծանր ծանր կը յառաջանար, եւ երկու ժամ՝ վերջ արդէն բարձրացած էինք ծիւնապատ լիոներ, ուր ձմեռնային մրրկաշունչ ցուրտ քամին, մանաւանդ իրիկնամուտին, սկսաւ տառեցնել մեր մատներն ու ականջները:

Մեր կարաւանին ընկերացող 10—15 ոտաւոր ընկերները չկրնալով դիրաւ քալել ցորեկը արեւու ճառագայթներէն փիրուն դարձած ծիւնի վրայէն՝ շատ դանդաղ կը յառաջանայինք, հակառակ ոստիկան զինուրներու վրդովիչ աճապարանքին:

Կէս օրուան կարծ դադարէ մը վերջ, ութ ժամուան ճամբորդութիւնէ մը յետոյ՝ մթնշաղով հասանք վերջապէս թուրք զիւղ մը, ու վերահսկիչ ենթասպային կարգադրութեամք, իշեւանեցանք առ ի չգոյ է յարմարագոյն շէնքի մը՝ զիւղին իսլամ՝ աղօթատեղին: Որուն բոլոր ապակիներն սակայն ջարդուփշուր եղած էին, եւ զիշերուան կծող ցուրտն ալ աւելի կը տանջէր մեր ճամբորդութեան դեռ անվարժ ընդարմացած անդամները:

Առաւոտեան անմոռանակի մեր յուզումներն եւ օրուան յոգ-

նեցուցիչ ճամբորդութիւնն մեր մէջ այլեւս սիրու ու հոգի չեին ծզած.
ուստի յոզնաքեկ մեր մարմիններն երկարելով ալտու եւ ոջլու
մէկ քանի փսխաթներուն վրայ՝ կծկտեցանք կէս քուն կէս արթուն
մինչեւ լոյս, սպասելով վաղայաջորդ օրուան անակնկալներուն:

Մարմնով, հոգիով եւ մոքով տանջուած, դժնդակ զիշեր մը
անցընելէ վերջ, առաւտուն շառագունող արշալոյսին հետ կրկին
ճամբայ ինկանք ահ ու դողով:

Մեր մէջ եղած զաղտնի խորհրդակցութեան մը համաձայն,
30 հնչուն ոսկի կաշառք տալով՝ համոզեցինք մեր վերանակիչ են-
թասպան, որպէսզի Սունկուրլուի ճամբով մեզ շառաջնորդէ դէպի
Զորում: Որովհետեւ Սունկուրլուի թուրքերը՝ իրենց քնակակից
երկսեռ հայերը այնպիսի խուժդուժ մահերով սպաննած էին, որ
մտածելն իսկ մեզի սուկում կ'առթէր: Ուստի որչափ հնար էր մո-
լար արանետներով եւ քերելով Ալիս զետը (Թրզլըրմաք) սկսանք
դանդաղ յառաջանալ դէպի Ալիսի նորաշէն հսկայ կամուրջը, որ
հազիւ միայն մէկ քանի ժամ՝ հեռու է հսկիլիպէն:

Երբ ժամեր քալելէ վերջ հասանք Ալիս զետի ափին, տեսանք
որ հակառակ ձմբան եղանակին արդէն զետը յորդած էր, ու խուլ
մոնշիւնով մը, յործանքներով եւ հոսանքներով թաւալզլոր առաջ
կ'երթար, իր հետ տանելով քազմամեսյ հսկայ ծառերու մեծազան-
գուած կոնդներ, արմատներ, ճիւղեր եւ յաճախ արմատախիլ եղած
ամբողջ ծառեր:

Թէպէտ ջուրը տղմուտ էր եւ յոյժ պղտոր, բայց այլեւս պէտք
էր ընտելանայինք կենդանիներու վարած կեանքին, եւ հարկ էր որ
մոռնայինք մեր հին մարդաւայել սովորոյթներն ու ապրելակեր-
պերը ու խմէինք:

Մեր արտորի ճամբուն երկրորդ օրն իսկ, մեր տուած կաշառ-
քին շնորհիւ արդէն քարեկամացած էինք մեր վերանակող թուրք
երիտասարդ ենթասպային հետ, որով յաջողեցանք կարդալ են-
թասպային տրուած մեր պաշտօնագիրը: Որ ուղղեալ էր թէպէտ
Հալէպի կուսակալին, սակայն բաց պահարանով տրուած էր, որ
մեր անցած ճամբաներու տեղական կառավարական պաշտօնեա-
ներն կարենան իրազեկ ըլլալ մեր պաշտօնազրին բովանդակու-
թեանը, եւ ըստ այնմ ընթացք բռնեն . . . :

Մեր պաշտօնագիրը հետեւեալ իմաստը ունէր. “սերքն առօթ նայաբարութեան . . . Թուակոր նի . . . Թուեւաւար Պատօնսադին ՀԱՄԱՍԵՆ, ԶԱՆԿՐԻՒ ԱՅ 48 ՀԱՅԻՐԾ, ԸՆԴ ՀԱԿՈՂՈՒԹԵԱՄՐ ԵՒ ՊԱՏՑՊԱՅՈՒԹԵԱՄՐ ԿԸ ՏԱՐԱԳՈՒԽԵԱՄՐ ՀԱՅԻՐԾ ՏԱՐԱԳՈՒԽԵԱՄՐ ԴՕՐ: ՈԴՅԱՄՐ ԿԵՍԱՐԻԱ ԺԱՄԱՆԵԼԱԽ ՊԵՏՐ Է ՀԵՌԱԿՐՈՎ, ՀԱԴՐՈՐՈՒԻ ԹԵՇ ԶԱՆԿՐԻՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ԹԵՇ ՆԵՐՔԻՆ ԿՈՐԺԱՅ ՆԱՅԱՐԱՐՈՒԹԵԱՆ:” “Տախիլիյէ Նկարէծը ձկվէսիսիմին . . . թարիխի վէ . . . նուերօղւ էմիր մուժիս. Չանկըրի Երևանի Ճումամաթը օղուս 48 ֆերտ, մուհաֆազա թամմթթառա Հայկակ թարիի իլէ Տեր-Զօրոս սէվզը, վէ սեւամիժէն Հայսկրիյէ ավտեղերինուկ, պա թեկելիաֆ կերէք մերքէզ նկօրինմիժինէ, վէ կերէք Տախիլիյէ Նկարէծինէ իշարը:

Այս պաշտօնագիրը Զանկըրիի կառավարիչը կը գրէր Հալէպի կուսակալին՝ հրամանով Գասթէմունիի կուսակալ Աթըֆի:

Ենթասպան զիս կը քաջալերէր յայտնելով՝ թէ մեր թուղթը շատ լաւ գրուած է, եւ վախնալու կամ սպաննուելու մտահոգութին պէտք չէր որ ունենայինք:

Կ'աւելցնէր միանգամայն որ ինք իր պաշտօնին բերմամբ շատ այս կարգի “յանձնարարականներ», կարդացած էր, բայց անոնց մէջ կը պակէին “ընդ հակողութեամբ եւ պաշտպանութեամբ, քառերը, ինչպէս նաև “ողջամբ Կեսարիա ժամանելուն հեռագրելու, յանձնարարութիւնը:

Առժամապէս միիթարուելով աս շոր քաջալերութեամբ, զի ամէն պարագայի տակ Թուրք Պատօնսաթուգութեամբ տըն չը վերջապէս, փութացինք հաղորդել կարաւանի մեր ընկերներուն, փոքր ինչ թեթեւցնելու համար տաշուա տաշուանք, որ կը լլիէր ամէն վայրկեան մեր միտքն ու հոգին, եւ կարելի չէր ըլլար վոարել մեզմէ, հակառակ ամէն յուսադրիչ յայտարարութիւններու:

Երկրորդ օրը արշալոյսին հետ ճամբայ ելանք: Բայց դժբախտար մեր գնացած ճամբան աւելի արահետ մըն էր, որիկէ միայն ծիով հնար էր ճամբորդել: Որովհետեւ ծիովը տեղ տեղ զաղէ արելին ներքեւ, եթէ ոչ հալած, գոնէ վիլրուն դարձած էր. այս պատճառով մեծ դժուարութիւն կը պատճառէր թէ ծիաւոր եւ թէ ուսաւոր գնացողներուն: Սակայն արտնչելու ժամանակ չկար նարկ էր որ առաջ քալէինք մինչեւ ի խոր գերեզման:

Ոտքով զնացողներէն ուսանց ներքանք արդէն ուռած էր, չկըր-նալով տոկալ օրական 6—8 ժամ՝ քալելուն, մանաւանդ դեռ ան-վարժ էին, ուստի հարկ եղաւ, որ ծիաւորներս փոխ տանք մեր ծիերը ասոնց եւ մասամբ թեթեւցնենք բռնադատեալ քալողներու տաժանքը:

Ութ ժամնան դժուարին ճամբորդութենէ մը յետոյ արեւա-մուտին հետ իջևանեցանք “զըզըլպաշներու”, զիւղ մը: Ասոնք ըլլալով քրիստոնէական ինչ ինչ հին սովորոյթներով իսլամ՝ աղան-դաւորներ, միշտ հակառակ եղած են թուրքերուն, եւ փոխադար-ձաբար. եւ յաճախ նեղ օրերու մէջ զաղտնապէս պաշտպանած են հալածուած հայերը:

Ուստի մեծ կարեկցութեամբ ընդունեցին մեզ, եւ չուզեցին արժէքը առնել իրենցսէ մեր զնած մածունին եւ հաւկիթին: Մինչ-դեռ յետ այնու բոլոր թուրք մեր իջևանած զիւղերուն մէջ չա-րաշար կողոպտեցին մեզ, առանց զթալու մեր հալածական ու վտարանդի վիճակին:

Մեզ ընկերացող Զանկըրիցիներէն մէկ քանին վաղեմի քարե-կամներ ունենալով աս “զըզըլպաշներուն”, մէջ, աս վերջինները՝ ու-տիկան զինուրներէն զաղտնի կանչելով իրենց աքսորական հայ քարեկամներն, կարեկցելով մեր վրայ լացած էին դառնապէս, խորհուրդ տալով որ փախչին . . . :

Յաջորդ օրը լուսնշաղին հետ կարաւանը ճամբայ ելաւ, որով-հետեւ շատ ճամբայ ունէինք քալելու՝ հասնիլ կարենալու համար Ալիս զետի կամուրջը:

Երբ մէկ քանի ժամ՝ վերջ մուսանք Ալիս զետի հովիտը, արդէն կլիման զաղջացաւ, եւ մեր ետեւ այլեւս թողուցինք ընդմիշտ ծիւ-նազատ լիոները: Խակ մեր հանդիպակած հեռաւոր հորիզոնին վրայ տեսանք կեսարիոյ համբաւաւոր Արգէուը կամ՝ ըստ թրքական ասութեան “Էրճիապը”, իր 4000 մեղք քարօք ամպածքար ծիւ-նազակ կատարովը:

Սունկուրլույի ճամբէն դիտումնաւոր կերպով խոտորելուս համար, մոլորեցանք կողմանկի արահետներու մէջ, եւ 11 ժա-մուան տաժանելի ողեւրութենէ մը յետոյ, հասանք վերջապէս ծմբոնային թանձք զիշերային խաւարով մը Ալիս զետի Դոյուն-

պասպա կոչուած քարաշէն հոյակապ կամուրջը, որուն հսկայ կրի-
փածոյ կամարներուն ներքեւէն մեծադղորդ շառաչով դուրս կը
պողմէկար գետը՝ յործանք տալով կաւագոյն ալիքներով դէսի
Սեւ ծով:

Աս կամուրջին հսկիլիպի կողմը արեւելեան սրճարան —
իշեւան մը կար միայն մէկ սրանով, ուր առաջնորդուեցանք զի-
շերելու:

Սակայն որսի եւ արինի հոտ առած մարդ-զազաններ, զի-
նուած աղեղնածեւ պարսկական հին թուրերով, դաշոյններով եւ
այլ զէնքերով, ուսընդանութ լեցուն փամփուշտակալներով, մեզմէ
առաջ եկած եւ տեղ գրաւած էին արդէն սրճարանին մէջ: Ասոնք
աւազակներու յատուկ խուզարկու ակնարկներով սկսան մի առ
մի քննել մեզ ոտից ցզլուխ:

Աւելորդ է ըսել, թէ ամէնքս ալ սարսափեցանք ի տես այս
զինավառ աւազակներուն, որոնց արեւակէզ դէմքերն եւ վայրագ
ակնարկներն շատ բան կը պատմէին մեզի, անոնց արինածա-
րաւ անցեալ շահատակութեանց մասին, եւ մանաւանդ վերջին
մեծ եղեռնի օրերուն . . . :

Բայց ընսադատեալ էինք զառներս նստելու զայլերուն մօտ,
միշտ անաբեկ եւ ամէն վայրկեան սպասելով անոնց սուսերա-
մերկ յարծակման: Թէպէտ մեզի հսկող ոստիկան զինորներն եւ
մանաւանդ ենթասպան կը քաջալերէին մեզ որ չվախնանք . . . :

Աւելորդ է մասնաւրաբար հու շեշտել, թէ ոչ ոք մեզմէ զի-
շերը քնանալ կըցաւ: Մէկ կողմէն աւազակներուն սարսափեցուցիչ
տեսքը, միւս կողմէն Ալիսի ծովածաւալ յորդումը՝ մանաւանդ
մեզմէ տկար հոգիներ ունեցողներուն վրայ այնքան խոր ազդած
էր, որ 8—10 հոգի Զանկըրիի ժողովրդին մեծերէն որոշած էին
անձնասպան ըլլալ, Ալիս գետի առ այս ընծայած քայսորիկ պա-
տեհութիւնը չուզելով ձեռքէ հանել: Իրաւամք կը խորհէին, թէ ան-
նար էր մեր կարաւանին ամիսներ այսպէս ճամբորդելով ողջ
հասնիլ Տէր-Էլ-Զօր. որով մահը անխուսափելի էր մեզի համար
այլեւս: Ուստի ինչո՞ւ չօգտուիլ Ալիսէն՝ երբ հայրենի այս գետը
իր խոր յործանքներուն եւ ալիքներուն մէջ կը խոստանար քաղ-
դատաբար աւելի նուազ շարչարալից մա՞ն մը . . . :

Կէս զիշերը անցած էր արդէն, երբ իրենցմէ մէկը, որ քաշութիւն չէր զգացած վերջին պահուն գործադրելու աս վատհողի ծրագիրը, փութաց իմացնել ինծի, որ աճապարեմ քանի դեռ ուշ չէ՝ առջեւը առնեմ՝ աս աղէտին։ Բնականարար անմիջապէս փութացի դուրս վազել սրճարանէն, երբ մեր ընկերներն արդէն գտայ վերջին պատրաստոթեանց մէջ՝ իջեւանի զետափին կողմը գտնուող պարսպին մօտ։ Ասուցմէ ոմանք՝ արդէն իրենց վերջին կամքը թղթի կտորներու վրայ գրած պատրաստած էին, որպէս զի ողջ մասող ընկերներ եթէ ըլլան ու մեան յանձնեն իրենց ընտանիքներուն . . . :

Մինչդեռ ես համոզկեր խօսքերով եւ յուսադրիչ օրինակներով կը ջանայի համոզել զիրենք, ետ կեցնելու համար իրենց մահաքեր մուղրութենէն, ընդհակառակը իրենք եւս կը ջանային զիս տալրհամոզել, ինդրելով որ արգելք ըլլամ՝ իրենց, եւ ներկայացած այս բացառիկ առիթը փախցնել շտամ . . . , եւ բոլոր կարաւանը միասին նեստուինք զետը ու ազատինք միանգամ ընդմիշտ շարշարալից նահատակութենէ մը։

Դրօնքի սաստիչ օրինակներուն եւ յորդորներուն տեսնելով որ այնքան կարեւորութիւն ընծայող չկայ, կը ջանայի սալացուցանել խոհեմոթեամբ մահը մեզմէ հեռացնելու Վատրա, կարելի դութիւն մը, եւ կը յորդորէի ամէն յոյս դեռ չկորսնցնել ու աւելի լաւատես ըլլալ։

Մեր ամենահամոզկեր փաստերէն մէկը աս եղաւ՝ որ իւրաքանչիւր հայու ամենասրբազան ազգասիրութիւնը կամ հայրենասիրութիւնը պիտի ըլլար կարելիին հետ անկարելին ընել, ողջ մնալու եւ տեսնելու համար հայ ազգի հրաշալի վերածնունդն ու յարութիւնը և ողջունել կարենալու համար նորածագ հայ ազատութիւնը . . . :

Հակառակ իրենց ամէն պնդումներուն մերթ սաստելով, եւ մերթ աղաշելով սերի կրկին ամէնքն իջեւան-սրճարանը, եւ հակցի մինչեւ առաւառ, որպէս զի մի գուցէ մորի խօլ նոպայի մը մէջ, յանկարծ կրկին իորթեն գործադրել իրենց եղերական նպատակը։

Յաջորդ առաւօտ արշալոյսին հետ մեր՝ ծիաւորներու, իշաւորներու եւ ոստորներու դժբախտ կարաւանը սկսաւ բար-

ծրանալ կը կին ապալեր սարեր, մեր ետեւ թողլով առ յաւետ Ալիսի տղմուտ ալիքներն ու մեզի միշտ սարսուռ ազդող աղ իջեւանը եւ Դոյունեպասա յորջորջուած մահաբոյր նակայ եւ բարձրադէտ կամուրջը՝ իր խորհրդաւոր մենութեանը մէջ:

Դարձեալ մեր ճամբան սկսաւ տաժանելի դառնալ, որով նետեւ միշտ դէսի վեր կը բարձրանայինք ծիւնապատ լեռներ, ուր ցրտաշոնչ քամին կը մորակէր մեր դուրսը անպաշտպան մնացած մարմույն մասերը: Շուրջ եօթն ժամուան դժուարակիր ուղեւորութենէ մը վերջ հասանք բարձր ըլուրներէ շրջապատեալ քարաշէն առանձնացած իջեւան մը, որ սակայն իջեւան ըլլալէ աւելի աւագակներու խիկական որջ մըն էր:

Միակ սրանէ մը (դովուշ) բաղկացած սրճարան — իջեւանին (խան) մէջ՝ իրը թէ պատահարար մեզի նետ պիտի զիշերէին քսանէ աւելի զինալիոտ թուրք աւագակներ, որոնք եկած էն մեր դիակները փոելէ վերջ տիրանալու մեր “անբաւ” հաստութեան:

Դարձեալ անհնար եղաւ ամբողջ զիշերը քնանալ. լրով նետեւ կը տեսնէինք որ շարունակ զաղտնի խորհրդակցովթեան եւ վրարտուքի մէջ էին, թէ ինչպէս կընային մեզ 48 զո՞ներս ի մի հարուած խողխողել: Սակայն շնորհիւ մեր վերանակի ենթասպային կանխաւ վարձատրուած աշալըշովթեան եւ արթոն պահակովթեան, չկրցան իրենց ոնքապարտ ծրագիրներն զործադրութեան դնել:

Հազիւ արշալոյսը ծագած, աս անզամ մեր խնդրանօք աճապարեցինք ճամբայ ելլել՝ կարենալ համնելու համար կզզիացած բարերախտաբար հանդարտ թուրք զիւղ մը, ուր՝ ըստվկայովթեան մեր պաշտպան ենթասպային, ապահով զիշեր մը կը յուսայինք անցընել եւ ուտելիք եւս գտնել:

Ստուգիւ համաձայն իր խոստման՝ ենթասպան մեզ արեւամուտին հետ հասցուց թուրք փոքրիկ զիւղ մը: Տար կրցանք չորս անրուն զիշերներէ յետոյ վերջապէս փոքր ինչ քնանալ եւ սնունդ առնել: Մինչդեռ օրերը կ'անցնէին, սակայն մեր մոքերը ու հոգիները վերահաս մահուան մղծաւանջով տանջուած, պատեհութիւն չունէինք երբեք խորհրդաւոր կերակուքի մասին. այլ թէ ի՞նչ զգուշա-

կան միջոցներ ճեռք առնենք, որ զո՞ւ չերթանք երկրտանի յօշոտող գայլերուն:

Մեր ճամբորդութեան հինգերորդ օրը ողբացեալ Երուանդ Զավուշեան, որ իբր վերակազմեալ հնչակեան գործիչ, հին պետ և բազմամեայ ուսուցիչ, հակառակ թուրք մեծամեծ քարեկամներ ու աշակերտներ ունենալուն կ'անդամակցէր, անշուշտ ակամնայ, մեր մահուան կարաւանին, հիւանդանալով այլեւս անկարող եղաւ քալելու. ուստի վարձելով զիւղացիներէ էշ մը, զինք հետ առի միշտ նիւթապէս օգնելով ամբողջ ճամբու ընթացքին որիշներէ կնքած անձնական փոխառութեան գումարներով:

Այսպէս հինգերորդ օրը կէս օրէն քիչ վերջ, բաղդատաքար աւելի նուազ տաժանելի ճամբորդութենէ մը յետոյ, հասանք Զորում կառավարչանիստ քաղաքը, շինուած դաշտի մը մէջ եւ շրջապատուած բաւական ընդարձակ պարտէզներով եւ բանջարանցներով:

Հինգ օր շարունակ անմարդաբնակ լեռնային ճամբաներու մէջ մեր դեզերտումով իսկապէս վայրենացած էինք: Երբ բախտն ունեցանք կրկին մոտելու քաղաքակըթութեան հետքեր յիշեցնող քաղաք մը, մեծապէս ուրախացանք, բայց դժբախտաբար բանի մը ըստէ միայն տեսեց մեր միսիթարութիւնը:



Եշօրում. Կոշգած

20.

ՉՈՐՈՒՄԻՄԵՆ — ԵՌԶՎԱՏ

Մեզ դիմաւորող քազմաթիւ ոստիկաններու կողմէ առաջնորդուեցանք քաղաքին արեւմտեան ծայրը կէս աւերակ իջեւան մը, որուն զետնայարկի մէկ փոքր սենեակին մէջ, ուր հազիւ 15—20 անձ կրնար նստիլ, մեր ամբողջ կարաւանին 48 հոգին խոտի դէզերու պէս լեցուցին ներս: Մեզ շարչարելու աս չափով եւս չգոհանալով, ոստիկան զինուորներու խստասիրտ հարիւրապետ մը զալով, նիգով դուռը մեր վրայ փակեց ու դրան առջեւ ոստիկան զինուոր մը սուխնամերկ հրացանով պահակ կեցնելով, հրամայեց զինուորին մեզ լսելի ծայնով ըսելով՝ “Զըլլայ որ ծգես, որպէս զի սա շներուն ո՞ր եւ է մէկը հաց կամ ջուր ըերէ. Թող մէկ մը անօթի ու ծարաւ մնան, որ հասկնան թէ ապատամքիլ ինչ ըսել է . . .”:

Ասով ալ յոյսերնիս կտրեցինք հաց ու ջուր գտնելէ, որուն ստիպողաբար պէտք ունեինք: Զի լեռնային մեր հնգօրեայ ճամբորդութեան մէջ սպառած էինք Զանկըրիէն առած մեր պաշարներն, իսկ թուրք զիւղերու մէջ ալ շատ քիչ քան կրցած էինք ծեռք ըերել: Որովհետեւ զիւղացիները մեծ մասամբ ուազմանակատ տարուած ըլլալով, զիւղերը աշխատող քազուկներ չէին մնացած, եւ զիւղացի ընտանիքներն ալ իրենք անօթի էին ու չունեին որ մեզի տային:

Համարեա իրարու վրայ նստած, ոչ պառկիլ հնար էր եւ ոչ մնունդ ստանալ. մինչ ճամբու խոնջանքը եւ մեր անօթութիւնը մեզ կը ստիպէր խորհիլ թէ մահը հազար անգամ նախամեծար էր աս կերակ ապրելէ, քան մեր կեանքը այսպէս քարշ տալը: Իսկ

անոնք՝ որոնց անձնասպանութեան արգելք եղած էի, այժմ՝ աս տառապանքէն սրտնեղած, կըսէին ինծի, թէ ինչո՞ւ արգելք եղած էի իրենց վճռական ու փրկարար ծեռնարկին . . . եւ մի՛թէ զետին մէջ ջրասոյզ ըլլալը ասանկ շարչարալից աքսորէն նախամեծար չէր. եւ ինչո՞ւ այս տառապանքի կեանքը տանինք, քանի որ վերջը դարձեալ անպայման մահ է, եւ տուկալի խուժդուժ մահ . . . :

Նոյն իսկ արգիլուեցաւ մեզ քնական կարիքներու համար եւս դուրս գալ: Բայց ապա սակարկութեան մտնելով, չսկոչութեան նորբեր յոյժ ստիպողական պէտքերու համար իրաքանչիւր անծի համար հինգ արծաթ դահնեկան սակ որոշուեցաւ . . . :

Տաժանելի եւ անքուն գիշեր մը անցնելէ վերջ զարշահոտ այդ մթնոլորտին մէջ, յաջորդ առոտուն ջանացինք ամէն զնովով ողոքել խստամիր հարիւրապետը եւ կաշառքով ըստ կարելոյն դիրութիւններ ծեռք բերել: Սակայն դժբախտաքար մենք քանի իր բարեացակամութիւնը ծեռք բերել կարենալու համար հնարամիտ միջոցներ խորհնեցանք, նա ընդհակառակը ալ աւելի խստացաւ, եւ պաշտօնապէս յայտարարեց մեզ ամէնքիս, թէ Զանկըրիէն մեր ծիերը մինչեւ Չորում վարձուած ըլլալով, ծիերը ետ ճամբուած են. հետեւապէս պատրաստուինք ամէնքս ալ հետիւոտն երթալու նոգկատ: Մեր սուզը ընդհանուր եւ անպատմելի եղաւ ի լուր աս նոր խստութեան: Որովհետեւ քիչ շատ գորգ, կապերտ, թեթեւ անկողիններ եւ այլ աս կարգի անհրաժեշտ գոյցեր ունէին Զանկըրիի տեղացիք. մինչ մենք Պոլսէն աքսորական 16 տարագիրներ ոչ ինչ չունէինք, քացի մեզմէ շարչարանօք առնուելիք հոգիէն . . . : Արդէն տկարացողներ ունէինք եւ կային որ հիւանդ ճամբայ ելած էին. ասոնք ի՞նչպէս պիտի տանէինք մեր հետ . . . :

Քաղաքին մէջ կառք չզտնուիլը հարիւրապետը մեզ կը յայտնէր, իբր շարժառիթ մեր ուղրով ճամբան շարունակելուն: Միւս կողմէն մեր խցարգելեալ զետնայարկ նկուղին կոտրած ապակիներով եւ երկաթեայ ծողերով երկու պատուհաններուն առջեւ թուրք կառապաններ զալով, կ'ուզէին սակարկութեան մտնել մեզ հետ, պայմանով որ հարիւրապետը զո՞ւ թողունք . . . : Ակներեւ էր, թէ հարիւրապետին զայտնի թելաղբանքովը կառապանները կուզային մեր մօտ:

Ծար չկար, պէտք էր վերջին փորձ մըն ալ ընել, ուստի մեր դրան առջեւ պահակ սպասող ոստիկան զինուրը լիառատ վարձատրելէ վերջ, ասոր թոյլտութեամբ անձամբ զնացի զտնել հարիւրապետը, որ դաժան դէմքով մը մոնիկ ընելէ վերջ թախանձագին աղաշանքներս, խոստացաւ թոյլատրել, եթէ սակարկութիւննիս գո՞ թողուր զինքը . . . :

Բնականաբար իր ընշաքաղց շար կամքը գոհացնելէ վերջ միայն թոյլատրեց, որ կառքեր վարձենք, պայմանով որ իրեն մեր վճարած կաշառքէն դուրս՝ իրաքանչիւր կառքի մինչեւ նոզկատ վարձքին համարժէր իրեն ալ կաշառք տանք: Որով աւելի քան 50 նշուն ուկի ստացած պիտի ըլլար մեզմէ առանց աղմուկի: Եւ որովհետեւ այս ընելէ զատ ուրիշ փրկութեան ելք շոնէինք, ուստի աս պայմանն ալ ընդունեցինք:

Ապա աճապարանօր, առանց անլուր սակագիները ի նկատ առնելու, վարձեցինք 10—12 կառք, որովհետեւ հրամայուած էր մինչեւ կէս ժամ՝ պատրաստ ըլլալ, ուստի ինչ որ թուրք կառապաներն պահանջեցին՝ յօժարեցանք տալ կամայ ակամայ: Մէկ մը օծիքնիս ձեռք տուած էինք, շատ բարակը մինտոելու ատենք չէր. բայ էր որ մեր կեսանքին չդպչէին:

Նախ քան մեր ճամբայ ելլելը, բախտը ունեցանք ընդունելու այցելութիւնը ուստահպատակ եւ Պոլէն արտորուած մէկ քանի հայ ազնի երիտասարդներու, որոնք քաջալերեցին մեզ յայտնելով՝ թէ իրենք մոներիմ՝ յարաքերութիւն ունենալով տեղույն ոստիկան գորքերու հրամանատարին հետ, որոն բացառիկ թոյլտութեամբ իրենք յաջողած են ներս մեր քանտ — իջեւանք մոնել, բարեկամաբար ըսած է եղեր իրենց՝ թէ «սոսա Պաշտօնաթուշթը լահ ոճոց յրուհամ է, Թող ԶՊԱԽՆԱՆ Թէ ԿՅ ՍՊԱԽՆՈՒԽՆ, ՄԻԱՑՆ Թէ, Թող ԱՐԹՈՒՆ ԿԵՆԱՆ ՄԻՇՏ ... Եհ Թող ԳՈՀ ԶԳՆ ԻՐԵՆՑ ՈՒՂԵԿԻՑ ՀՍԿՈՂ ԶԱՎՈՒՇՆԵՐԸ (ԱՆԹԱՍՊԱՅ) Եհ ՑՐՈՒԺ ԶԵՐԹԱՆ ԺԱՄՐԱՆ . . . : ՆԹԷ ԵՌՉԿԱՑԷՆ ՊՈՂԱՁԼԻՄ ԵՒ ԱՊԱ ԿԵՍԱՐԻԱ ԵՐԿԱՐՈՂ ԱՄԵՆԱՎԱՏԱՎԱՐՈՐ ԺԱՄԲԱՆ ՈՂՋ ԿԱՐԵՆԱՆ ԲՆՑ-ՆԻ, ԱՌ ԹՈՂ ԶՊԱԽՆԱՆ . . . »:

Արդէն մենք ալ նոզկատէն Պօղազլիան երկարող ճամբէն կը վախնայինք: Որովհետեւ Զորումցիներու կարաւանին՝ նախ քայ նոզկատի հայոց տեղահանութիւնը՝ աս ճամբան ողջ կարենալ

անցնելէն վերջ, ոչ մէկ կարաւան կրցած էր ողջ սնցնիլ աս արիւնոտ ճամբէն, որով սարսուռ կը զզայինք՝ քանի կը մօտենայինք այդ մանահոտ ճամբաներուն: Իսկ մեր երկիւղը թուրք զինուրականներ ալ աւելի կը խարազանէին այս կարգի յայտարարութիւններով, որով ստուգիւ մեր պաղաքինութիւնը կորսնցնելու վրայ էինք տակաւ . . . :

Վերջապէս ոմանք կառքերով, ոմանք հետիոտն ճամբայ ինկանք կէսօրին ատենները, եւ առանց յիշատակութեան արժանի միջադէպի մը, երեկոյին արեւամուտին հետ հասանք Մէջիտէօգիւ կոչուած թուրք զիւղը: Ուր Զորումէն շատ աւելի հանգըտաւէտ պայմաններով զիշեր մը անցուցինք, յազեցնելով մժանգամայն մեր անօթութիւնը եւ ծարաւը, փոխան լիառատ վարձատրութեանց:

Երկրորդ օրը արեւածագին հետ մեր կարաւանը ճամբայ եւստ դէպի անմարդաբնակ սարեր ու ծորեր. միայն մխիթարութիւննիս այս էր, որ կառքի ճամբաներով կ'երթայինք այս անգամ, որովհետեւ մեզի հետ կառքեր ունէինք: Մեր ոտաւոր ընկերներն, որոնք հետզհետէ սկսան շատնալ, վասն չգոյութեան նիմական միջոցներու՝ դիրաւ այժմ՝ կընային քալել: Առաջուան պէս ամէն վայրկեան արահետներու վրայ ցան ու ցրի ինկած բարերէ այլնևս չէին զայթէր ու զետին իյնար:

Երրորդ օրը դարձնալ բախսն ունեցանք, ամայի եւ անմարդաբնակ ճամբաներէ յետոյ, հանդիպելու փոքրիկ կորիզի մը արեւելեան քաղաքակրթութեան, որ էր Ալանա զիւղաքարքը, որ կը նստէր տեղակալ մը (զայմազամ):

Ալանայի զայմազամը՝ զոնէ երեւութապէս ինքինք կարեկից ցոյց տուաւ մեր դժբախտ վիճակին, ու անձամք մեր իջեւանած սրճարանը զարով մէկ քանի հետեւրդներով, մեր վիճակին մասին տեղեկութիւն հարցուց, եւ թոյլատրեց որ անհրաժեշտ մեր պէսքերն մեր հաշույն գնենք: Այս շնորհ մըն էր, որ դժբախտաքար յաճախ կը զլանային մեզի՝ միայն մեզ տանջելու հրէշային հանոյը ըմբոշինելու համար: Թոյլատրեց մեր դիմումին վրայ նաև որ հեռագրենք մեր պարազաներուն եւ դրամ ուզենք:

Պոլիս հեռազբելու մեզի շնորհուած բացառիկ թոյլտուութե-

նէն օգտուելով, ներքին զործոց նախարարութեան հեռազբով բողոքեցինք, որ հակառակ իր կողմէ մեզի տրուած “մեր ուզած վայրերը երթալու արտօնութեան”, մեզ Տէր-Զօրի կ'աքտորն . . . : Անշուշտ զարմանալի է խոստովանիլ այս պատեհութեամբ, թէ մեր մէջ դեռ կային մարդիկ, որոնք Տէր-Զօրի ճամբան արդէն քոնած ըլլալով հանդերձ դեռ կը պնդէին թէ “սնրան ռորժութ սաւուար Թէ ԵՌԻ ՀՈՒՆ ՀՈՒՆԻ ԱՅՍ ԱՄԷՆՔՆԻ . . .”:

Ահա ապացոյց մը եւս, թէ Թալաթեւ ընկերներն ո՞րքան ճարտարութեամբ խաղացած էին իրենց նենզամիտ եւ եղեռնական դերը, որ մէկ միլիոն զո՞ն տալէ վերջ նոյն իսկ անոնք որ Տէր-Զօրի ճամբան ինկած դէպի անապատ կ'երթային կմախանալու եւ անօթի ու ծարաւ մեռնելու, կը պնդէին թէ “Թալաթ չափութ սարսկութ է, ոհ առոր կամքան չափութ 8ԵՎԻ Կ'ՈՒՆԵՆԵՆ չափութ չափութ սարսկութ քարոշոր է . . .”:

Ալանայէն մեկնեցանք բաւական կազդուրուած եւ միիթարուած, եւ սկսանք մօտենալ հետզհետէ Եղիկատի, ինչ որ մեզ ծանր մուահոգութիւններու կ'ենթարկէր, եւ ստուգի հակառակ մեր քոլր յուսադրիչ ջանքերուն ու ճիզերուն, նար չէր ըլլար հեռացնել մեզմէ մանուան անողոք որուականք, որ սարսափելի կմախք մըն էր եւ մանուան մանզաղը ձեռքը քոնած կը սպառնար ընաջնջել մեզ . . . : Ինչպէս նշանաւոր գերման նկարիչ Պէոկլին նկարած է եւ արտասարութիւնները ամենուրեք ի վաճառ հանուած են “Թօթու Թանձ”, մանուան պարը՝ անունով:

Չորրորդ օրը, կամ մեր Ալանայէն մեկնած օրուան երեկոյին ուշ ատեն, այսինքն մթնշաղով հասանք ամայի լեռներու վրայ քարաշէն իջեւան մը,¹ որ ինչպէս կանխառ անզամ’ մը յիշեցինք, աս ալ իրապէս աւազակներու որջի մը տպաւորութիւն թողուց մեր վրայ: Որովհետեւ հոն՝ մեր կարաւանի անցնելուն աւետաւոր լուրը առնելով կրկին հաւարուած էին 8—10 աւազակներ ճամբորդի անունին տակ, եւ խուզարկու ակնարկներով կը քննէին մեր գոյքերն ու անծերն, իրենց մէջ արդէն քաշխումը կատարելով իրենց ձեռք անցընելիք աւարին . . . :

Ամբողջ գիշերը խորհրդակցեցան իրարու հետ մեր դէմը զլուկ

¹ Դժբախտաբար այս իշնւանին անունը ոչ ոք կը ցաւ յիշնէ:

զլիսի նատած, սակայն շնորհիւ ոստիկան գինուրներու աշալը ութեան չնամարժակեցան խորհուրդէ անցնիլ գործի . . . :

Հինգերորդ օրը անսապատի ուխտաւորներուս կարստանը ճամբայ ելաւ դէսփի Եղվկատ:

Այս օրը ամէնքա ալ ա՞ ո դողով անցուցինք. մեր մէջէն եղան տմանք՝ որ նամակ զրելով իրենց Զանկը ընտանեկան պարագաներուն իրը իրենց կտակը, մեզ ուղեկից եւ հսկող ոստիկան գինուրներուն առաստ պարզեւ տալով՝ խորհեցին որ այդ նամակներն հասցնեն կամ՝ դրկեն ապահով եղանակով Զանկը, իրենց կիներուն . . . :

Բայց ո՞րքան ալ չարտադէտ ըլլար մեզի սպասող բախտը այս միջոցին՝ ճար չկար. պէտք էր առաջ երթայինք դէսփի սեւ ճակատագիր: Այո՛, ո՞րքան ալ անխուսափելի թուէր մանը մեզի համար, այնու ամենայնիւ չէինք կրնաք այլնու յետ դառնալ, այլ միշտ պէտք էր առաջ երթալ . . . :

Իսկ մեր հարդութեան յատկացած ոստիկան գինուրներն, առեսնելով մեր ակներեւ մուահոգութիւնը եւ երկիւղը Եղվկատ մօտենայնուս պատճառով, առ ի մսիթարութիւն կ'ըսէին մեզի՝ “զօրքմայլնրզ, զատէր նէ՛իսէ օ օլուր”: Այսինքն “մի՛ վախնաք . . . ճակատագիրնիդ ինչ որ է՝ ան կ'ըլլայ”:

Ու կը մոտածէինք ակամայ, թէ մեր ճակատագիրը սասնկ սրինկզակ կատաղի վազրերու յանձնուած էր . . . :

Մեր կարստանը սակայն, հարկ եղած զգուշական միջոցներ ծեռք առնելով եւ արթուն հնկելով մեր շարջը դարձած ամէն խորհրդաւոր շարժումներու վրայ, եւ մանաւանդ առաստ կաշառը աջ ու ծախ բաժնելով, յաջողեցանք առանց անձի կորուստ ունենալու՝ շարունակել մեր ճամբան մինչեւ Եղվկատի 2 ժամ՝ մասցած:

Երբ մենք զմեզ զտանք այս անզամ՝ սոսոզիս դէմ՝ դիմաց վերահաս մանուսն անողոք վտանգին:



Տ. Ե. Յօզգած ա' Յօրացիան (Յօհաննես) (Յօհաննես)

21.

ԵՌԶԿԱՏԵՆ — ՊՈՂԱՁԼԻԱՆ

ԳԱՆԳԵՐԸ

Եղջկատէն երկու ժամ՝ նեռու Պօղազլիանի ճամբուն վրայ թուրք գիւղ մը կայ ու ասջեւն ալ կամուրջ մը կը գտնուի, ուր քարդաքէն զալով մեզ կը սպասէր առաւտուն ի վեր՝ Եղջկատի ոստիկան զինորներու հարիւրապետ Շիրքի, վաթսունինզամեայ ծերունի մը, իր 11 նեծեալ ոստիկան զինորներով:

Մ'եր կառապաններն իրը թէ իմանալով որ՝ մեզ պիտի սպաննեն այս կամուրջին ներքեւ, կառքերու մէջ գտնուողները վար իջեցնելով եւ անոնց քեռներն ալ դուրս թափելով, ծիերը մորակելով քառամբակ ետ դարձան, կանխաւ արդէն կրկնապատիկ գանձած ըլլալով իրենց վարձերը:

Մ'ենք ամենքս ալ ապշած էինք՝ չկրնալով մեկնութիւն մը տառ այս անօրինակ խուճապին, եւ լեցուած էինք մահուան երկիխով:

Ճամբուն վրայ կառքերէն թափուած մեր գոյքերը իրարու նետ բաժնելով, տեղատարափ անձրժեին տակ՝ մեծ տաժանքով եւ տրդմաթաթախ վերջապէս հասանք վերն ակնարկուած այն թուրք գիւղը, ուր կը սպասէր մեզի հարիւրապետը իր ոստիկան զինորներով:

Հոս տեղի ունեցաւ Զորումէն՝ մեզ ուղեկցող ոստիկան զինորներու կողմէ մեր կարաւանին յանձնումը, Եղջկատի ոստիկան զինորներու հարիւրապետ Շիրքիի, համաձայն մեր պաշտօնագրին նետ ներփակ գտնուած մեր անուանց մասնաւոր սեւ ցանկին:

Ցետ քննութեան՝ սուուզելէ վերջ, որ ոչ ոք կը պակսի ցանկին, առանց մեզի փոքր ինչ զնէ հանգիստ տալու, իսկոյն ճամ-

բայ հանեցին, եւ փոխանակ՝ ինչպէս կը յուսայինք, քաղաք առաջ-նորդելու, մեզ տարին մէկ քանի ժամ՝ հեռու գտնուող թուրք զիւղ մը, Եղվատ—Պօղազլիան ճամբուն վրայ: Ուր եւ զիշերեցինք, առանց սակայն քնանալ կարողանալու, որովհետեւ ամէնքս ալ սարսափով լեցուած էինք, տեսնելով թուրք զիւղացիներու դաժան նայուածքն եւ թշնամական բացայաց վերաբերմունքը: Ասոնք նոյն իսկ լիառատ վարձատրութեան փոխարէն, չէին ուզեր մեզ հայթայթել սննդեղէնի ամենատարրական պէտքերը, ինչպէս կաթ, մածուն, հաւկիթ եւ հաց, փոյթ չէր թէ զարիէ կամ կորեկէ ըլլար:

Այսպէս յոյժ մոտանող եւ անքուն զիշեր մը անցընելէ վերջ, արշալոյսին 8—10 ճիւտորներ եկան Եղվատէն մեր իշխանած զիւղը եւ անօրինակ համարձակութեամբ, սկսան մեր զիշերած խուցերը այցելելով մի առ մի քննել մեր կաշիէ կամ գորգէ թրքական պայտասակները (նէյպէ), իբր թէ մաքսային պաշտօնեաներ ըլլային:

Եետոյ մեզ ընկերացող ոստիկան զիւտորներէ ստուգեցինք, որ մեզ սպաննելու համար եկած խուժանապետներ են եղեր, եւ այս խուզարկութեամբ իրենց մէջ ալան-թալանի բաժանումն կը կարծեն եղեր ընել: Բայց հարիւրապետ Շիքրիկ սպառնալիքին եւ արգելքին վրայ, իբր թէ ստիպուեր են ծեռնունայն դառնալ իրենց տեղերը:

Արդարեւ մոտած էինք արդէն շրջան մը, սկսած էինք անցնիլ այնպիսի արիւնոտ ճամբաներէ, ուրկէ մեզմէ առաջ ոչ մէկ կարաւան կրցած էր ողջ դուրս զալ Եղվատ-Պօղազլիան այս ճամբէն: Հետզնետէ մեր ճամբուն վրայ հանդիպած զիւղացի թուրքերէ քստմնեցուցիչ տեղեկութիւններ կը լսէինք Եղվատի եւ շրջակայից հայերու անողորմ կոտորածի մասին, որ տեղի ունեցած էր առանց սեփի եւ հասակի խորութեան:

Արդէն մահուան երկիւղը պաշարած էր մեզ ամէնքս ալ-տակա կը մօտենայինք մեր եղերական անխուսափելի վախճանին: Մեր շուրջը տեղի ունեցող խորհրդաւոր իրադարձութիւններն, փոխանակ մեր մոտանողութիւնները փարատելու, ընդհակառակը ժամէ ժամ՝ մեր մահաբոյր կասկածներուն իրաւոնք տալու ընոյթը ունէին:

Սակայն մոտածելու ժամանակ չկար, հարկ էր քալել, թա-

փառական ու հալածական հայեր էինք, ու անողոք ճակատագիրը մեզ կը քշէր կը տանէր դէպի զերեզման . . . : Բայց բարձ, եւ ոչ խսկ զերեզման մը ունենալու պատիւը պիտի ըլլար մեզի . . . :

Որովհետեւ ներքին գործերու նախարար եւ հայոց մեծ դահնապետ Թալամթ օսմ. կործանող կայսրութեան ամէն կողմը, մինչեւ աննշան զիւղերը հեռազրական հրաման տուած էր, հայերը անխնայ կոտորել քաղաքներէ դուրս սարերու ու ծորերու մէջ: Մնացեալ ծեր կիներն ու երախաներն եւս ընաշնչել՝ դիտումաւոր կերպով երկարել տրուած ճամբաներու ու Տէր-Զօրի անապատներուն մէջ, թողուլ առանց հացի, առանց ջուրի եւ առանց զերեզմանի . . . :

Եւ ստուգիւ մէկ միլիոնէ աւելի հայ քաղքենի եւ շինական ժողովուրդ՝ անազորոյն կերպով ջարդուած էր ու անաղմուկ խեղդուած իր արեանը մէջ:

Տասնեակ հազարաւոր արու հայեր, չուաններով կամ՝ պարաներով իրարու կապուած, անզթօրէն խողխողուած էին փոքր Ասիոյ քոլոր ճամբաներուն վրայ, եւ կամ՝ կացիններով ծառի ճիւղերու յօսումին նման ջարդուած: Յոլորովին անկարեկիր եւ խուլ մեսաւով այս թշուաններուն լացին ու կոծին եւ զիրենք առանց տան-ջանքի զնդականար ընելու պաղատանքներուն:

Որովհետեւ հրամանը բարձրէն եկած էր՝ եւ ճիհատը իսկապէս հայոց դէմ՝ հրատարակուած էր, այն պէտք էր ջարդել անխնայ, մինչեւ որ օսմ. կայսրութեան սահմաններուն մէջ ոչ մէկ հաշմար:

Այս մահմանաւէր համատարած կոտորածիս արասփելի հրամանը, իր ամենախուժդուժ թափուն, գործադրուած էր մասնաւրաբար Եղողկատի կառավարչական ամբողջ շրջանին մէջ, շնորհիւ Էնկիւրիֆի փոխ կուսակալ Աթըքի: Որ 1915 Յուլիսին՝ Եղողկատի շրջանին հայերը կոտորելու հրամանն զործադրելու դժկամակող կառավարիչը իսկոյն պաշտօնանկ ընելով, անոր տեղ հայերու տպանդը կազմակերպելու համար առժամապէս Եղողկատի փոխ կառավարչութեան պաշտօնին կը կոչէր Պօղազլիանի զայմազամ Քէմալը: Սա հազիւ պաշտօնի անցած, հրէշային թափով մը անխնայ կոտորել կու տար Եղողկատի ամբողջ շրջանի 42,000 ի հաս-

Petit orphelin d'Ertoquia sur la route de la dépor-
tation, dont les parents ont été assassinés et marchant
seul avec la caravane et objet des vins de chacun.



Եւդոկիացի որբուկ մը արսորի ճամբուն վրայ, հայրը եւ
մայրը սպաննուած եւ ինք մինակ կը քալէ կարաւանին հետ,
ենթակայ ամենքին խնամքին:



Անժխտելի ապացույցներ թուրք վայրազութեանց՝ զերման
զինուրականներէ ձեռք բերուած զրքիս հեղինակին կողմէն:

Preuve irréfutable de la sauvagerie Turque
recueillie par l'auteur ^{de la ligne} de militaires Hollandais.

նող հայութիւնը՝ մինչեւ ծծկեր մանուկները . . . , որոնց սրտաճմլիկ մանրամասնութիւնները նետքհնատէ պիտի յիշուի տեղին:

Եղակատ-Պօղազլիան ճամբուն վրայ՝ երկրորդ օրն իսկ, մեր ճամբուն աջ ու ձախ կողմերուն ինկող արտերուն մէջ, սկսանք տեսնել առաջին անգամ՝ ըլլալով, մարդկային կազմալուծուած կմախներ եւ մանաւանդ զանգեր, որոնցմէ շատեր երկար մազեր կը կրէին, եւ տարակոյս չէին ծգեր թէ կանացի զանգեր էին . . . :

Մեր աքսորական ընկերներէն երիտասարդ Պոլսահայ մուաւրականներ յաճախ գետին խոնարհնելով՝ այս զանգերը ծեռքերնին կ'առնէին ու արտասուօք կը համբուրէին . . . : Որովհետեւ ասոնք սրբազն նշխարներն էին չարչարալից մանով նահատակուած մեր եղերաբախտ մայրերուն ու քոյրերուն . . . :

Եղակատի ոստիկան զինուրներու հարիւրապետ Շիքրի, որ պաշտօն ստացած էր անճամք առաջնորդելու մեզի ամենավտանգաւոր ու արիւնուս այս ճամբաններէն, եւ որուն հետ մէկ քանի ժամէի վեր կողք կողքի ծիավարելով բաւական “բարեկամացած էի», անշուշտ ո՞րքան որ զայն ու զառն կրնան բարեկամանալ, ըստ ինձի յորդորական շեշտով մը՝ “Մուրախաս էֆէնտի (զաւահի հայ ստաջնորդներուն թուրքերէն պաշտօնական տիտղոսն), ըսէ ժողովուրդին, որ զզացումով տարուելով՝ հանդիպած զանգերը ծեռք առնելով չհամբուրեն, որովհետեւ չն զիտեր թէ քիչ մը հեռուն իրենց ի՞նչ բախտ կը սպառէ”:

Այս ակներեւ սպառնալիքին վրայ, ընական է՝ թէ աճապարեցի մեր ընկերները զգուշացնել նմանօրինակ արարքներէ, մենք մեզ անխոնհմաբար շվուանզելու համար: Նըս առանց ասոր ալ արդէն շրջապատուած էինք ամէն կարգի վերահաս եւ մահարոյր վտանգներէ, եւ պէտք չէր որ զայրոյթը զրգոելով մեզի հակող ոճածարաւ ոստիկան զինուրներուն, ենթարկէինք մեզի անխուսափելի աղէտի մը, որ անշուշտ մեր կեանքը պիտի արժէր:

Թէպէտ մեր օրերը համբուած էին, բայց պէտք էր ո՞րքան նար է՝ սպաւինելով Աստուծոյ՝ հեռատեսութեամք ջանայինք նեռացնել մանը մեր առջեւէն . . . : Որովհետեւ կ'անցնէինք ճամբաններէ, որը մեր ամենափոքր անխորհուրդ կամ՝ անզգոյշ մէկ քայլն կրնար մեր անմիջական մահաս պատճառ դառնալ:

Մեզ ուղեկցող թուրք հարիւրապետը Շիվրի այնքան դաժան չըէշ մըն էր, որ շնորհ չէր ըներ մեր կարաւանէն որ եւ է մէկին նետ նոյն իսկ խօսելու։ Միայն բարեբախտութիւն մըն էր, որ կրցած էի մէկ քանի ժամուան մէջ իր “համակրութիւնն, շարիլ, եւ շարունակաբար միասին կը ծիավարէինք, խօսակցելով զանազան մեզ նետաքրքրող նիւթերու վրայ։

Իրմէ իմացայ թէ Ենողկատի փոխ կառավարիչ արիստուցան Քէմալ¹ 1916 ի սկիզբը, այսինքն մեր անցած միջոցին, կրկին կոչուած եր Պօղագլիսնի գայլագամութեան իր նախորդ պաշտօնին:



Այս այս Քէման է, որ զինադադարի վաղորդայնին դատարանէն մահուան դատապարտուելով, Պոսոյ մէջ կախաղան բարձրացուցին: Այս պատճառով թուրքերը հարթենիք անմեղ զո՞ն ժո՞նկաւելով զայն սրբացուցին: այսպէսով իրենց համատութիւնը յայտած է ձեզ Քէմալի գործած անաւոր ոժիրներուն, որ աւելի քան 42.000 անմեղ հայքու կենաց արժած էր:

(1) c'est le même Kimal...
(sic)

qui a été le responsable de la mort de plus de 42.000 innocents Arméniens, et a fait détruire plus de 1.000 monuments.

Les confessions d'un capitaine massacreur

22.

**ԶԱՐԴԱՐԱՐ ՅԱՐԻՒՐԱՓԵՏԻ ՄԸ
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Ուզելով օգտուիլ հանդէս անձիս Շիքրիի ցոյց տուած հազուազիս բարեացակամութենէն, եւ միանգամայն ուզելով լուսաբանուիլ մինչեւ այն ատեն մեզ ամէնքիս մութ մասցած հարցերու մասին, ծայր աստիճան փափկանկատութեամբ հարցուցի հարիւրապետ Շիքրիի. — Պէջ՝ սա բազմաթիւ մարդկային ուկորներն ուրկէ լցուած են մեր այս ճամբռուն վրայ, ովկ կոտորեց զանոնք, եւ ի՞նչպէս ցան ու ցրի եկած են այս արտերուն մէջ: Հարիւրապետն պատասխանեց. «Շըջակայ թուրք զիւղացիներու կողմէ ջարդուած հայերու ուկորներն են ասոնք, որ 1915ի Օգոստոս եւ Սեպտեմբեր ամիսներուն մէջ Պոլսէն եկած բարձր հրամանին վրայ կոտորուեցան, (ձեռքով ցուցնելով) սա դէմի խոր ձորին մէջ: Եւ թէսէտ ներքին զործոց նախարարին հրամանով այս կոտորածներուն հետքը կորսնցընելու համար, մեծ փոսեր փորուելով ի մի հաւաքուեցան եւ թաղուեցան անցեալ տարի Հոկտեմբերին. սակայն ձմրան հեղեղները այդ փոսերը բանալով ուկորներն ու մասամբ ալ կազմակուծուած դիակները դուրս քերած են . . . տեսածդ ասոնք են . . .»: Հարց — Ասոնք հեռաւոր տեղերէ այս ճամբաներէն անցնող արտորական հայերու ուկորներն են, թէ ոչ այս շրջաններու ջարդուած հայ ժողովուրդի ուկորներն են: —

Պարասխան «Այս ճամբան կը տեսնե՞ս, բացի տարագրութեան սկիզբը 1915ի Յուլիսին՝ Զորումցիներու առաջին կարասնէն, դեռ այս ճամբէն ողջ անցնող չեղաւ . . .»:

Հարց — Շիքրի Պէջ, այս մեր անցած ճամբաներուն վրայ

ի՞նչ կը կարծէք, ո՞րքան հայ կոտորուեցան, քնականաբար դուք իբր Եղվատի ոստիկան զինորներու հարփապետ զիտէք անշուշտ, թէ ո՞րչափ հայ ջարդուեցան Ձեր Սանմազին մէջ (կառավարչական շրջանակ): —

Պատասխան “Արդէն այս այժմ՝ գաղտնիք մը չէ, մօտ 86.000 հայեր ջարդուեցան, մնք ալ զարմացանք, որովհետեւ կառավարութիւնը ինքն ալ չէր զիտեր, որ Ենկիրիի կուսակալութեան մէջ այսքան հոծ հայեր կը բնակին: Թէպէտ այս թուին մէջ քանի մը հազար ալ շրջակայ կուսակալութիւններէն գալով մեր ճամբաններէն անցնող հայեր կան, որոնք մասնաւորաբար մեր ճամբաններէն անցուեցան, որպէսզի անոնք ալ մաքրենք. իր բառով “փարլայալըմ”։ Միշտ այս բացատրութիւնը կը գործածէին թուրքերը եւ մանաւանդ պետական պաշտօնեաններն; քաղաքային ըլլան թէ զինորական, հայերու կոտորածք ակնարկելու ատեն”։

Հարց — Հայերու այս ընդհանուր կոտորածները որո՞ւ հրամանով գործադրուեցան: —

Պատասխան “Թէ՛ Պոլսոյ Իթթիհատի կեղրոնական քոմիդէն, եւ թէ՛ ներքին գործոց նախարարութենէն հրամաններ եկան հայերը աբսորելու, կամ՝ աւելի ճիշդ բացատրութեամբ քաղաքներէն դուրս հանելով կոտորելու: Այս հրամանը ամենախիստ կերպով գործադրեց Պօղազլիանի Դայմազամ՝ Քէմալ, որ կոտորածի հրամանն չգործադրող Եղվատի միւթասարքին պաշտօնանկ ըլլալէն վերջ, այն ատենի Ենկիրիի փոխ կուսակալ Աթքի հրամանով փոխ կառավարիչ նշանակուեցաւ Եղվատի: Որովհետեւ ինքն ալ Վանեցի էր, եւ ինք լած էր՝ թէ իր ընտանեկան բոլոր պարագաները հայերը կոտորած էին անխնայ Վանայ ապստամբութեան ժամանակ. այս պատճառով ինքն ալ փոխ վրէժի դիմեց, անխնայ կոտորելով այրերուն նետ նաեւ կիներն ու երախաններն . . .”:

Հարց — Ուրեմն Եղվատի այս շրջանակներուն մէջ կիներն ալ կոտորուեցան: Հարցնելու պատճառն սա է՝ որ մեր լածին նայելով, թէպէտ ամէն կողմ՝ այրերը անխնայ կոտորուեցան, բայց իգական սեոր ինայուեցաւ կըստէր, միայն զեղեցիկ կոյսերը եւ հարսները ուզողները իրենց հարէմները տարին, մինչ

ծեր ու տարեց կիները Տէր-Զօր քշուեցան։ Զեր Սանճազին մէջ ալ միթէ այսպէս չեղան։ —

Պատասխան «Մեր կողմերը այսպէս չեղաւ, որովհետեւ ինչպէս ըսի, Պօղազլիսանի Գայմազամբ Վանի հայոց 1915 Ապրիլի ապատամբութեան միջոցին, իր ընտանեկան պարագաներուն սպանութենէն զայրացած եւ անձնական վրիժառութենէ դրդեալ, նոյն իսկ առանց ուշադիր ըլլալու գոնէ երեւյթներու վրկութեան, անինայ կոտորել տուաւ կիներն ու աղջիկներն՝ մինչեւ ծձկեր մանուկները, ըսելով թէ — տարասրէն հայուսն ՎՐԱՅԻՐԱԾ ՆՄ, ԽՈԶԿԱՏԻ ՄԱՆԱԳԻՆ ՄՔՀ ու ՄԷԿ ՀԱՅ ՀՊԻ ԿԵՆՏՐԱՆԻ ԹՈՂՈՒՄ»։

Հարց — Շիբրի պէյ, մեզի ալ խօսակցութիւն պէտք է. կ'աղաւեմ ինձի պատմէ թէ Եոզկատի կիները ու աղջիկներն ի՞նչպէս ջարդուեցան։ Բայց այս միջոցին ոստիկան գինուրներու տասնապետք՝ ճամբուն վրայ երկիրալի նշաններ տեսած ըլլալով եկաւ իրահանգ ստանալու, որով մեր ալ խօսակցութիւնը ինքնին հուընդհատեցաւ։

Արդարեւ նոյն այս մանուան ճամբուն վրայ եւ այսքան դժբնդակ վիճակի մէջ՝ մանրամասնութեամբ պատմուած այս ահաւոր դէպքերու ազդեցութիւնը շկրողներու զարմանալի՝ թերեւս նոյն իսկ անկարելի համարուած յանդզութեամբ մը, նետամուս էի իրազեկ ըլլալու ցեղիս ահաւոր մարտիրոսութեան մանրամասնութեանց։ Խորհելով անշուշտ որ՝ եթէ նար ըլլար օր մը ո՛ր եւ իցէ կերպով ողջ մասաւ, պիտի կարելի ըլլար լոյս ափոնէ այնպիսի եղերական ու եղեռնական սարսափելի դէպքերու վրայ, որոնց անպայման ոչ մէկ հայ ականատես եղած պիտի կրնար ըլլալ։ Մասնաւրաբար քանի վերքն տաք էր, իրական ու ստուգապատում քննութիւն մը տերութ արա՝ յառաջիկային մեծ արժէք կրնար ունենալ. մասնաւանդ որ այս բոլորը պատմողը նոյն ինքն այն ոճրագործն էր, որ ըստ իր յայտարարութեան, ղեկավարած էր Եոզկատի Սանճազին մէջ տեղի ունեցած 42.000 հայերու համատարած սպանողը։

Բացառաքար ծիով ըլլալս ինձի մասնաւոր պատեհութիւն տուած էր՝ որ միշտ այս հարիւրապետին հետ քով քովի ճամբորդեմ։ Ամէն անտնք, որոնք երկար օրեր ծիով ճամբորդած են, փորձառարար զիտեն որ ծիաւորը ծիաւոր ընկեր կը փնտոէ, երկարատեւ

Համբու ծանծրոյթը փարատել կարենալու համար: Իսկ հարիւրապետ Շիքրի անջատ զնացած ատեն՝ յաճախ ինք կը հրաւիրէր իր մօտ, որպէսզի միասին ծիսվարելով խօսակցինք եւ ժամանակն անցընենք անձանձրոյթ:

Իսկ իր անվերապահութեան եւս պատճառը՝ ինչպէս ինք եւս յաճախ կը յայտարարէր, այս էր՝ որ նա խորապէս համոզուած էր, թէ մենք ամենքս ալ պիտի չկարենայինք ողջ մասը՝ Տէր-Զօրի անսպատներուն մէջ անօթի ու ծարաւ մնոնելով: Եթէ նոյն իսկ անակնկալ սպանդի մը զո՞ն չերթալու բացառիկ բախտն ունենար մեր կարաւանը:

Բաց աստի հետո բաւական յարգանքով կը վարուէր, ոչ թէ ներքին անկեղծ զգացմամբ, կամ իրը առաջնորդ մեր ունեցած նախկին դիրքերուն ի յարգանս, այլ որովհետեւ կը ջանար ըստ կարելոյն մեզ կողուստել՝ առանց բռնի միջոցներու: Քանի որ Եղողկատի նոր կառավարիշէն խիստ հրաման ստացած էր, Պոլսէն նոր ժամանած հրամանգներուն համաձայն՝ դադրեցնել այլևս խմբական սպանդները, ինչպէս ինք եւս բացայսորէն կը յայտնէր:

Մինչ ես աւելի իր համակրանքն շահելու համար, հաւատացուցած էի, թէ ես միշտ թրբասէր առաջնորդ մը եղած եմ, եւ Պոլսէն արտորուած եմ համանուն յեղափոխական անձի մը տեղ, եւ իրը թէ Սուլթան Համիտէն իսկ պատուանշաններ ունիմ... .

Ասկէ զատ միշտ կը քննադատէի հայ յեղափոխական քողիդէներուն ծայրայեղ արարքներն, եւ առժամապէս իրացնելով իր եւ թուրք պետական բոլոր պաշտօնէից մտայնութիւնը եւ ամբաստանութիւնը, յաճախ կ'ըսէի իրեն նման, թէ հայ ժողովրդի զւլուն եկած բոլոր փորձանքներուն միակ դրդապատճանն հայ յեղափոխականներն եղած են, որ թուրք եւ հայ դարաւոր երկու քարի դրացիները իրարմէ զատելով իրար արեան թշնամի ըրին... :

Վերջապէս անձնական համոզումներուս հակառակ՝ միշտ կը յեղյեղէի այն բոլորը, որ կրնար ուղեկից հարիւրապետ Շիքրիի համելի թուելով շահիլ իր համակրանքն, չքմեղացնելով իրար արժող թուրք արիւնկզակ կառավարութիւնն ու թուրք ժողովուրդը: Եւ կը կարծեմ թէ յաջողած էի. որովհետեւ վարլիենաններ եկան, երբ “խոստովանաբար, հայերէն բառը զործածելով ինծի մուեր-

մօրէն ըստ՝ “Մուրախաս էֆէնտի, եթէ չկրնամ” որ ընկերներոց ազատել յարձակող խուժանին շատուոր ըլլալէն, քեզ կ’ազատեմ, միայն թէ իսլամ պիտի ըլլաս, հիմակուրնէ քեզի ըսեմ . . .”:

Աւելորդ է ըսել թէ ի՞նչ առաջարկ որ ընէր պատասխանս միշտ դրական էք. եւ այս առթիւ գուրանի հմտութիւնս եւս ի յայտ քերել կը ջանայի, իր զարմացկոտ ուշադրութեան մէջ: Այս անգամ մը բաւ էք որ կարենայինք ազատիլ այս արիւնոտ ճամբաներէն:

Թէսէտ անմիջապէս պէտք է աւելցնեմ, թէ ամէն ջանք կ’ընէի ողջ մասլու, պայմանով որ պատուվս կարենայի դուրս գալ այս անսուր եղեռնէն, և ոչ թէ իրը “ուրացող”, ապա ընդհանուրին կողմէ նախատակոծ ըլլալ: Բայց այսպէս արմատական չէի խորհեր հայ ժողովրդի մասցորդ քեկորներու փրկութեան մասին. բայ էք որ ո՞ր եւ է “միջոցով”, իրենք զիրենք փրկել կարենային:

Երբ դարձեալ մօտ կէս ժամ’ վերջ սկսանք կրկին իրարու նետ ծիալարել, շարունակել ուզելով մեր ընդհատուած խօսակցութիւնը՝ հարցուցի անտարերօրէն. — Շիրքի պէյ, ինչո՞ւ անցուդարձի այսքան բանուկ ճամբաներու մէջ ջարդեր ըրիք, ու այժմ՝ կոտորածներուն նետքերը մէջտեղ մասցած են. միթէ խոնեմութիւն չէ՞ր գաղտնի ծորերու մէջ ընել . . . : —

Պատասխան “Արդէն այս ճամբաներուն վրայ չեղան կոտորածները, ինչպէս առաջ ըսի, ճիշոնային նեղեղը փոսերէն դուրս քերաւ այս կմախներն, ուկորներն ու զանգերը . . . եւ այս ճամբաներուն վրայ քերաւ ցանեց . . . : Սա դիմացի ծորին մէջ ջաղացը կը տեսնեմ, (Ճեորովք ցուցընելով.) ան իր սեւ օրերը (զարա կիւնէրի) անցուց անցեալ ամրան. Երբ մօտէն անցնինք, քեզ անոր համառօտ պատմութիւնը ընեմ, ու լու.»:

Երբ կարաւանը կէս ժամի դադարէ մը վերջ կրկին ճամբայ ինկաւ՝ եւ հասանք ցոյց տուած ջրաղացքին մօտերը, պատեհութիւնը չվրիպեցնելու համար խթանեցի ճիս ու կրկին փութացի նարխրապետին մօտ, եւ մեր խօսակցութեան կտրած թելը կրկին ծեռք առնելով սկսայ մանրամասնութիւններ հարցնել՝ մղելու համար Ծիթըին, որ իր խոսացած պատմութիւնը սկսի: Շիրքի՝ “իշտէ պուրատատըր», ըսելով սկսաւ պատմել՝ թէ “Շիշդ հոս տեղի ունեցաւ նողկատի կիներուն խոզարկութիւնը”:

Բայց որովհետեւ շարայարաբար եւ մանաւանդ մանրամասնութեամբ չէր յիշեր եւ կամ չէր կրնար պատմել, թերեւս իր ծերութեան քերմամբ, կը ստիպուէի յանախ հարցեր տալ զիս հետաքրքրող որ տառաջրական արժեք ունենալու մանրամասնութիւններու իրազեկ ըլլալ կարենալու համար, երբեմն յոյժ փաղաքշանօք կողմնակի հարցեր կու տայի:

Ուստի այս նպատակով հարցուցի — Շիւքըի պէյ ինդրեմ մի քաշուիք, ամէն մանրամասնութեամբ պատմեցէք, որ խօսիր նիւթերնիս շպակսի եւ ճամբան ծանծրալի ըլլայ մեզի: —

«Քաշուելու բան չկայ . . . արդէն ամենքին զիտցած բաներն են, եւ ութը ամիս անցաւ անկէ ի վեր . . . , ու ծայնը մինչեւ Նւրոպա հասեր է . . . , Գերման դժուպանասունը¹ իսկ այս մասին դիտողութիւն ըրաւ, եւ այս դիտողութեան վրայ է, որ ինչպէս ովէ առաջ ըսի, Պոլսէն խիստ հրաման եկաւ, այլևս դադրեցրնելու հայերու ջարդելը . . . :

Երբ որ Նոգկատի քաղաքին բոլոր այրերը՝ աւելի քան 8—9000 հոգի, իրենց առաջնորդով (Ներսէս եպիսկոպ. Դանիէլեան) եւ քահանաներով ու աղաներով այս վայրերուն մօտակայ ծորերուն մէջ ջարդեցինք, այս անզամ՝ կարզը եկաւ կիներուն . . . : Էրիկ մարդոց կոտորուելէն երկու ամիս վերջ, քաղաքին մէջ կառավարիչ Քէմալ ըստ տեղական սովորութեան մունիստիկ կանչել տուստ թէ — Զեր այրերը ողջամբ Հայէա ժամանած ըլլալով եւ տեղոյն կուսակալին խնդրագիր տուած ըլլալով, որ իրենց ընտանիքներն եւս Հալէալ քերուին . . . , միթասարքքը երեք օր պայմանաժամ՝ կու տայ, որպէս զի ամէն որ երկար ճամբորդութեան մը համար պէտք ունեցած անհրաժեշտ պատրաստութիւնը տեսնելով մեկնելու նշանին սպասէ: Ավագ որ ինչ ուզէ կընայ նետն առնել եւ վարձքը ովզ որ կընայ վճարել, ձիու կամ եկան կառք ու սայլ կընայ ունենալ, այս մասին կառավարութիւնը ամէն միջոց ձեռք առած է: արդէն: Բաց աստի, ըլլայ թէ մոքերնէդ երկիր անցնէք, միթասարքք Պէյլ զգուշական ամէն միջոց ձեռք առած է, ծեզի սպամով

¹ Պոլսոյ գերման դեսպան թրասէք Վանկընհայմի յանկարծական մանէն վերջ. իրեն յաջորդ եկող Կոմս Վոլֆ-Մէթէմսին էր, որ ազգու բողոք բարձաւ թուրք կառավարութեան դեկամարներուն մօտ՝ հայկական համատարած կոտորածներուն դէմաւ այս իսկ պատճառով Պնուլինէն նո կանչուեցաւ:

ու ողջամբ ձեր այրերուն մօտք Հալէպ հասցնելու համար . . . : Կառավարութեան այս հրամանին դէմ անսաստողները եւ պահողներն ամենախիստ պատժի պիտի ենթարկուին. ի զիտութիւն հայ ընտանիքներու ահա կը հաղորդուի:

Թուքք մունետիկներու՝ եւ քաղաքին թուքք միմարներուն միջոցաւ եղած այս կառավարական պաշտօնական յայտարարութեան վրայ, հայ յիմար կիները ուրախանալով, որ իրենց այրերուն մօտ պիտի երթան . . . , կը սկսին խանդագին ճամքու պատրաստութիւն տեսնել, մանաւանդ որ երեք օր միայն պայմանաժամ՝ տրուած ըլլալով՝ շատ ժամանակ ալ չկար:

Ասոր վրայ կիները հաւատալով կառավարութեան այս խարկանքին (իր քառով տօլապին) ամէնքը սկսան ճամքու տենդագին պատրաստութեան: Նոյն իսկ շատեր իքք թէ նրուսադէմ ուխտի կ'երթան, անուշեղէններ, կաթաներ, խմորեղէններ (փախլավա) շինելով թիթեղեայ տուփերու մէջ շարեցին իրենց Հալէպ զտնուող էրիկներուն նուէր տանելու համար . . . : Ասոնք չէին յիշեր թրքական այս առածը՝ թէ Թոռութ նստաստագ Կառքու. Կ'որսսա: Ապա երեք օրը լրանալէ վերջ, ճամքայ հանեցինք ամէնքը մէկէն, ոմանք կառքերով, ոմանք սայլերով եւ աղքատներն եւս հետիւոտն: „

— Արդեօք կը յիշէ՞ք, կառքերու եւ սայլերու թիւը ո՞րքան էր. — «Կարծեմ 280ը ծիու կառք էր, 550ը եզան սայլ էր, ընդամենն 830 կառք ու սայլ կար մեր հետ:»

— Բայց միթէ քաղաքին մէջ այսքան կառք ու սայլ կարելի՞ էր գտնել:

“Եղողկատի կառավարութիւնը շրջակայ գիւղական բոլոր կեդրոնները (նամիցէ) ուստիկան զինուրներ դրկելով՝ քաղաք բերել տուաւ տրամադրելի բոլոր կառքերն ու սայլերն, այս նպատակին յատկացուելու համար:»

Այս կիներու ու երախաններու թիւը ո՞րքան էր արդեօք: — «Ծնդամենն 6400 եւ քիչ մըն ալ աւելի էին բոլոր կիներն, աղջիկներն եւ երախաններն մէջը հաշուելով: Ասոնց մէջ կային մինչեւ 12 տարեկան տղայք եւս, որոնք այր մարդոց կարաւաններուն հետչէին դրկուած՝ փոքր նկատուելնուն համար:»

— Ո՞րքանն հետիւոտն էին այս կիներէն:

“Անցեալ դէսքէ ո՞րքան կը յիշեմ, 4000էն աւելին կառքերու ու սայլերու մէջ կրցան տեղաւորուիլ. իսկ վարձք տալու անկարող մտացեալ կիներն իրենց զաւակներով կարաւանին հետեւեցան ուրովլ:

— Այս կարաւանը որո՞ն յանձնուեցաւ առաջնորդելու համար Հալէպ: —

“Կարաւանները առաջնորդելու պաշտօնը միշտ ինծի յանձնուած ըլլալով, կիներու այս կարաւանին ղեկավարութիւնը եւս ինծի յանձնուեցաւ իքք այս վայրերուն ծանօթ ոստիկան զինորներու հրամանատար մը: Արդէն ամէն տեղ ալ այս պարտականութիւնը իմ՝ պաշտօնակիցներուս յանձնուեցաւ: Երբ 6400է աւելի կիներու, աղջիկներու եւ երախաններու այս մեծ կարաւանը՝ հետև առած եւ շրջականներէ բերուած 80է աւելի ոստիկան զինորներով հասանք քաղաքէն 4—5 ժամ¹ հեռու գտնուող այս դիմացի ճորին մէջ գտնուող Յ ջրադացքները, որ “իւչ տէյրմէնլէր, անուանք ծանօթ է, հրաման տուի ոստիկան զինորներու ենթասպաններուն (շավուշ), որպէս զի իշեւանին այս տեղը: Միաժամանակ հրամայեցի 830է աւելի կառապաններուն եւ սայլապաններուն, որպէս զի հոս ձգելով ընտանիքները՝ իրենք դառնան իրենց զիւղերը:

Ապա օրեր առաջ պատրաստուած կառավարական ծրագրին համաձայն, քաղաքէն 25—30 թուրք դայակունիներ բերել տալով՝ սկսանք մանրակրկիտ խիստ քննութեան: Խրարանչիր կին, աղջիկ ու տղայ մի առ մի խուզարկուեցան մինչեւ իրենց նկրքնազգեստները, եւ հաւաքեցինք ասոնց բոլոր ուկեղէն, արծաթեղէն, աղամանեղջիկն զարդերն ու արժեքաւոր իրերէնները, ինչպէս նաև իրենց զգեստներուն երփզներուն մէջ ճարտարօքէն կարած իրենց բոլոր նշուն մետաղ ուկիները: Ասոնք ամէնքն ալ խարուելով թէ ստուգի Հալէպ իրենց այրերուն քով կ'երթան, հետերնին առած էնն իրենց բոլոր արժեքաւոր եւ դիւրատար ունեցածը, ինչպէս նաև իրենց թանկազին գորգերն ու կապերուները: Արդէն կառավարութիւնն եւս այս նպատակով, “Հալէպ ծեր էրիկներուն պիտի երթաք, սուսոր շինեց, որ ունեցածնին հետերնին առնեն . . . :

1 Հարկ է հոս շեշտու, թէ վայրերու անուաններն ու ժամերու թուին նման մասրամասնութիւններ անկարելի է հոս յիշել ծշպութեամբ:

Այնպէս որ կարճ ժամանակ վերջ, զատ զատ դէզեր (ելղլն) կազմուեցան հարիւրաւոր եւ հազարաւոր կանացի ուկի շղթաներով. ուկի ժամացոյցներով, աղամանդեայ եւ այլ ազնիւ ու թանկագին քարերով ընդելուզուած քառամանեակներով, ապարանջաններով, օղերով, մատանիներով¹: Հազարաւոր հնչուն ուկիներ զտանք կանաց զգեստներու մէջ կարուած: Այս պատճառով եւս խոզարկութիւնը սկսաւ այնքան երկարիլ ու դժուարանալ, որ հարկ եղաւ նոր խոզարկու կիներ ըերել տալ քաղաքէն եւ կրկնակի խոզարկութիւններով միշտ նոր զարդեղէններ եւ հնչուն ուկիներ զտանք՝ պահուած կամ կարուած ամենաթաքրոն տեղերու եւ զգեստի ու ներմակեղէններու ծալքերուն մէջ . . . :

— Շիրքի պէյ, քանի՞ ուկի արժէք ունեցող հարստութիւն մը կրցաք հաւաքել Եղեկացի այս հայ կիներուն վրայէն . . . :

“Օ’ . . . շատ դժուար է այս մասին որոշ կարծիք մը յայտնելը, որովհետեւ մասնաւոր տոմար չըրոնեցինք, բռնողին կամ իլողին ձեռքը մնաց . . . ես ըսեմ 30.000 հնչուն ուկի, դուն ըսէ 60.000 հնչուն ուկի . . . ”:

— Շատ լաւ, ըսիք որ այս հարստութիւնը իլողին ձեռքը մնաց, բայց մասնաւորաբար որո՞ն ձեռքը շատ մնաց . . . : — *

“Հասարակ ժանտարմայէն քոնէ մինչեւ պետական ամենաբարձր պաշտօնեան . . . ”:

— Շիրքի պէյ, քանի որ այսքան անկեղծօրէն եւ մտերմօրէն կը խօսակցինք, ինդրեմ ներեցէք որ հարց մըն ալ տամ”. դուք ո՞քքան հարստութիւն հայերու այս ջարդերուն առթիւ կրցաք ձեռք ըերել. մասնաւանդ որ ձեր պաշտօնին ըերմամք անշուշտ առիւծի քամինը ձեզ պահեցիք, քանի որ իբր ժանտարմայի հարիւրապետ այս կարաւանները անձամք առաջնորդելու պաշտօնը ունենալով, մեծագոյն առիթները անշուշտ անցան ձեր ձեռքը, ինչպէս դուք ինքնին ըսիք թիշ առաջ: “Եթէ ամէնքը ինձի մնար, ինչ աղէկ, բայց կաշիէ պայուսակները (Տէյլէ) լեցնելով եւ բերանները եւս կնքելով քաղաք դրկեցի միւթասարքին, բայց այս առթիւ շատ գողութիւններ եղան.

¹ Հոս հարկ է յիշել. Թէ զաւառի հայ ժողովուրդն առ ի չգոյէ ինսայտական դրամանաւուներու, եր ամրող ինսայած զումարները այս կարգի զարդնդէնի կու տայ, օրէնքի կարգ անցած արևւելասն ին սովորութեան մը համաձայն:

կրնամ՝ ըսել կառավարութեան ծեռքը հազիւ ատոնց կէսը հասաւ։ Հազարաւոր զորգեր ու կապերտներ հաւաքեցինք եւ իրարու վրայ դիզեցինք այս ջրաղացքներուն մօտերը, բայց իմ՝ զբաղուած վիճակէս օգտուելով նոյն խսկ ոստիկան զինուորներն զողցան . . . :

Ծիշտն ըսելով, հազիւ 10,000 ոսկի հնչուն դրամ՝ կամ՝ զարդեղէն հայոց աւարներէն ծեռքս անցաւ։ Բայց պէտք է զիտնաս, որ ես միայն ժանտարմայի զոմանտան չեմ, այլ նաև Եոզկատի աղաներէն եմ (Էշրաֆ)։ Երեսուն տարի է Եոզկատի մէջ կը պաշտօնավարեմ, եւ թէպէտ ինծի քանից հազարապետի աստիճանով աւելի բարձր պաշտօններ առաջարկուեցան, բայց Եոզկատի մէջ միանգամայն կալուածատէր ըլլալուս եւ ազգական շատ ունենալուս, միշտ մերժեցի հեռանալ իմ ծննդավայր Եոզկատէն, եւ նախապատի համարեցի աւելի նուազ աստիճանով եւ աւելի պակաս Թոշակով հոս պաշտօնավարել։ Արդէն տարիքս եկած լեցած է, 65ը անցեր եմ. ասկէ վերջ ո՞ւր պիտի երթամ։ Ունիմ Եոզկատի մէջ սուներ, կրպակներ եւ 2 հատ ջրաղացք, բայց՝ իսլամ՝ եմ՝ փառք Աստուծոյ, (Էրնամ տիւլլան իսլամը)։ Սուս չեմ՝ խօսիր, հայերուն այս վերջին տեղահանութեան եւ ջարդերուն առթիւ մեծ հարասութիւն դիզեցի։ Բայց ես ծեր եմ. ի՞նչ պիտի ընեմ՝ հարստութիւնը, միակ տղաս պիտի վայելէ, որ այժմ՝ Գերմանիա կը զտնուի եւ զինորական ուսման կը հետեւի. ան պիտի վայելէ, հէլալ ըլլայ . . .։ — Պէտք, մեր խօսակցութենէն անզզալաքար շեղեցանք. կ'աղաշեմ՝ կը պատուիք, թէ այս 6400է աւելի կիներուն, աղջիկներուն ու մանուկներուն վախճանը ի՞նչ եղաւ։ “Հայ իրաւ ըսիր. ի՞նչ կը պատմէինք, խօսքը ո՞ւր տարինք։ Այսպէս չորս օր, չորս գիշեր. մանրացնին խուզարկութիւնը շարունակելով՝ ամենքը իրենց բոլոր ունեցածէն մերկացնելէ եւ միայն իրենց վրայ հազած զգեստը ձգելէ վերջ, սուլենքը մէկէն հետիւտն ետ դարձուցինք Եոզկատ քաղաքին ետեւը զտնուող ընդարձակ սարաւանդը, ըսելով որ, կառավարութենէն ներուած ըլլալով նոր հրաման եկած է զիրենք կրկին քաղաք դարձնելու համար, որով ուրախութեամք եւ առանց դժկամակութեան հետեւցան մեր հրամանին . . .։

Երբ երէկ մեր անցած ատեն հեռուէն ցոյց տուած սարաւանդս

հասանք, արդէն մեզ կը սպասէին օր առաջ 10—12.000 շրջականերէն հաւաքուած իսլամ՝ ժողովուրդ:

— Թայց շրջակայ գիւղերէն եւ քաղաքէն հաւաքուած իսլամ՝ տղէտ ժողովուրդը ուրկէ իմացած էր կառավարութեան զաղտնի նպատակն ու ծրագիրը, որ օր առաջ եկած էր ու կը սպասէր...:

“Երբ 4 օր եւ 4 զիշեր խուզարկութեամբ զբաղած էինք, Եղափառի տեղական կառավարութիւնը ուստիկան զինորներ դրկելով շրջակայ բոլոր թուրք գիւղերը, յանուն սրբազան ճինատի հրամած էր իսլամ՝ ժողովուրդը՝ մասնակցելու կրօնական այս սուրբ պարտականութեան, որոշելով օրը եւ տեղը...”

Ուստի երբ որ որոշեալ տեղը հասանք, մեզմէ առաջ եւ որոշեալ օրը կանխելով բոլոր շրջակայքէն փութացած էին զալ հաւաքուիլ այս տեղը:

Օրովհետեւ կառավարութեան հրամանը այս էր, որ անխնայ ջարդուին ամէնքն ալ եւ ազատող չըլլայ: Ուստի փախչելու ամէն փորձ արգիլելու, եւ ծանօթներուն կարեեցելով հոգի ազատելու հետամուտ եղողներուն եւս զաղտնի փորձերը վիժեցնելու համար, հետո բերած 80 ուստիկաններով պաշարել տուի այս սարաւանդը (թէփէն), եւ ամէն հաւանական փախուստի կամ՝ թագասոցի տեղեր պահակներ կեցուցի:

Ապա ուստիկան զինորներու միջոցաւ յայտարարել տուի ներկայ իսլամ՝ ժողովրդեան, թէ իրենց կնութեան առնելու պայմանով (այսինքն ոչ թէ փրկելու մոռով ըսել կ'ուզէ) ով որ գեղեցիկ կոյս աղջիկներէն կամ հարսներէն զատել կ'ուզէ, կրնայ անմիջապէս ընտրել, սպանով միջոցին ընտրութիւն ընելը արգիլեալ է:

Ասոր վրայ, հազիւ 220—250 աղջիկներ ու հարսներ զատուեցան ներկայ ժողովուրդէն եւ ուստիկան զինորներու կողմէն:

Երբ այս քստմնեցուցիչ ու սարսափելի պատմութիւնը հասաւ կրորածի իսկական նկարագրութեան, պահ մը լոեց, փակեց աշքերը, “ապոէս, առնելու մասնաւոր ծեւով երկու ծեռքերը երեսին տարաւ, լուացուելու պէս ծեռքերը սահեցուց մինչեւ սպիտակ մօքուքը եւ զորանէն մէկ քանի աղօթքներ մըթմէնչելով ապա դարձաւ ու ըսաւ ինծի: “Ասոտւած այսպիսի մա՞ս ոչ ոքի ցոյց չտայ, կամ իր քառերով — Ալլահ պէօյլէ էօլիւմ քիմսէյէ կէօսթէրմէսին: —

— Քնդակով սպաննել տուիք՝ թէ սուխահար ըրիք : — «Պատերազմի շրջան է հիմա, գնդակը սուղ է. այլ խալամ՝ ժողովուրդը այս սպանովին վազած ատեն իր գիտերէն ճեռքը ինչ որ ինկած էր, կացին, սակը, մանզաղ, մահակ, բրիչ, բահ, (կամ՝ իր բաներով, պալթա, սաթըր, պըչկը, սօփա, զազմա, քիւրէք) ատոնցմով հանդիպածին զարկաւ գետին փոեց. վերջապէս ինչ որ ուզեց ըրաւ . . . :

Արդարեւ անհնար է զրշով իրական պատկերացումը փորձել այս 6400 անտէր ու անպաշտապան կիներու, պարկեցտասուն կրյսերու եւ հարսներու, անչափահաս մանուկներու եւ ծծկեր երախաներու անզիտակից վազքերն, իրարու փարիլը, երկնքի խուլ կամարներն վար առնող աղէկոտոր ճիշերն ու փայնատոնները, փըրկուելու յոյսով աղիողորմ աղաշանքներն ու արտասուալից պաղատանքները մի առ մի թուել . . . :

Մեզի ուղեկից եռզկացի եւ պօղազլիանցի ոստիկան զինտրներն անվերապահ կերպով եւ պարծանօք պատմեր են մեր աքսորի ընկերներէն ոմանց, թէ ինչպէս հրապարակաւ լվումներ, զինատումներ ըրած են, մարմնի զանազան մասերը կացինով եւ կամ՝ այլ հետերնին ըերած գործիքներով կտրած, յօշոտած են: Թէ ինչպէս ծծկեր երախաներ եւ մանուկներ երկու ոտքերէն բաշելով պատոած, քարերու զարկած են, կոյս աղջիկները լված եւ մանուկները յօշոտած իրենց մայրերու աշքերուն առջեւ . . . :

Ա՞ ի զուր է ջանալ փորձել գոնէ ուրուազիծը տալու արեան այս համատարած նախնիրին: Ո՛չ Զարմաղան, ո՛չ Ալիասլան, ո՛չ Ջինկիզ-խան եւ ոչ ալ Լէնկթիմուր այսքան անազորոյն կերպով ուզեցին վարուիլ իրենց ոտնակոխ ըրած երկիրներու ժողովուրդներու եւ մանաւանդ կիներու, աղջիկներու եւ անմեղ մանուկներու հետ: Ինչ որ Թաթարներու, Սելջուզներու, Մամլուկներու եւ առնասարակ խալամ՝ կրօնի տարածիչներու աշխարհակալ պետերը հազարէ աւելի տարիներ առաջ չեին ըրած, “Իթթիհատ եւ թէրազզը, թուրք կուսակցութեան վայրագ պետերը, եւ ատոնց զաւատներու մէջ այն ատեն գտնուող քաղաքային ու զինուրական մեծ ու փոքր պաշտօննեաները ու աւարի կանչուած թուրք ժողովուրդը, գործեցին անխղճահար իրենց արխևսածարաւ մոլեզնութեանը եւ խժդութեանը մէջ՝ ջանալով իրար իսկ զերազանցել . . . :

Ապա շամչցան իրենց այս եղեռնական սխրագործութիւնները, հազուազիտօրէն իրենց պատահած հայերուն պատմելու եւ պարձենալու . . . , իրենց զոհերու թուովը եւ իրենց ըրած շարշարանքներու անլուր տեսակներով . . . :

Կողք կողքի ծիավարելով, մեր ժամեր տեւող այս եղերապատում՝ ու եղեռնապատում՝ խօսակցութիւնը հասած էր վերջապէս կէտի մը, երբ այս աննախընթաց նահատակութեան ի լոր՝ այլեւս անկարող եղայ ինք զինքս զսպել, եւ անբացատրելիօրէն ճնշող այս տպատրութենէն, եւ արիւնոտ վայրերուն իսկ առթել չկրցած երկիրդէն ծառացած, դարձայ, ու մանկական անմեղ հէքիաթի մը նման այս ամէնը պատմող հարիւրապետ Շիքրիի ըսի՝ — Բայց Պէյ, դուք ծերունի հին խլամ՝ մըն էք, ի՞նչպէս առանց խղճահարելու կոտորել տուիք այսրան հազարաւոր անմեղ կիներ, աղջիկներ ու մանուկներ, որոնք ոչ “բոմիդէնի”, էին եւ ոչ ալ ապստամք. միթէ պարտական չպիտի՝ մաք այս անմեղ արիւնին համար Աստուծոյ, Մարգարէին եւ Զեր խղճին առջեւ . . . :

“ԱՄՆԵՐԻՆ, ԸՆԴՀԱԿԱԽԱԿԱՆ ԵՍ ՆՈՒԻՐԱԿԱՆ ԾԻ ՄՐԱՎԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵՑԻ ԱՍՏՈՒԺՈՅ, ՄԱՐԴԱԿԻՆ ԵՒ ԽԱԼԻՓԱՅԻՆ ԱԹՋԵՒ . . . : ՈՐՈՎՃԵՑՆԻ ՃԻՀԱՏ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱՖ ԷՐ . . . ՇԵՅՏՈՒԻԼԻՍԼԱՄԾ ՀԱՅԵՐԸ ԻՐ ՄԵՐ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԱՒԱՃԱՆՈՂ ԲՆԱՋԻՆԸ ԸՆԵԼՈՒ “ՓԼԹՎԱԱ” ՀԱՆԱԺ ԷՐ, ԻՍԿ ԽԱԼԻՓԱՅԻՆ ԵԽՍ ՎԱԽԵՐԱՑԽԵԼՈՎ ԱՅՍ “ՓԼԹՎԱԱՆ”, ԱՍՈՐ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՀՐԱՄԱՍԵԱՖ ԷՐ . . . : ԻՍԿ ԵԽ ԱԼ ԻՐ ԳՐՆԻՐԱԿԱԱՆ ՊԱՇՈՆԵԱՑ ԹԱԳԱԽՈՐԻՍ ՀՐԱՄԱՆԸՆԸ ԳՈՐԾԱԴՐԵՑԻ . . . : ՄԻԹԸ ՊԱՇԵՐԱՑՄԻ ՄԷՋ ՄԱՐԴ ՍՊԱՐՈՒԵԼՈՎ : Այս գործութիւնը ու մեր ճամբարողութիւնն եւս մոտած էք փուլի մը մէջ, երբ ամէն վայրկեան յանակնեկալս մահը դիմագրաւելու սարսափեցուցիչ հարկին ներքեւ կը գտնուէինք :

Այս անպատկառ եւ անլուր յայտարարութեան վրայ այլեւս լոեցի. որովհետեւ ի՞նչ կրնայի պատասխանել 42,000 անմեղ ժողովուրդ անխնայ կոտորող դահնապետի մը, երբ անզէն, անպաշտպան կիներ եւ ծծկեր մանուկներ անզթօրէն կոտորելը պատերազմի մէջ մարդ սպաննելու կը նմանցնէր . . . : Մանաւանդ որ մեր ճամբարողութիւնն եւս մոտած էք փուլի մը մէջ, երբ ամէն վայրկեան յանակնեկալս մահը դիմագրաւելու սարսափեցուցիչ հարկին ներքեւ կը գտնուէինք :

Մեր դաժան հարիւրապետը շզայրացնելու համար, ինչպէս միշտ, այս անզամ՝ եւս խօսքս շարունակելով եւ կատակախառն նեղնանքով հարցուցի — Պէյ, զիտես որ մենք եկեղեցականներս ժողո-

վուրդը հանդերձեալ աշխարհի պատիժներով կը վախցնենք..., դուք
ի՞նչպէս պիտի քաւէք անդիի.աշխարհին մէջ Զեր այս մեղքերը...:

“օ՛, ոս գոհորոն, ոս սրդոն քահօթ որ սարդո ուժութեան չաշոր
զագեթի...: ՈՐՈՎՃԵՑՆԻ ԱՄԷՆ ԱՆԳԱՄ ԸՐԱՖԻՆ ՆՄԱՆ, ԱՅՍ ՊԱՏՄԱԺ ԿՈՏՈ-
ՐԱԺԼՍ ՎԵՐՁ ԱԼ, “ՓՈՍԹՍ”, ԳԵՑԻՆ ՓՈԵԼՈՎ, ՆԱՄԱՋՆ ՋՐԻ ՍԻ ՓԱՌՔ ՏՈՒԻ
ԱԼԱՀԱՆ ՈՐ ՄԱՐԴԱՄԵՒՆ, ՈՐ ԱՐԹԱՆԻ ԸՐԱԲ ՋՐԻ՝ ԽՄ ՖԵՐՈՒԹԵԱՆ ԱՅՍ ՕՐԵ-
ՐՈՒՆ ՍՈՒՐԵ ՃԻՀԱՑՆ ԱՆՁԱՄՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ...: ՔԱՆԻ՛ ՔԱՆԻ՛ ԱՆԴԱՄ-
ՆԵՐ ՄԵԿ ՔԱՆԻ ՏԱՐԻՆԵՐ ԱԹԱՀ՝ ՏԱՐԻՔԻՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՋԻՆ ՀԱՆԳԱՑԵԱՆ Կ'ՈՒ-
ՁԵՒՆ ԿՈՉԵՆ, ԱՋԵԿ ՈՐ ՉԵՄ ԸՆԴՈՒՆԵՐ ԽՆԺԻ ՔԱՆԻՑ ԵՂԱԺ “ԹԱԹԱՎԻՑԻ՛,
ԱԹԱՋԱՐԿՆԵՐԸ...”:

Ուզեցի օգտովիլ արտակարգ պաղաքեամբ, պարծանօք ու յո-
խորտանօք շատ խօսելու մասին ցոյց տուած իր տրամադրութենէն,
և փոքր ինչ այլեւս խօսակցութեան մեր նիւթը փոխելու համար,
մանաւանդ որ սարսափելի այս տուամին վերջին վարագոյրն ալ
ինկած էր արդէն, հարցուցի — Գերմանիա երբեք տեղեկութիւն
չունեցան եւ դիտողութիւն ըրբան միւլոնէ աւելի կոտորուած քրիս-
տոնեայ ժողովուրդի մը այս սպանդին համար: — Ասով կը փորձէի
գերմաններու հայոց սպանդին մանակցութեան շափն ու պա-
տասխանատուութեան քամինը նշգել նոյն իսկ պետական ու զին-
տրական քարձը պաշտօնեայէ մը, որ թէպէտ զաւառի մէջ կը
գոնուէր; բայց իբր կառավարութեան ծրագիրներու գործադրիչ
մը՝ եւ ամենանշանաւոր ջարդարաններէն մէկը, բնականաքար
իրազեկ պէտք է ըլլար պետական զաղոնի բոլոր արտաքին եւ
ներքին իրադարձութեանց:

“Եւրոպան խաքելու համար, թէպէտ անցեալ տարի Էնկիւրիի
ջարդերուն լուրը Պոլիս հասնելուն, ձեւակերպութեան մը համար
դիտողութիւն ըրբան եւ քննիչ ալ դրկեց Էնկիւրի, բայց մենք շատ
լաւ գիտէինք, որ այս դիտողութեան իսկական շարժառիթն էր,
կարծել շտալ թէ իր ալ մատը կայ այս կոտորածներուն մէջ: Այս
դիտողութեան վրայ, թէպէտ հայոց ջարդերը կարճ ժամանակի
մը համար դադրեցան, բայց յետոյ կրկին շարունակուեցան: Միայն
սա տարբերութեամբ, որ աւելի զգուշաւոր եղանակով տեղի ունե-
ցան եւ սպաննուածներուն դիակները այլեւս մէջտեղ չծգուեցան...:
Պոլսէն եկած մասնաւոր հրահանգներու վրայ՝ ամէն ջանք եղաւ
եւ կարելի ամէն միջոց ձեռք առնուեցաւ, որպէս զի եւրոպացիները

կամ աւելի ճիշդ Ամերիկեան միսիոնարները անտեղեակ մնան Անատոլուի խորերը կատարուող ջարդերուն . . . : » — Պէյ, ընդհանուր կարծիքը այս է, թէ Գերմանիոյ ալ մատը կայ այս ջարդերուն մէջ. ո՞րքան ճիշտ է այս կարծիքը: —

«Առոր տարակոյս կայ. Իթթիհատի քոմիդէին, կամ Թաւաթին ու Էնվէրին քերանին էր ինկած դարերէ ի վեր՝ աշխարհակալ ամենանզօր Սուլթաններու ընել չկրցածը՝ այսպէս քանի մը ամսուան մէջ ընել լմնցրնել: Գերմանիա մեզի հասկցուց, թէ ցորչափ օսմ. կայսրութեան սահմաններուն մէջ հապատակ ուրիշ ցեղերը մեզի բաղդատամբ՝ 20% համեմատութեան չհացցնենք, ազատելիք չունինք մեր գլխուն եկած շարունակական փորձանքներէն: Բայց չկարծես թէ Իթթիհատը միայն հայերը կոտորելով պիտի քաւականանայ, քիչ օրէն միւս ցեղերուն, մանաւանդ Արաքներուն¹ հաշին ալ պիտի մաքրենք: Արդէն Սերաստիոյ հայերը տեղույն Զէրքէզներուն ծեղորով ջարդել տալէ վերջ, կառավարութիւնը այս ջարդարար Զէրքէզները պաշարելով՝ ամէնքն ալ կոտորել տուաւ, ըսելով թէ առանց իր գիտութեան անմեղ հայեր ջարդած են!!!: Մինչդեռ Զէրքէզները կառավարութեան յանձնարարութեամբ ջարդած էին հայերը: Թուրք կառավարութեան հնարամտութեան (տուսապին) միթէ իրազեկ զեռ չես եղած, այնքան ատեն գաւառի մէջ առաջնորդութիւն ըրած ըլլալով:

Ի՞նչպէս զերմաններն կրնան չքմեղանալ, ըսելով թէ լուր չունէին հայոց կոտորածներէն: Անատոլուի մէջ կոտորուած եւ տեղահան եղած հարիւր հազարաւոր հայերու տուներուն խոհանոցի պղնձեղէնները ամիսներով Նոզկատէն Էնկիւրի երկաթուղի դրուելու համար, հարիւրաւոր կառքերով եւ սայլերով ես էի փոխադրութը: Այս անհատում պղնձեղէնները իսկոյն Գերմանիա փոխադրուեցան զէնք շինուելու համար: ԱսԿէ ԶԱՏ, ԼՅՈՒՍԺ ՈՒ ԿՈՂՈՊ-ՑՈՒԱԺ ՀԱՐԻՒՐԱԽՈՐ ԿԿԵԴԵՑԽՆԵՐՈՒ ՈՒ ՎԱՆՔԵՐՈՒ ԲՈԼՈՐ ՄԵԺ ՈՒ ՓՈՋՐ ԶԱՆ-ԴԱԿՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻՆ ՎՐԱԵՑԻՆՔ՝ ՔՐՈՒԹԻ ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ՄԵՃ ԹՆԴԱՆՈԹ ԶՈՒ-ԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ԳԵՐՄԱՆՆԵՐԸ ԱՍԿէ² ԱԼ ԶԱՍԿՑԵՄ, ԹԷ Ի՞ՆՉ Կ'ԱՆՑՆԻ ԿԲ ԴԱՄԱՍՑ ԱՆԱՑՈՒՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱՆՆԵՐՈՒՆ ԳԼԵՇՈՒՆ . . . »:

¹ Ստուգիւ մէկ քանի ամիս վերջ 1916 ին ամուան Սուլթանոյ քանակին վերին հրամանատար մէմալ, սկսաւ արաբներուն դէմ ալ հաւածանցն ու Դամասկոսի մէջ սկսաւ Արաբ մծամծներ կախել:

Արդէն 2—3 ժամ՝ միայն կարճ ընդհատումներով տեւող այս պատմական եւ յոյժ կարեւոր եւ անմոռանալի խօսակցութիւնը վերջացնելով, ինք հեռացաւ ու անցաւ առաջ՝ զիսք հրահրելու եկող ոստիկան զինորդներու շավուշին ուղեկցութեամբ։

Երբ առանձին մնացի, մեր կարաւանին հետիւոն ընկերներէն պոլսեցի մէկ քանի հայ մուսաւրականներ, եւ ի մասնաւորի փաստաբան Պոլսու Դանիէլեան, որ խիստ մօտէն մէկ քանի ընկերներով կը հետեւէին լարուած ուշադրութեամբ մեր երկութին, ըստ՝ “Եթէ պաշտօնապէս Պոլսէն եւ ամենահեղինակաւոր անձերու կողմէ քննիչ եկած ըլլայիք, չէիք կրնար այսքան ճարտարօրէն խոստվանցնել այս ոճրագործ հրէշը։ Երանի թէ օր մը աշխարհ լսէր այս 40.000 հայ ջարդող հրահրապետին պատմական մեծ արժէք ունեցող խոստվանութիւնները։”

Խոչպէս կանխաւ շեշտեցի, ոճրագործ խօսակիցս, յաճախ կը կրկնէր՝ թէ — փրկութիւն չկայ ծեզի ալ, ամէնքդ ալ պիտի մեռնիք, միայն թէ ես կառավարութենէն հրահանգ ունիմ կարելին ընելով՝ ծեր եւ ծեր ետեւէն եկող հասթէմունիք հայերու կարաւանները ողջ անցընելու այս տեղերէն, որպէս ոչ մէկ կարաւան ողջ անցած է դեռ։ — Սոյնպէս յաճախ կ'ըսէր ինծի — յիմար ըլլաս, կարծելու, թէ Տէր-Զօրի եւ շրջակայ անապատներուն մէջ տարագրուած հայերը ողջ պիտի ծգուին. անոնք ալ վերջի վերջոյ պիտի ընաջնջուին, կամ իր քառով, որ ընդհանուր կարգախօսի քանածեն էր, կը գործածէր յաճախ “փաքլամաք”, կամ “հարճարը”, այսինքն “մեացածներն ալ պիտի մաքրենք կամ ծախսենք հետզինտ . . . , —

Եթէ այս ծեր ոճրագործն մէկ կէտի մէջ սխալեցաւ, այս էր որ միշտ կը կրկնէր, թէ Պոլսոյ եւ Զմիւռնիոյ հայերն ալ տարագրուելով՝ պիտի “մաքրուին”։ Ու երբ կ'ըսէի, թէ դեռ այս երկու վայրերու հայերը տեղերնին կը մնան, զլխու միջմողական շարժումով մը կ'ըսէր, ինք կը զարմանայ՝ թէ ինչպէս մինչեւ հիմա Պոլսոյ եւ Զմիւռնիոյ հայերը չտարագրուեցան, քանի որ ատոնց համար ալ իթթիհատի քոմիդէն տեղահան ընելու որոշում տուած էր։

Բայց ինչ որ չուզեց ըսել հրահրապետ Շիւքքի՝ իր պատմած սպանողի վերջին բոպէներու մանրամասնութեանց մասին, քիչ վերջ

իմացանք մեզ ընկերացող եռզկաստցի ոստիկան այն գինուրներէն, որոնք ականատես եղած էին այս զանոնեցուցիչ մեծ սպանդին: Թէպէտեւ ես անձամբ շլսեցի, որովհետեւ միշտ զբաղած էի հարիւրապետով եւ չէի ուզեր բաժնուկի իրմէ, աւելի շահելու համար իր բարեացակամութիւնը, եւ ալ աւելի կորզելու համար իրմէ նորութիւններ՝ զիս հետաքրքրող եւ ցայն վայր ինծի համար անձանօթ մասցած իրադարձութեանց մասին:

Այս ոստիկան գինուրները պատմեր են, թէ ինչպէս 10.000է աւելի շրջականներէն հաւաքուած թուրք խուժան մը “Ալլահ, Ալլահ”, զազանային վայրագ պոռշտուքներով՝ կը յարձակի եռզկաստցի 6400է աւելի անտէր ու անպաշտպան կիներուն, աղջիկներուն եւ երախսաներուն վրայ: Այս միջոցին յառաջ եկած վայնատոնը, գոռում զոշումը, աղջկուոր ճիշերն, եւ կացիններով, ուրագներով, սակրներով եւ այլ այս կարգի զէնքերով թուրք խուժանը այնքան կատաղորէն կ'իյնայ իր անմեղ զոներուն վրայ, որ խժալուր այս աղմուկը մինչեւ մէկուկէս ժամ՝ նեռու շրջակայ գիւղնը կը լսուին . . . : Կառավարական պատուէրին վրայ ոչ ոք իր քաղաքցի կամ ծանօթ ընտանիքները փրկելու համարձակութիւն կ'ունենայ: Որովհետեւ մահուամբ պիտի պատժուէր այն՝ ով որ համարձակէր մէկը փրկել, որով կը սկսին անխնայ կրտորել, անտարքեր մնալով ամէն պատաստների:

Անհնար է ոչ թէ զրել, այլ նոյն իսկ երեւակայել այս մեծ եղեննը կամ տոսամը՝ իր իրական մանրամասնութեամբը. որովհետեւ այսքան նզօր երեւակայութիւն մը ունենալու համար՝ անպատճառ ոճրագործներու յատուկ ներքին կարողութիւններ անշրաժեցտ են . . . :

Երբ սպանդը կը լրանայ, ապա կը սկսին բոլորովին մերկացնել հազարաւոր սպաննուած եւ յօշոտուած այս զոհերը՝ զգեստները հետերնին տանելու նպատակով: Այս դիակապուտին կը մասնակցին հետզհետէ ոճրին վայրը շրջակայ գիւղերէն փութացող թուրք կիներ. եւ շատեր իրենց ծծկեր կամ մէկ քանի տարու երահսաները զրկերը կու գան . . . , մէկը չունենալուն համար իրենց տուները, որ տէր ըլլայ իրենց մանուկին:

Բայց այս՝ ոչ նուազ անշուշտ պիտի նպաստէր թուրք ցեղին

վազրային վայրագ քնազդները ի մանուկ տիոց սրելու ու վարժեցրնելու արեան կարմիր գոյնին ու հոտին . . . :

Յաւիտենական սրբութեամբ օծուն եւ յաւերժացեալ այս հազարաւոր մեծ ու փոքր մարտիրոսունիներու զգեստներու կողոպւտը կը տեսէ 4—5 օր։ Ապա կարզը կու զայ ամէն կողմէ արեան հոտ առնելով խուժող շուներուն, զայլերուն եւ շնազայլերուն. ասանք ալ կը լրացնեն թուրքերուն սկսած գործը . . . :

Ապա բացօղեայ մնացած այս մարմինները կը սկսին ուրիշ նեխիլ եւ կազմալուծուիլ։ Երբ յանկարծ Պոլսէն ներքին գործոց նախարար Թալաթ, Էնկիրիի մէջ մթերուած հացահատիկը եւ ընդեղէնները Պոլսի փոխադրելու ! ! ! պատրուակին ներքեւ, անձամբ կու զայ Էնկիրի եւ ապա ինքնաշարժով զաղտնապէս Նողկատ այցելելով կ'ուզէ քննել՝ թէ որ չասանները լաւ տործսադրութնն։

Այս պատեհութեամբ ոճրին հետքերը կորսնցնելու նպաստակով մեծ փոսեր քանալ տալով՝ ի մի հաւաքել կու տայ ցան ու ցրի զրեթէ արդէն կմախացած փշրանքներն տարաբախտ մարտիրուսուններուն, կարծելով նաև թաղել այս մեծ տուամին սրտաճմիկ սեւ ու արիւնոտ պատմութիւնը։

Խակ գերման կայսրը Վիլհելմ, երբ Թալաթ կ'այցելէր Պետլին, մարդկային պատմութեան մէջ չտեսնուած մեծ ոճրագործը կը սկսուէր սու արժոր պատուանշանով։ Պատիւ մը՝ որ շատ հազուադարձէն կ'ընծայուի ոչ գերմաններու։ Այս պատուանշանին շնորհի Թալաթ կը քարծրանար գերման ազնուականներու աստիճանին, իբր թուրք կայսրութեան Կամպէթան Քավուրը, կամ Փիզմարքը . . . :

Եթէ այս թուրք հարիւրապետը՝ իր ցեղը չքմեղացնելու մտօք էր որ գերմանները կ'ամբաստանէր, միւս կողմէն Գերմանիոյ քաղաքական ու զինուրական պատասխանատու անձերն՝ ալ բոլորովին չեին կրնար լուալ Պիղատոսի նման իրենց ծեռքերը հայ անմեղ արիւնէն։

Ի դեպ է հոս յիշատակել, թէ Նողկատէն մինչեւ Կեսարիա մեր անցած բոլոր ճամբաններուն վրայ, մեր հանդիպած իւրաքանչիւր իսլամի վրայ — արդէն քրիստոնեայ ժողովուրդ մնացած չէր այլնւս այս կողմերը — ըլլայ այր, կին թէ մանուկ, զրեթէ 80

տոկոս հազար էին եւրոպական զգեստներ, կրելով վրանին իրենց գործած ոճիրներուն անժխտելի հետքերը:

Արդարեւ ծիծաղելի էր տեսնել տրեխաւոր եւ շալվարով զիւղացիներու վրայ “ոչտէնկոթներ”, “ազնժուռներ”, “ժաքէթներ”, ամենաընտիր կերպասէ զանազան արանց եւ կանանց եւրոպական զգեստներ, որոնց մէկ մասը մէկին վրայ, որիշ մասը երկրորդի մը կամ՝ երրորդի մը վրայ էր: Բոկտոն թուրք զիւղացի տղայք հազուած էին “մառնիլով” զգեստներ: Խոկ այլերու վրայ յաճախ կը տեսնէինք ոսկի շղթաներ ու ժամացոյցներ: Թէսկէտ կիներու վրայ ալ աղամանդեայ շատ զարդեր կը գտնուէին, սակայն շատ դիրութիւն չունէինք կիներ տեսնելու, չնայած որ թուրք գեղջկութիներ “սամեհրամին” սովորութիւնը ի վիճակի չեն խստութեամբ գործադրելու Փոլսոյ “հանըմներուն, նման ,որովհետեւ դաշտային աշխատութիւնները՝ չի թոյլատրեր այսպիսի կրօնային կաշկանդիչ սովորոյթներ յարգելու:

Հարիւրապետ Շիւրքի՝ Իթթիհատի քոմիդէին եղեռնական հրամաններն հաճոյրով միշտ գործադրած ըլլալով հանդերձ, իբր ոքաւուն քաղաքասանութուն, չափազանց հայրոյալից լեզու կը գործածէր Իթթիհատի քոմիդէին դէմ՝ առհասարակ, բայց ի մասնաւորի իթթիհատական պետերու եւ մասնաւոր Թալաթի եւ Էնվէրի դէմ: Յաճախ կ'ըսէր՝ “Ասոնք զնչուէ սերած կամ՝ հրէութենէ դարձած (տէօնմէ) բախտակինդիրներ են, իսելքերնուն վշածը կ'ընեն, վերջը խորհիլ չկայ որ . . . , տեսնենք այս մեր ըրածին տակէն ի՞նչպէտ պիտի ելլենք . . . ”, ակնարկելով հայ եղեռնին:

Բայց այս վերջին խօսքերը ոչ թէ խղճահարութենէ, այլ հաւանական պատիժի մը երկիրէն առաջ եկած մոտավախութիւն էր: Որովհետեւ անմտութիւն էր արհեստով ոճրագործի մը եւ տասնեակ հազար անմեղներ ջարդող հրէշի մը մօտ՝ այլեւս խղճմտանք փնտոնել:



La rencontre avec une autre caravan
de condamnés à mort.

23.

ՄԱՐԱՊԱՐՏՆԵՐՈՒ ՈՒՐԻՇ ԿԱՐԱԻԱՆԻ ՄԸ ՀԱՆԴԻՓՈՒՄԸ

Մեր վերեւ յիշած դժնղակ խօսակցութիւններէն ծայր աստիճան շղագրգիռ եղած էի, մանաւանդ որ մէկ կողմէ անկարելին ի գործ պիտի դնէի ներքին փոթորկայոյզ վրէժխնդրական զգացումներս լոեցնելու. միւս կողմէն իր “բարեկամութիւնը” ալ աւելի վայելել կարենալու համար ջանալու էի ըլլալ յոյժ փաղարուշ, հանոյակատար եւ ստիպուած էի միշտ իրաւունք տալ իրեն եւ թուրք սեռութեան եղեննական բոլոր արարքներուն:

Ասով հանդերձ մոտքի շարչարակից վերյիշումով մը՝ ջանք ու ճիգ կը թափէի մի առ մի մոտքիս մէջ դասակարգելու եւ արմատացնելու՝ մարտիրոսացած ցեղիս քիչ առաջ լսած սարսափեցոց քիչ դրուագները, խորապէս համոզուած՝ թէ Տէրամը եթէ որ մը ողջ մասը յաջողէի, պիտի կընայի՝ անշուշտ արժեանու առ ու ռուր լսածներն ու տևածները . . . :

Եռզկատ-Պողագլիան ճամբուն մեր երկրորդ օրը՝ կէս օրին մօտ էր, երբ յանկարծ նեղ ծորի մը մէջ, ջրաղացքի մը մօտը ականատես եղանք մեզ ամէնքս ալ մանուան մղջաւանջով լիցնող դէպքի մը: Բայց այս անզամ՝ ոչ թէ անցեալ արինոտ պատմութեան մը կակծեցոցիշ վերյիշումն էր, այլ դառն իրականութիւնն էր, որ կ'արծանանար մեր աչքերուն առջեւ, որ այլեւս պատրանք չէր, այլ սարսափեցոցիշ իրողութիւն:

Ըստ սովորութեան ցան ու ցրիւ ճամբուն երկայնքին՝ զրեթէ իրարմէ $\frac{1}{4}$ ժամ՝ հեռաւորութեան վրայ առաջ քալող մեր կարա-

ւանք՝ յանկարծ կանգ առած էր, եւ հետզհետէ աքսորականները սեղմ շարքերով իրարու կը մօտենային: Իսկ ես հարիւրապետին հետ՝ երկուքս ալ ըստ սովորութեան ծիռվ ամենավերջը կու զայինք, երբ տեսանք հաստ պարանով իրարու պնդօրէն կապուած 54 հոգիէ քաղկացած ուրիշ կարաւան մը, ամենքն ալ կամ՝ վաթառնէն վեր ծերունիներ եւ կամ՝ 13—16 տարեկան պատանիներ, բոլորովին մաշած ու թափթփած զգեստներով եւ ոմանք եւս նոյն իսկ ցնցոտիներով:

Ասնք միակ արու մնացորդներն էին նոզկատի 3000 տուն հայութեան, որ անցեալ 1915 աշունէն ի վեր թագնուած էին ո՛ր եւ է կերպով քաղաքին մէջ հրաշքով մնացած մէկ քանի տասնեակ զինուրի ընտանիքներու մօտ: Բայց ամիսներ վերջ, կարծելով թէ ամէն վտանգ անցած է եւ կառավարութեան հայերու ընդհանուր ներման դիտումաւոր կեղծ լուրերէն քաջալերեալ՝ հետզհետէ դուրս զալով, կը սկսին մէկ մէկ օրապահիկի հետամուտ ըլլալ՝ ըստ իրենց կարողութեան:

Սակայն օրին մէկը յանկարծ մէջտեղ երեւցած այս մնացորդ բոլոր հայերը, ըստ նախօրօք պատրաստուած ցուցակի ձերբակալելով, մէկ քանի օր եւս բանտը պահելէ վերջ, աքսորի անունին ներբեւ այս խեղճերը իրարու կապած կը բերեն այս ամայի ծորին մէջ մի առ մի սպաննելու հաստատ նպաստակով:

Իսկ ասոնց իրը թէ ապահովութեան յատկացած հետեւակ 8 ոստիկան զինուրները, նոյն առոտոն իսկ կը սպաննեն այս թշրւառներէն 4ը, ընտրելով ամենակտրիճ եւ ուսեալ երիտասարդներէն, ծրագրած ըլլալով մնացածները յանձնել ամէն կողմէ հաւարի եկած զիւղացի խուժանին, որպէս զի իր հասկցած ձեւով ու ըստ իր “վարժութեան”, “մաքրէ”, կամ “ծախսէ”, ինչպէս սովոր էին ըսել թուրքերը:

Օ՞չ անհնար է մոռնալ այն սրտաճմլիկ տեսարանը, երբ հազիւ մեր կարաւանը նկատած, եւ մանաւանդ հայ եկեղեցական մը յանկարծ տեսնելով հեծեալ եւ բարեկամնական խօսակցութեան մէջ իրենց վաղածանօթ հարիւրապետ Շիրքի հետ, ասկէ քաջալերուած, ուրուրէ հաղածական իրենց մօր թեւերուն տակ լեղապատառ վազող վառեակներու նման, առանց ուշադիր ըլլալու նոյն

իսկ իրենց հակող ռատիկան զինորներու սպառնացող արգելքին, անապարեցին կորել մեր ճամբան: Արտասուրով կ'աղաշէին ինձմէ որ փրկեմ՝ զիրենք իրենց սպառնացող վերահաս անխուսափելի սպանդէն: Թէ՛ հարիւրապետէն եւ թէ՛ մասնաւրաբար ինձմէ՝ թուրքերէն լեզուվ իրենց յուսահատ վիճակը պատմելով կեանք կը հայցէին: Իսկ մահապարտներու այս կարաւանին մէջ գտնուող հայախօս դպրոցական պատանիները մայրենի լեզուվ զայտագողի կը հասկցնէին ինծի, թէ իրենցմէ արդէն չորսը սպաննուած են եւ շրջականներէն հետզինուէ հաւաքուղ թուրք գիւղացի խուժանին սուուրանալուն զիրենք կը սպասցնեն մէկ անզամէն իրենց հաշին ալ մաքրելու համար: Ազա լալահառաշ կը պաղատէին որ ազատներ զիրենք ու չճգենք զիրենք հոն, ու կ'ըսէին — Ասուծոյ սիրոյն մեզ ալ հետերնիդ տարէք, եթէ անցնիք երթաք եւ մեզ հոս ճգէք, անմիջապէս մեզ ալ պիտի սպաննեն մեր միւս ընկերներուն պէս: —

Որովհետեւ ամէնքը ամրապէս իրազու կապուած էին իրենց արմուկի վերի մասերէն, երբ մէկ քանին շարժէին՝ ամրող կարաւանը կամայ ակամայ միասին շարժիլ ստիպուած էր: Դաւատի ընաշնջուած կամ՝ տարազրուած մէկու կէս միլիոն հայութեան այս հիւծած ու ազազուն խեեակները, ծառացած մեր ճամբուն վրայ՝ անդադար շնորհք կը խնդրէին, եւ այն ալ կեանքի շնորհք իրենց մէկ հոգեւորականէն, որ ինքն ալ մահապարտ աքսորական մըն էր. միայն իրենցին պէս դեռ չէր հնչած անոր ալ մահուան վերջին ժամը:

Արդարեւ վայրկեաններ կան, յորում ամենատկար հոգիներն իսկ յանդուզն դիւցազուններ կը դառնան, եւ ամենազգոյշ եւ դանդաղ լեզուներն իսկ հրաշագործ ճարտասաններ կը թուին ըլլալ: Մի անհնար էր մեզի անտարքեր մնալ այսրան արցունքու աղաշնքի, պաղատանքի հանդէալ, եթէ նոյն իսկ մեր կեանքն արժէր:

Հարիւրապետ Շիւքրի, որ անձայն եւ անտարքեր կը դիտէր այս բոլոր իրադարձութիւնը եւ կը լսէր ըսուածները, տեսնելով որ անկարեկիր կը մնար, թախանձագին աղաշեցի որ շնորհ ընէ եւ փրկէ զիրենք՝ միացնելով մեր կարաւանին: Բայց Շիւքրի՝ արհեստով ոերազործներու սովորական անտարքերութեամք պատասխանեց թէ — կառավարութեան հրամանին դէմ ես ի՞նչպէս կընամ՝

գործել . . . : — Պատասխանեցի թէ այս պահուս մեր կեանքին միակ տերն է եւ մեր թէ՛ հրամանատարն է, թէ՛ մարաշախտը եւ թէ՛ Սուլթանն է, քանի որ իր խղճմտանքին մնացած է իր ուզած ձեւով վարուելու մեզի հետ եւ իր հասկցուցած ձեւով չքմեղանալու, եթէ երբեք հարցնող ըլլար սակայն . . . :

Այս փաղաքշական խօսքերէն մեղմացած, միւս կողմէ ծերունիներ ամէնքն ալ իրարու կապուած թէպէտ, բայց մեր ծիերուն մօտեցած հարիւրապետին ոտքերը կը համբուրէին ու աղիողորմ կ'աղաչէին որ զոնէ իրենց շնորհ ընէ:

Ասաւ հանեցաւ դառնալ ինծի եւ ըսաւ — ԶՐԻ ԶԸԼԸՄ սառսպ առսն տը: — Եւ ես խոստացայ զո՞նացնել զինքն ամէն կերպով:

Վերջապէս հրամայեց եռզկատցիներու այս կարաւանին պահակ կանգնող ոստիկան զինուրներուն, որ վերադառնան իրենք քաղաք, քանի որ իրենց պաշտօնը լրացած էր, եւ միւս կողմէ հրամայեց մեր կարաւանին ոստիկան զինուրներուն, որ եռզկատցիներուն կարաւանն եւս միացնեն մեր կարաւանին:

Հազիւ այս հրամանն տրուած, տեսնելու արժանի էր, թէ ինչպէս ամէնքը մէկ խուժեցին հարիւրապետին եւ իմ վրայ, արցոնքով կը համբուրէին անոր ոտքերն, իսկ իմ ալ ծեռքերը: Արդարեւ փղձկեցանք ամէնքս ալ եւ միացուցինք մեր մահաբոյք ճակատագիրները իրարու, թէպէտ փրկութեան մեր յոսապղութեանց մէջ՝ մեր մանն էր որ կը փորձէինք հեռացնել մեզմէ, առժամապէս միայն անշուշտ . . . :

Հազիւ ճամբայ ինկած, սկսան աղաչել որ նաեւ քակել տամ՝ իրենց կապուած թեւերը՝ հասկցնելով որ այնքան պիրկ կապած են, որ իրենց աջ թեւի արինը վաղուց դադրած է շրջան ընելէ եւ դիտմամբ թմրեցուցած են այսպէս, որպէս զի սպանդի միջոցին ինքնապաշտպանութեան ո՛ր եւ է շարժում ընելու անկարող ըլլան իրենց բազուկները:

Սպանդի տարուողներու վրայ գործադրուած ընդհանուր դրութիւն մըն էր՝ թուրք ցեղին ոճրագործ ուղեղէն բխած . . . :

Այս մասին եւս փորձեցի քարեխօսել, սակայն կարգ մը առարկութիւններէ վերջ ըսելով թէ ժամէ մը վտակի մը եզրին ցորեկուան դադար պիտի տրուի, խոստացաւ այդ միջոցին ազատ ար-

ծակել, միշտ կրկնելով թէ բարեխօսութիւնս կը ընդունի միայն հընչուն ակնկալութեամբ:

Արդարեւ քիչ վերջ երբ հասանք մատնանշուած տեղը, արծակել տուաւ ամէնքն ալ իրենց կապանքներէն: Հակառակ անոր, որ Եոգկատէն մեկնելէն ի վեր 24 ժամ անցած էր եւ իրենք ոչինչ կերած ու խմած էին, այնու ամենայնիւ իրենց անակնկալ փրկութենէն խելայեղ՝ ատոնցմէ ոչ ոք իրեն երկարուած պատառները առնել ու ճաշակել կ'ուզէր, այնքան յուզուած էին եւ շուարած:

Այսպէս մեր երկու կարաւանները միացած՝ շուրջ հարիւր հոգինոց հոծ խումբ մը դարձած, շարունակեցինք մեր ճամքան եւ արեւամուտին հետ իջեւանեցանք թուրք գիւղ մը:

Ծնորհի հարիւրապետ Շիքրիի կողմէ ինծի տրուած բացառիկ թոյլտուութեան, ոստիկան զինորդներու տասնապետին հետ յարմար սենեակներ վարձքով գտնելով, տասնական հոգի զետեղուեցան իրաքանչիւր սենեակի մէջ, ամէն սենեակի մէջ ձգելով պահպանութեան համար մէկ մէկ ոստիկան զինոր: Փախուատի մասին արդէն անձնապէս երաշխաւորութիւն տուած էի, հաւաստելով որ եթէ մէկը միզմէ փախչող ըլլայ, պատրաստ եմ կիանքովս տուժելու:

Այս առթիւ հոգացինք մեր մէջ նաեւ մեր նոր ընկերներուն զոնէ ցամաք հացի մը կարօտութիւնը:

Յաջորդ օրը՝ Եոգկատէն հեռանալու երրորդ օրը, առաւօտուն հազիւ կրկին նեղ ծորէ մը պիտի անցնէինք, երբ մեզի պաշարուած գտանք ամէն կողմէ խաժամուժ ամրոխէ մը: Զորին երկու կողմի՝ բայց մանաւանդ մեր ծախս կրղմի լեռները ծածկուած էին հարիւրաւոր մարդոցմով, որոնք շրջակայ գիւղերէն հաւարի եկած էին, որսի շան նման՝ արիւնի եւ աւարի հոտ առած ըլլալով: Թէպէտ անշուշտ շատ դժուար է որոշ թիւ մը տալ, բայց հաւանաբար 7—800 հոգի կար, որոնց մէջ կը տեսնէինք կիներ ու աղջիկներ: Մեզի տրուած ապահովիչ հաւաստիքներուն վրայ՝ մողէ շանցընելով այսպիսի յարձակում մը, հեռուէն լեռան վրայ շարժող իրերը՝ արածուող ոչխարներ կարծած էինք. եւ երբ յանկարծ գտանք մեզի պաշարուած, աւելորդ է ըսել թէ պահ մը ամէնքս ալ կորսընցուցինք մեր պաղարիւնութիւնը:

Մեր կարաւանէն շատեր կու լային, ոմանք շուարած գետինը ծունկի էին, քանի մը ծերեր իրենց ծունկին զարնելով “լմացանք” կը բաւէին:

Մեր ցրուած կարաւանը ակնթարթի մը մէջ կրկին խտացած իրարու եկած էր ընազդական շարժումով մը: Իսկ ես հարիւրապետին նետ ըստ սովորութեան խօսակցելով միասին կը ծիավարէինք իբր վերջապահ, երբ մէկ քանի երիտասարդներ եկան գուժելոր պաշարուած ենք եւ անմիջական վտանգի ներքեւ կը գտնուինք:

Այս միջոցին մեզ դիմաւորելու եկան նաեւ 8—10 նեծեալներ, որոնց երբ հարցուց հարիւրապետը թէ ո՞րպէս կու զան, պատախաննեցին հարիւրապետին անունը տալով մեծ յարգանօք, թէ “ոչ խարի տուրք” հաւաքելէ կը դառնան . . . : Բայց հարիւրապետ Շիքրի ինծի զաղտնաբար յայտնեց, թէ ասոնք լաւ կը ճանշնայ, հաւաքուած խուժանին պետերն են եւ իբր պատահական ճամբորդ եկան՝ կարաւանին մէջէն անցնելով ըննելու թէ աւարը ո՞րքան է եւ քանի հոգի էինք:

Ժամանակ չկար կորսնցնելիք. ժամ՝ առաջ հարկ էր հնարաւորը ընել, քանի դեռ ուշ չէր. ուստի դառնալով հարիւրապետ Շիքրիի, թախանձազին աղաչեցի, որ փրկէ մեզ վերահաս վտանգէն: Ինչ որ ըովէին սարսկեցուցիչ տպաւորութեան ներքեւ համոզելու եւ ողոքելու համար զինքն կրնայի ըսել ու խոստանալ, փութացի անվարան ընել եւ ըսել. բայ էր որ մեզ փրկէր:

Ամէնքս ալ այն աստիճան շուարած էինք, որ եթէ յարձակում ըլլար մեր վրայ, կրնային մեզ ոշխարներու նման խողխողել առանց հանդիպելու մեր կողմէն ո՞ր եւ է ամենափոքր իսկ ընդդիմութեան: Թուէր թէ արինը սառած էր այլեւս մեր երակներուն մէջ, ու մա՞ր՝ որ մեր առջեւ արձանացած էր, այնքան երկիրդ չէր աղեքր. զի տարիէ մը ի վեր արդէն միշտ մահուան շարունակական մղձաւանցի մէջ ապրելով, վաղուց ընտելացած էինք մեռնելու զաղափարին նետ: Զի ինչ որ կ'ապրէինք՝ շահ կը համարէինք: Այս իրապէս ահաւոր աղէտին անմիջական աղդեցութեան ներքեւ արդէն մեր մոքերը խորհրդածելու, տրամաբանելու եւ կամ՝ ո՞ր եւ է գործունէութիւն ունենալու ոչ ի վիճակի էին եւ ոչ ալ ժամանակ կար:

Ամէնքին յոյաը վրաս բեւեռուած էր, թէ հարիւրապետին հնտ
մշակած բարեկամութեամբս թերեւա կրնայի ելից ճամբայ մը
գտնել:

Վերջապէս հարիւրապետ Շիքրի, սակարկողներու յատուկ
հնարամութեամբ, կարգ մը դժուարութիւններ թուելէ վերջ՝
առանց այլեւայլի հարիւր հնչուն ուկի պահանջեց նոյն երեկոյին
խոկ վնարուելու պայմանով, առանց ո՞ր եւ է առարկութեան՝ իբր
փրկանք: Խոստանալով խուժանը իսկոյն ցրուել, սակայն անձնա-
պէս զիս հարիւր ոսկիին պարտական կ'ուզէր ճանչնալ, եւ չըր
ուզեր ուրիշներու հնտ գործ ունենալ:

Ակներեւ է թէ անմիջապէս իր պայմանը սիրով ընդունեցի՝
ստանձնելով առ այս անձնական ամէն պատասխանատուութիւն:

Հազիւ փրկանքի այս սակարկութիւնը լրացած, հրաման ըրս
ոստիկան գինուրներու տասնապետին, որ մէկ քանի ընկերներ առ-
նելով փութայ խուժանը ցրուել իրեն պնունով:

Ի դէպ է հոս յիշել, որ իբր նոզկատի շրջանին 30 տարուան
ոստիկ. զինուրներու հրամանատար, ամքողջ “սանճագին”, մէջ
զինք կը ճանչնային իբր կամքը քալեցնող ծեր աղուէս մը, եւ ինչ-
պէս մեզ ընկերացող ոստիկ. զինուրները կը հաւաստէին, սարսափ
ազդած էր բոլորին: Ամէնքը կը ճանչնային զինք անձնապէս.
ո՞ր թուրք զիւղերը որ իշեւանեցանք, մեծ յարգանք եւ երկիւղա-
խառն ակնածանք ցոյց կու տային իրեն հանդէպ:

Միաժամանակ երկրորդ անձի մը միջոցաւ 10 հնչուն ոսկի
ալ պարզեւ խոստացանք տասնապետին, որպէս զի անկեղծօրէն՝
եւ ոչ թէ ձեւականօրէն գործադրէ իր հրամանատարին Շիքրիի
հրամանը:

Այս խոստումին վրայ, դարձաւ տասնապետը հրամանատա-
րին հարցնելու, թէ եթէ խուժանը ընդդիմութիւն ընէ իրենց եւ
ցրուիլ չուզէ, ի՞նչ ընեն: Հրամանատարն ըստ — կրակեցէք . . . :—
Այս քացորչ հրամանին վրայ, հեծեալ 4—5 ոստիկ. զինուրներ,
գլուխ ունենալով տասնապետը, քառսաւթակ յարձակեցան սարի
կողերուն վայրկեանէ վայրկեան սպանդի ահազանզին սպասող
խուժանին վրայ:

Բայց ընչաքաղ եւ ոճրածարաւ ամքոխը, որ տարիէ մը ի վեր

սպանդի, ալանի ու թալանի վարժուած էր, չէր ուզեր նահանջել եւ կը յամառէր մնալ: Խսկ խուժանին հեծեալ 8—10 պետքը, որոնց մեր ճամբոն վրայ հանդիպած էինք, նոյն խսկ կը յանդգնէին մեր վրայ քալել:

Խսկ մենք մեզմէ մէկ քանի հարիւր մեզը հեռու կատարուող այս մահուան կատակերգութիւնը անբացատրելի սարսափով մը կը դիտէինք ակնապիշ, երկիւղ կրելով միշտ՝ որ կրնար այս խաղը վերջանալ յանկարծ մեր սպանդին ողբերգութեամբը:

Ցանկարծ սթափեցանք մեր մահարոյր շփոթումին մէջ՝ «մավզէր» գնդակներու սովումով, եւ տեսանք թէ ինչպէս առջեւի շարքերէն եւ էն կատաղի հետիւոն ուանդիբաններէն մէկը՝ ոտքէն վիրաւորուած զետին ինկաւ:

Եւ ահա հարիւրաւոր սոտւար շարքերէ բարկացած՝ եւ զազանական կրքերով բոցավառած խաժամուժ ամբոխը տեսանք մեր զարմացելու աշքերով, թէ լեղապատառ ինչպէս հետ ի հետ կը վազէր սարն ի վեր, ետեւ ծգելով աւարը փոխադրելու համար հետ բերած ծիերն ու էշերը, հրազէնի պայթումին վրայ այլեւս համոզուելով՝ որ եղածը պարզ ծեւակերպութեան համար ըստ անցեալ սովորութեանց կատակ մը կամ մը չէր . . . :

Արդարեւ տեսնելու արժանի քան էր, թէ 4—5 ոստիկ. զինուորներու յարձակումին վրայ՝ կարելի է եղեր հարիւրաւոր ամբոխ ցրուել, բայ է որ կառավարութիւնը ասսուածօրէն Կաստուա: Ասկէ աւելի պերճախոս եւ անհերքելի զործնական ապացոյց՝ ալ ինչ հարկ կար փնտոելու կառավարութեան անհերքելի պատասխանատուութեան մասին:

Չորր պատնէշող երկու կողմի սարերուն փէշն ի վեր փախչող խուժանին ետեւ, տեսանք որ սարի հակառակ կողմին վրայ եւս դեռ հարիւրաւոր ամբոխ դարանակալ կը սպասէ եղեր, յարձակման յաջողութեան մը պարագային, միանալու համար նախայարձակ իրենց ընկերներուն:

Վտանգը անհետացաւ եւ փախչող խուժանին թողած 8—10 ծիերն ու էշերը հետերնիս առած սկսանք մեր ճամբան շարունակել, միշտ նոր յարձակումներու երկիւղն մեր սրտին խորը: Իր յաղթութեան վրայ՝ յոխորտանօք սկսաւ հարիւրապետ Շիքրի խօսիլ իր

հզօր ազդեցութեան վրայ, որ ունէք ամբողջ գաւառին քոլոր ժողովուրդներուն վրայ:

Իր անձնասիրութիւնը փաղաքշող կարգ մը շաղակրատութենէ վերջ, ուզելով լուսաբանուիլ, հարցուցի թէ վիրաւորուած մարդուն համար արդեօք իրեն ո՞ր եւ է պատասխանատութիւն կու զար յառաջիկային, պատասխանեց՝ “դէ՞չ ինծի ի՞նչ պատասխանատութիւն պիտի զայ, միթէ համրուած ոչխա՞ր է. ոստիկանական տեղեկագիր¹ մը պատրաստել պիտի տամ”, ըսելով որ “սէվզիաթին” (այսինքն տարագրութեան կարաւանին) վրայ յարձակեցան, եւ երբ ցրուել ուզեցի՝ ընդդիմացան եւ այս պատճառով ալ վիրաւորուեցան... լմոցաւ գնաց: Հիմա “սէֆէր պէյլիկ է (այսինքն պատերազմի շրջան է)” ո՞վ որուն, դեռ ինչե՞ր ըրինք ու հարցնող փնտող չեղաւ. ասանկ աննշան դէպի՞ մը համար պատասխանատութիւն պիտի զայ վրաս..., բնաւ մէկը միւսին բսելիքը չէ մացած... մուրախաս էֆէնտի հասկցա՞ր... դրուն այս երեկոյ հարիւր ոսկին Զեր ունեւոր աղաներուն մէջ հաւաքելով ձեռքս դնելուն ճարը նայէ. ի՞նչուղ պէտք...”:

Մենք այս քոլորը շատոնց հասկցած էինք, տասնեւհինգ երկար տարիներու թէ գաւառի եւ թէ Պոլսոյ մէջ մեր պաշտօններուն ըերմամք՝ նախարարներու, կուսակալներու եւ պետական մեծ ու փոքր պաշտօննեաներու նետ ունեցած ամենօրեայ յարաբերութեամք: Միայն կ’ուզէինք պատեհութենէն օգոստուելով տեղեակ ըլլալ ոնրագործ այս հարիւրապետին այս մասին ունեցած պատասխանատութեան զիտակցութեանը, մույնութեանը ու համոզումին:

Հարիւր ոսկիով ստոյգ մահուանէ մեր ծեռք քերած այս յաջողութիւնը կամ փրկութիւնը տեսնելով, ինքնին կը տարուինք յիշել հոռվմէական պատմութեան այն օրերը, երբ Ափրիկէի նումիդիոյ Մասինխա թագաւորի ազգականներէն Յուգուրդ զօրավարը, շարունակական իր պատերազմներով՝ վերջապէս Հոռվմի տիրեց: Եւ երբ տեսաւ հոռվմէացի զօրավարներուն շեշտուած ընչաքալցութիւնը եւ հոռվմայեցւոց ներքին ապականութիւնը, հաշտութիւն կնքելէ վերջ՝ երբ կը հեռանար Հոռվմէն, բացազանչեց. — Շահամէր քաղաք, քեզ ալ զնելու համար լոկ զնորդ մը պէտք է:—

¹ Զավիթ վարագասը

Մենք ալ իրաւամք կրնայինք բացազանչել՝ կաշառակեր Թուրքիա, թեզ ալ գնորդ մը պէտք է գնելու համար . . . :

Զինադադարի այս վաղորդայնին, արդեօք Թուրքիա՝ միթէ անուրդի հանուած չէ՝ եւ աւելի զին առաջարկողին միթէ ժառանգ չպիտի՞ մնայ . . . :

Աճապարեցինք շարունակել մեր ճամբան եւ մինչդեռ միջին հաշուով օրական 6—7 ժամ՝ միայն ճամբայ կրնայինք քայել՝ մեր կարաւանին հետփոտն զնացողներուն պատճառով, որոնք մեր ուղեկիցներուն զրեթէ ^{4/5} մասը կը կազմէին, այս օքը 8—9 ժամ՝ ճամբայ կորեցինք եւ մթնշաղին հետ իջեւանեցանք տղմաթաթախ եւ յոզնաբեկ՝ թուրք զիւղ մը:

Բայց մեզմէ ոչ ոք ախորժակ ունէք այլեւս ուտելու, եւ տարբեր խցիկներուն մէջ ու ոստիկան զինւրներու նոյն զիշեր աշալուրջ պահակութեան ներքեւ, կծկուած անքուն անցուցինք սրտադողի մէջ, աղտոտ փսխաթներու եւ ոչիններու մէջ՝ որոնց հետ այլեւս ընտելացած էինք, մենք ալ մեր վրայ միշտ կրելով առանց չափազանցութեան հարիւրաւորներ:

Այո՛, անկարելի էք մեզ քնանալ, որովհետեւ այլ եւս գաղտնիք մը չէր, թէ ո՛չ թէ մեր զերեզմաններուն մօտեցած էինք, այլ մէջը մտած ու չէինք զիտեր՝ թէ վաղուան արշալոյսին հետ ինչ մահանքաւէք անսկանկաններ կը սպասէին մեզի: Ամէնքս ալ նոյն խորհրդածութիւններով կը ջանայինք ժամ՝ առաջ լուսնցնել. որովհետեւ խաւարէն կը վախնայինք, միշելով որ բոլոր ոճիրներն զիշերը աղջամուղջին մէջ կը դարձնուին: Թէպէտ արհեստով ոճրագործներու համար օրուան ամէն ժամը կը յարմնարէք ոճիրի յղացումին եւ զործադրութեանը . . . :

Բարեբախտաբար՝ դէպքերու ահարկու ազդեցութեան ներքեւ ծնունդ առած մեր ջղայնոտ կասկածամոռութիւնը արդարացնող առանց ո՛ր եւ է վրդովիչ միջադէպի՝ լուսնցուցինք: Նախ քան կարաւանին ճամբայ ելլելը փութացի կատարել խոստումն, որ երեկոյին ոչ ոք մեզմէ կրցած էք այս մասին խորհիլ. որովհետեւ ինչպէս ժողովրդային բացատրութեամք կ'ըստի, նոզի չէր մնացած մեր վրայ ո՛ր եւ իցէ քանի վրայ խորհնելու:

Շատ դիւրին եղաւ հանգանակել հարիւր ուկին, որուն մաս-

նակեցան նոյն իսկ հազիւ քանի մը շաբաթուան պարզ հացագին մը ունեցողները. որովհետեւ կը տեսնէին թէ երկար սակարկելու ժամանակ չէ . . . : Մանաւանդ որ դեռ կը գտնուէինք ու պիտի անցնէինք այնպիսի ամայի լեռներու ու ծորերու մէջէն, երբ մեր կեանքը կախուած էր միայն կաշառակուլ մեր եղեռնազործ հարիւրագետ Շիքրիին բարեացակամութենէն:

Մեր կարաւանին մէջ գտնուող մէկ քանի շանկըրիցի վաճառականներու կողմէ երբ հնչուն կերպով համրուեցաւ Շիքրիի ափին մէջ հարիւր ուկին, արդէն այս հնչուն ուկին իր ազանութիւնը հրավառուած, եւ յուսալով որ կծիկին ծայրը արդէն քակուեցաւ վերջապէս, ա'լ աւելի բարեացակամ դարձաւ հանդէպ ամենքիս. եւ սկսաւ բացառիկ պատիւներ ալ ընել, հրաւիրելով որ իրեն սեղանակից ըլլամ:

Չորրորդ օրն եւս անցաւ բարեբախտաբար առանց մուանոցիչ ո՛ր եւ է միջադէպի, եւ մենք այս օրը ա'լ աւելի պատեհութիւն ու համարձակութիւն ունեցանք մոսածելու քիչ մը մեր սնունդին վրայ, եւ պարենաւորուելու եւ հոգալու նաեւ մեզի ընկերացող եղողկատցի յիստնէ աւելի չքաւոր աքսորի ընկերները: Սակայն այս զործը անոր համար կը դժուարանար, որ հարիւր հոգիէ աւելի մեր կարաւանին մէջ հազիւ ՅՇ՝ չանկըրցիներ պահեստի դրամ ունէին, իսկ մացեալները բառին բովանդակ նշանակութեամբ հացակարօտ վիճակի մէջ էին: Մասնաւորաբար 54 եղողկատցիները ըուլորովին մերկ ու անօթի էին, եւ հարկ էր ամէն օր կշտացնել այս թշուառները, ինչպէս նաեւ Պոլսոյ մեր հին աքսորի ընկերներէն 16 էն 10 ը նոյնպէս օգնութեան կարօտ էին: Կարելի ըրւալով ամէն ատեն հացագին մուրալ, ստիպուած անձնական փոխառութեամբ կրցայ մեծ մասամբ հայթայթել մեր օժանդակութեան կարօտ ընկերներուն ոմանց սնունդը:

Ուրիշ մէկ դժուարութիւնն ալ այս էր, որ Եղողկատէն մինչեւ Կեսարիա թուրք գիւղացիները այնքան վրէժինդրութեամբ լեցուած էին, որ ոստիկան զինւորներու միջամտութեամբ միայն կը յօժարէին կանխիթ եւ հնչուն դրամով մեզի հաց, սոխ, հաւկիթ եւ մածուն վաճառել: Ասոնք էին մեր միակ սնունդները, թէպէտեւ յետոյ ոչ թէ հաւկիթ ու մածուն, այլ եւ ոչ իսկ հաց զուանք զնելու,

փոյթ չէ թէ հաց ըստամուտ համարի, կորեկի քնաքեր խառնուրդ մը ըլլար: Բայց վերջապէս անօթիներուս համար սնունդ մըն էր դարձեալ:

Սակայն մեզմէ ոչ ոք հետամուտ էր ուտելու կամ՝ խմելու, մարուան ամենօրեայ մղճաւանջը այնքան տագնապեցուցած էր մեզ, որ միայն անակնկալ կոտորածի մը զո՞հ չերթալու միջոցներուն վրայ խորհնելու հետամուտ էինք:

Թէպէտ շատ յոյս չունէինք, քանի որ հայեր էինք, վայ եկած էր մեր ամբողջ ցեղին զլխուն: Բախտին անակնկալ մէկ հարուածովը, ամբողջ հայութեան հետ ժառանգազուրկ դարձած էինք, հաղածական եւ վայրավատին: Վերջ ի վերջոյ չէ՞ ոք մեր ամէնքին ալ վախճանը նոյն պիտի ըլլար ուշ կամ՝ կանուիս, անօթի եւ ծարաւ մեռնիլ Տէր-Ել-Զօրի տօթակէզ ու անջրդի անապատներուն մէջ:

Չորրորդ օրն էր, երբ արշալոյսին հետ ճամբայ ինկանք դարձեալ մտահոգ ու ընկնուած ու միայն Աստուծոյ ապաւինսած: Որովհետեւ ամէն յոյս արդէն կտրած էինք մեր ազգականներէն, եթէ ասոնք դեռ ողջ մտացած էին . . . : Խոկ անզլիացիներն, ֆրանսացիներն ու ոռոսներն օ՛ դեռ մեզմէ շատ ու շատ հեռու էին . . . :

Ըստ սովորութեան երբ Շիքրիի հետ միասին խօսակցելով կը ծիավարէինք, մէկ քանի ըլուրներու ետեւ կրկին նեղ ծորի մը մէջէն անցած միջոցնիս մարդկային թագնուած զլուխներ տեսանք: Ասոնք սակայն յարձակման համարձակութենէ զորկ ըլլալով, խուզարկու ուահվիրաներու դերին մէջ կը մնային՝ շատ քիշուրը ըլլալուն:

Այս պատեհութենէն օգտուիլ ուզեցի, վերահասու ըլլալու համար, թէ այս ամբոխը ինքնաքերաքար կու զայ մեր ճամբան սպասելու, թէ հարիւրապետ Շիքրի ինք զաղտնի մարդեր դրկելով քերել կու տայ մեր վրայ՝ մեզի կողոպտելու համար:

Ուստի հարցուցի — Շիքրի պէյ, ասոնք ո՞վ մեր վրայ կը դրկէ, որովհետեւ ո՞ւրկէ զիտեն ասոնք թէ հայ տարագիրներու կարաւան կ'անցնի, որ կ'անապարեն հեռաւոր գիւղերէ զալ այս ցուրտին եւ մեր ճամբուն վրայ սպասել, մեզ անշուշտ սպաննելու, կողոպտելու համար . . . : — Պատասխանեց “Յանցանքը շիտակն ըսելով ասոնցը չէ, մենք վարժեցուցինք զիրենք ասոր . . . »:

Ի դէպ է հոս յիշել, որ հարիւրապետ Շիրքի թէպէտ նշանաւոր ոճրագործ մը եւ դահիճ մըն էր, սակայն իբր կրօնամոլ ծեր թուրք մը, զարմանք առթելու աստիճան նշմարտախօս ու անկեղծ էր իր համոզումներուն մէջ, եւ անվերապահ իր կարծիքներուն յայտարարութեանը մէջ:

Այս շարժառիթով, յաճախ մեր մորքին մէջ ծագում առած կասկածներու եւ հարցերու մասին որոշ լուսաբանութիւններ ստանալու համար կը հարցաքննէի զինքն զգուշաւոր կերպերով:

Անզամ' մըն ալ այս նպատակով հարցուցի — Շիրքի պէտինչու Սուլթան Համիտի օրով եղածին նման, այս անզամ' ալ “ժէօն թիւրքերը” իրենց ընակած քաղաքներուն մէջ կոսորել չուուին հայ ժողովուրդը; եւ թէ եռզկատցի հայ կիները միթէ չէիր կընար դիւրաւ փճացնել առանց քաղաքէն դուրս հանելու . . . :

“Իթթիհատականներու այս ըրածը առաջինէն աւելի խոնհմ ճամբայ էր, որովհետեւ եթէ հայերը չարդել ուզէինք Սուլթան Համիտի օրով եղածին պէս, այն ատեն մննք ալ շատ գոհեր պիտի ունենայինք: Խէպէս հայերը Ատանայի մէջ 1909ին ըրին, փողոցներու մէջ շինուած պատնշներու ետեւ եւ քարաշէն տուններու մէջ ամրանալով՝ դիւրաւ չպիտի ուզէին անձնասուր ըլլալ, այլ զէնքով պիտի դիմադրէին: Տես, Շապին-Դարահիսարի եւ Ուրֆայի մէջ հայերը ամիսներով զքաղեցուցին կառավարութիւնը: Միթէ այս ձեւը աւելի գործնական չէր, ձեզ աքսոր պիտի տանինք ըսելով նախ զինաթափ ըրինք եւ ապա ճամբայ հանելով առանց ո՛ր եւ է փոքր մը իսկ ընդդիմութեան մաքրեցինք . . . : Իսկ եռզկատցի կիներուն զալով, եթէ քաղաքին մէջ ասոնց գործը մաքրել ուզէինք, իրենց մօտը զտնուած ուկեղէն, արծաթեղէն եւ գոհարեղէն իրենց բոլոր զարդերը կոյուղիներու մէջ պիտի նետէին կամ փճացնէին, որպէս զի մեր ձեռքը չիյնայ: Միթէ ասանկ ընելը աւելի խոնհմութիւն չէ՞ր, խաքելով զիրենք, թէ իրենց էրիկներուն մօտ պիտի դրկենք, իրենց բոլոր ունեցած ուկեղէն, արծաթեղէն եւ գոհարեղէն զարդերը ու իրենց տուններուն գորգերը եւ կապերտները հետերնին առին: Որով մեզ ալ շատ դիւրին եղաւ մէկ քանի օրուան մէջ հաւաքել ամէնքը եւ զիրենք մերկացնել . . . : Թէպէտ մոհցայ ցարդ յիշել, որ աղամանդեայ շատ զարդեղէններ մեր խուզարկումներու

միջոցին կլլած էին։ Սակայն թուրք զիւղացիները մանաւանդ կի-
ները, օրերով նեխած հազարաւոր այս դիակներուն մէջ շրջելով
փորոտիբները պատուեցին եւ բաւական զարդեղէններ գտան, որոնք
յետոյ քաղաք ընթելով ծախսեցին . . .։ Կառավարական բոլոր պաշ-
տոննեաներս ալ զարմացանք տեսնելով նողկատցի հայերու տու-
ներէն գտնուած անքաւ հարստութիւնը։ Հակառակ պետութիւնը
մեր ցեղին ծեռքը ըլլալուն, թուրք ժողովուրդը՝ բացի մէկ քանի
մեծամեծներէ (Ըշրաֆէ) աղքատ է եւ տուներու մէջ մէկ կապերտ
չունի։ ՄԵՆՔ ապէեցանք թէ ասքան կառավարական սեղմումներու
մէջ ի՞նչպէս հայերը այսքան հարստութիւն դիզած էին հին քէժի-
մին, որմէ այնքան կը գանգատէին։ Որովհետեւ դեռ մէկ քանի
տարուան գործ է Սահմանադրութիւնը, ասոնք առաջուց հաւա-
րուած հարստութիւններ էին։

Պէտք չէ մոռնալ յիշելու, որ մեր անցած բոլոր ճամբաններուն,
ժորերուն ու դաշտերուն վրայ, ցան ու ցրի կը տեսնէինք զգեստի,
ճերմակեղէնի պատուած կտորներ, կօշիկի մաշած մասեր, եկեղե-
ցական սուրբ զբերու պատառ պատառ եղած էջեր։ Յայտնի էր
որ հայ տարագրեալներու մեծ կարաւաններ անցած էին այս
ճամբաններէն եւ անխնայ ջարդուած զանազան ծորերու եւ կիրճնե-
րու մէջ։ ՄԵզի ընկերացող պահակ զինուրները պատմեցին մեզի,
թէ ի՞նչպէս նողկատի մերձակայ Զաթ կրշուած անտառուտ լեռ-
ներուն մէջ ամրացած ափ մը հայ քաջեր, շուրջ տարիէ մը ի վեր
կը կոռւէին թուրք զինուրական եւ ոստիկանական ուժերու դէմ,
չափազանց զբաղեցնելով տեղական կառավարութիւնը։

Զաթի մօտակայ հայ զիւղացիները, երբ կը տեսնեն որ նող-
կատի եւ շրջակայից հայութիւնը տեղահան ըլլալէ վերջ՝ կարգը
իրենց եկած է, կը փութան կանինել թուրք կառավարութիւնը, բո-
լորովին անակնկալի քերելով զանի։

Երբ նողկատէն եկող բազմաթիւ ոստիկան զինուրներ կը
մոնեն լուսնշաղին հետ զիւղ՝ տեղահան ընելու համար զուտ հայա-
քնակ այս զիւղի ժողովուրդը եւս, զարմանքով կը տեսնեն որ բացի
զիւղին մէջ մնացած մէկ քանի շուներէ եւ աքաղաղներէ, ոչ ոք
մնացած է հոն։ Խսկ ասոնք զգուած էին որպէս զի շարունակեն հա-
ջել եւ ծայնել եւ անզգալի ընել իրենց անշշուկ հեռացումը զիւղէն։

Վերջապէս գաղտնիքը երեւան կ'ելլէ, եւ կառավարութիւնը հազարի մօտ անկանոն զօրք ու հարիւրի մօտ ոստիկան զինւորներ կը որկէ լեռնային թնդանօթներով, որպէս զի անծնատուր ըլլալու ստիպեն այս յանդուզն ափ մը հայ քաջերը։ Սակայն ասոնք Սամուել շավուշի առաջնորդութեամբ ամբանալով Զաթ լեռան խիտ անտառներուն մէջ, կը սկսին հերոսական պայքարի մը։ Զաթի լեռներուն մէջ խոր եւ մեծ քարայր մ'ընելով իրենց ընակարան, սնունդի անհրաժեշտ իրենց պաշարը երբ կը սպառի, կը սկսին ասպատակել մերձակայ թուրք գիւղերը եւ բռնադատել որ իրենց պարէն տան։

Եովկատի կառավարութիւնը իր յաճախակի զոհաքեր յարձակումներէն յուսահատ, եւ տեսնելով որ անկարելի պիտի ըլլայ ասոնք պարտութեան եւ անծնատուութեան ըռնադատել, կը սկսի պատժել ըշակայ թուրք գիւղացիները. ամբաստանելով՝ որ — դուք պարէն տալով Սամուելի եւ ընկերներուն, կառավարութեան թշնամիները կը քաջալերէք։ —

Զէ՞ որ միշտ այս եղած է թուրք կառավարութեան գործելակերպը, երբ անկարող կ'ըլլայ յանցաւորը պատժել, իր վրէժը անմեղէն կը լուծէ։

Այս պատմութիւնը մեզի ընող ոստիկան զինւորները ապշութեամբ մեզի կը յիշէին, թէ իրենց ներկայ ընկերներէն մէկ քանին ալ, որ մասնակցած են Զաթի այս կոհւներուն, նոյն իսկ թնդանօթ տեսած են Զաթի հայ քաջերուն մօտ, որոնք լեցնելով վառողախառն քարերով անկարելի կը դարձնէին յարձակող ուժերու յառաջացումը։

Արտաքնապէս զարմանքով եւ ներքնապէս ուրախութեամբ մտիկ կ'ընէինք այս հրաշալի պատմութիւններու վիպական մանրամասնութիւնները, եւ մեր մէջ յոյս կը ծնէր նմանօրինակ ազատութեան մը կարելիութեան։

Բայց շոտով կը բարոյալքուէինք, յիշելով որ անգամ մը օժիքնիս ծեռք տուած էինք. եւ ազատումը գրեթէ անկարելի էր դարձած, մանաւանդ արեան այս սարսափելի ճամբաններուն վրայ։

1915 Օգոստոսէն մինչեւ 1916 Մարտի վերջը դիմադրած

Էին եւ ոստիկան զինորները կը հաստատէին թէ անկարելի է ասոնց յաղթել:

Արդարեւ Զաթի այս ափ մը հայ քաջերը յաղթական կոխը շարունակեցին մինչեւ համաշխարհային պատերազմի 1918ի Հոկտեմբերի փրկարար զինադադարը, մինչեւ որ իրենց զէնքերով գնացին յանձնուեցան Հալէպ անզլիական զօրաց վերին հրամանատար՝ զօրվ. Ալէմպիին, արժանանալով ընդհանուր գնահատութեան եւ զովասանքի: Խակ անզլիացի հրամանատարը այսպիսի քաջերէ չուզեց առնել զէնքերը, որոնք պատիւ ըերած էին իրենց ներոսական դիմադրութեամբ հայ ցեղին:

Երեկոյեան արեւամուտին հետ իշեւանեցանք Քէլլէր անունով թուրք գիւղ մը, որ հազիւ 5—6 ժամ հեռու կը գտնուէր Պողագլիանէն, եւ որ մեր տառապանքի տարիներուն ամենասարապին լի սեւ յիշատակներէն մէկը եղաւ, հետեւեալ միջադէպին պատճառով:

Հազիւ ըստ սովորութեան մեզի ուղեկից տասնապետին հետ մեր հարիւր հոգինոց կարաւանին անդամները 8—10 գիւղացիներու վճարեալ խուցերուն մէջ տեղաւորած, եւ մինչ ամէն որ անկին մը գտնելով կծկտած էր, երբ տասնապետը եկաւ հրաւիրել զիս, ըսելով որ — Շիւրի էֆէնտին քեզ կ'ուզէ տեսնել, առանձին խօսելիք ունի: —

Բնականաբար մօտալուտ վտանգի մը երկիրէն մօտահոգ՝ չուզեցի նախ երթալ, դաւադրութենէ մը վախնալով: Սակայն երկրորդ հրաւիրին վրայ՝ ճարահատ գնացի գտնել հարիւրապետը, որ գիւղին մէկ ծայրը՝ խրճիթներէն բաւական հեռու կեցած ինծի կը սպասէր: Մեկնելու միջոցին չմոոցայ նցակից մէկ քանի կտրին երիտասարդներու յանձնաբարեկ որ աննշմար կերպով հետեւին ինծի գոնէ խուզարկու աչքերով:

Երբ հասայ հարիւրապետին մօտ, սա՝ խորհրդաւոր շեշտով մը ըստ ինծի «Մուրախաս էֆէնտի, գործը գէշ է. լսելով որ «սէվքիաթ» (այսինքն հայ տարագիրներու նոր կարաւան) պիտի անցնի ասկէ, շրջակայ գիւղերէն հարիւրաւոր ժողովուրդ հաւաքուած է այս գիւղին շրջակայքը մեր վրայ յարձակելու նպատակով, ուստի մեծ վտանգի մէջ ենք. գիտցած ըլլաս...:» Պատասխանեցի — Շիւրի պէյ, դուք երդում ըրիք Զեր զաւկին վրայ,

որ մեզ ողջ պիտի հասցնէք մինչեւ Պօղազլիան. Հետեւապէս Աստուծոյ սիրուն, այս խուժանը վախցնելու համար Զեր ամբողջ ազդեցութիւնը գործածեցէք. ես վստահ եմ՝ որ անոնք Զեզմէ կը վախնան, երբ լսեն Զեզմէ սպառնալիք՝ կը ցրուին. Փրկեցէքմեզ...: Թէպէտ միւս կողմէն կը խորհի՛ թէ կրնար մեզ դարձեալ կողոպտելու նոր սաղրանք մը ըլլալ, այսպէս անգոյ խուժանի մը սարսափը ցցելով մեր առջեւ:

Բայց նա վարանքս տեսնելով “քիչ մը սանկ պտղտինք ըսելով տարաւ զիս 150 քայլ հեռու գիտին վերեւը աղքիւրին մօտակայ փոքր ծորակ մը, եւ ի՞նչ տեսնեմ Աստուած իմ՝, սպաննուած այրերու եւ կիներու ուռած եւ յօշոտուած մարմիններէն եւ ոմանց եւս փորոտիքը դուրս թափած: Այս բոլոր մարմիններն ալ բոլորովին մերկացուած էին եւ տեսայ ծեռքեր եւ ոտքեր կամ սրունքներ հեռու նետուած մէկ մէկ կողմ: Դժուար է զրչով արտայատել այն սարսափեցուցիչ տպաւորութիւնը, որ զգացի ի տես նահատակուած այս ցեղակիցներուս. եւ ես չեմ յիշեր երբեք որ այսքան մօտիկ զանէի զիս գերեզմանիս...: Տեսնելով մահուան այսքան մօտիկութիւնը, յանկարծ տկարացայ եւ ինկայ զետին, առանց ուշաթափ ըլլալու սակայն, որովհետեւ արդէն յոզնած սրունքներս միայն զթուածան եւ չէին ուզեր կրել իրենց վրայ ծանրութիւնը: Ակնթարթի մը մէջ՝ շարժանկարի մը նման, եկան անցան երեւակայութեանս հորիզոնէն կեանքիս բոլոր յիշատակարժան դէպքերը, եւ շուարած էի խորհելով՝ թէ կրնար եւ մեզի վիճակիլ նոյն սեւ քախտը վայրկեանէ վայրկեան:

Հարիւրապետը փութաց վերցնել զիս զետնէն եւ ըստ քաջալերական շեշտով մը “Մի՛ վախնար մուրախաս լֆէնտի, մեր կարաւանին համար վտանգ չկայ, այս տեսնած դիակներդ սպաննել տուած է Պօղազլիանի զայմազամը Քէմալ, երէկ զիշեր այս գիւղը զալով եւ իբր գործաւոր զինուր հոս զտնուող բոլոր այրերը եւ կիները ընդամէնն 28 հոգի սպաննել տուած է խուժանին եւ ծզած մեկնած է: Ան այս սպանդն ըրած է անշուշտ լսելով՝ որ նոր կարաւան կու գայ, եւ զիւղացիները մղելու համար նոր սպանդի: Բայց նոզկատի փոխ կառավարչութենէն պաշտօնանկ ըլլա-

Հովկին Պօղազլիան գալէն վերջ, ա՛լ առջի ազդեցութիւնը չէ մնացած, եւ ակունքը կոտրած են. մի՛ վախնար, մեզի բան մըն ալ չի կրնար ընել, ապահով եղիրք: Ես անմիջապէս հաւաքուած խուժանը հիմա կը հեռացնեմ՝ դեռ բոլորովին մութը չկոխսած. միայն դուն ըսէ նայինք, ի՞նչ պիտի տաս ինծի . . . :

Անմիջական միակ պատասխանս այս եղաւ — Շիւքրի պէտ, ինչ որ կ'ուզես տանք, միայն այս վտանգէն ալ մեզ փրկէ: — Պատասխաննց “Ձեր քով գտնուած գորգերը ինծի տուէք այս զիշեր իսկ, եւ ես իսկոյն ոստիկան զինւորներս զէնքի ներքեւ կ'առնեմ՝ եւ խուժանը կը փախցնեմ:”

Արդարեւ սակարկութեան ժամանակ չէր. ինդրեցի որ ինք իսկոյն գործի ճենուարկէ եւ ես ալ երթամ՝ մեր վաճառական մէկ քանի ունեւորները գտնեմ՝ եւ ճարը նայիմ՝ գոհացնելու զինքը:

Ուստի աճապարեցի իրենց իսկիկներէն դուրս քերել տալ տասնապետին ընկերակցութեամբ 4—5 ունեւոր անձեր, եւ մեր վիճակին տագնապալի հանգամանքը յայտնելով, հարիւրապետին պահանջին գոհացում՝ տալու անհրաժեշտութիւնը շեշտեցի: Ամէնքս ալ այնքան մահուան երկիւղով մը պաշարուած էինք, որ հակառակ մէկ քանիներու կասկածու վերաբերումին, փութացինք մէկ քանի գորգի հետ 50 նշուն ուկի իսկոյն դրկել հարիւրապետին:

Հարիւրապետը, համաձայն իր խոստման, ոստիկան բոլոր զինւորները հետև առած անձամբ երթալով խաւարին մէջ ոնիր դարբնող եւ դարանակալ սպասող խուժանին մօտ, եւ ասոնց պետերը իր մօտ կանչելով՝ հրամայած էր անմիջապէս ցրուիլ եւ դառնալ զիւղերը, հակառակ պարագային սպաննալով կրակել:

Խուժանը տեսնելով թէ կառավարութիւնը դէմ՝ է իրենց գործելիք սպանդին, թողած հեռացած էր զլիմիկոր, չկրնալով մեկնութիւն մը տալ այս հանելուկին . . . :

Հակառակ տասնապետին միջոցաւ ինծի դրկուած ապահովէ լուրին, այնու ամենայնիւ մեզմէ ոչ ոք կրցաւ քնանալ, թէպէտ մեր տառապանքի ընկերներուն երկիւղ շառթելու համար՝ զաղտնի պահել ուզած էինք ամէնքէն: Սակայն մեր դուրս մտնելէն եւ խորհրդաւոր շարժումներէն, եւ մանաւանդ մեր թալկացած դէմքերէն մեր ընկերները կուահած էին, որ նոր վտանգի

մը մէջ կը գտնուինք, ու անհամբեր կը սպասէինք լուսածազին։ Որովհետեւ վտանգի մէջ գտնուողները աւելի ապահով կը զգան զիրենք լոյսին մէջ։ մինչ գիշերուան աղջամուղը իր խորհրդաւոր սեւ քօղովը ինքնին երկիւղ կ'ազդէ, մանաւանդ գրգռուած չիղերու եւ շփոթած երեւակայութիւններու։

Առաւոտ արշալոյսին աճապարեցինք ժամ՝ առաջ հեռանալ մահաբոյր այս գիտէն եւս եւ արագ քայլերով սկսանք իջնել զառիթափ մը դէպի Պօղազլիան։

Քէլլէր գիտէն հազիւ մէկ ժամ՝ հեռացած, հանդիպեցանք օսմ. պառլամենտին Կեսարիոյ անդամ Ալիքէմալին, որ Եղակատէն Էնկիւրիի ճամբով Պոլիս կ'երթար կառքով։ Մեր երկարածիգ կարաւանին մէջէն անցնելէ վերջ՝ երբ մօտս հասաւ, յանկարծ կառքը կեցնելով հարցուց ինծի, թէ ո՞ւրկէ կու զանք եւ ո՞ւր կ'երթանք։ Պատասխանեցի՝ թէ Զանկըրիէն կու զանք, բայց չենք գիտեր՝ թէ ո՞ւր կ'երթանք . . . միայն Աստուած գիտէ . . . : — Ալիքէմալը ըստ — Աստուած հետերնիդ ըլլայ։ — Այս լակոնական պատասխանով ընականաբար ըսել կ'ուզէր, թէ ձեր գործը միայն Աստուծոյ մնացած է . . . :

Քէլլէրէն մինչեւ Պօղազլիան 5—6 ժամուան ճամբայ մ'ըլլաւով, երբ Պօղազլիանի միայն 2 ժամ՝ մնացած էր, հանդիպեցանք ճամբան թուրք գիտացիներու, որոնք փութացին աւետել մեզի, թէ “աֆուշահանէ”, այսինքն՝ կայս. ընդհ. ներում եղած է հայերուս, եւ թէ աքտորուած բոլոր հայերը իրենց ծննդավայրերը պիտի դառնան . . . : Հաղորդեցին միանգամայն, թէ իրենց աշբով կարդացած են ընդհ. ներման այս թուղթերը՝ փակցուած գիտերու պատերուն վրայ . . . :

Բայց ամէնքս ալ իրարու կը հարցնէինք, թէ քանի որ ընդհ. ներում եղած է հայերուս, ուրեմն ինչո՞ւ մեզ կը տանին դէպի Զօր, փոխանակ իսկոյն վերադարձնելու մեր տեղերը։

Այս առեղծուածը կարենալ լուծելու համար, կրկին գտայ մեր հարիւրապետը եւ հարցուցի իրեն, թէ այս թուրք գիտացիները ընդհ. ներման աւետիս կու տան մեզի, մինչ մենք Տէր-Զօր կ'երթանք, ինչո՞ւ այս հակասութիւնը, եւ ի՞նչ հանելուկ է այս . . . :

Պատասխանեց “Մուրախաս էֆէնտի, դեռ չես գիտեր թէ

Թուրքին ամէն գործը “տոլապով” է, այսինքն խարդաւանանքով է: Փօղազլիանի զայմազամն դիտմամբ ասանկ կեղծ յայտարարութիւն մը հանած է, որպէս զի եթէ պահուած հայեր դեռ կան հոս հոն, հաւատալով թէ հայերուն ընդհ. կայս. ներում եղած է՝ դուրս զան իրենց թագասոցներէն եւ պահուղներն եւս դիւրութեամբ այսպէս ձեռք ձգելով՝ զանոնք ալ մաքրէ . . . : Չե՞ս զիտեր, թուրքը նուպաստակը կառով կ'որսայ . . . :

Արդարեւ ո՞րքան անկեղծ էր հարիւրապետ Շիքրի իր այս յայտարարութեանը մէջ: Խչպէս տեսանք, հայերու ընացնջումի ըոլոր հրաւանները գործադրուեցան կեղծիքով, խարեւայութեամբ եւ նենզամութեամբ, ասոնք էին արդէն խկական հիմերը թուրք պետութեան, եւ զաղտնիքը իր գոյութեան յարատեւութեան:

Թքական այս ընտոծին խարեւայութեան շնորհիւ էր, որ ամբողջ հայութիւնը իր ըոլոր դասակարգերով, սկսեալ իր կրօնական եւ կուսակցական պետերէն, միշտ լաւատես էին եւ ոչ ոք կը հաւատար թէ հայութեան հիմնական ընացնջման այսքան համատարած աղէտ մը կամ սպանդ մը կրնար տեղի ունենալ Տէր-Զօր երթալու աքսորի անուան տակ:

Վերջապէս նոզկատի մօտակայ կամուրջէն մեր մեկնումին վեցերորդ օրը արեւամուտէն շատ առաջ հասանք Փօղազլիան ա՞ ու դողով:

Այո՛, սարսափով լեցուած մոտանք արիւնի եւ նախնիքի կեղրոն այս քաղաքը. որովհետեւ հաւատի կերպով լսած էինք, թէ նոզկատի հայոց ընդհանուր ջարդերը կազմակերպող եւ առժամապէս փոխ կառավարչութեան պաշտօնը կատարող արիւնարքուն Քէմալ, սպանդի իր պաշտօնը լրացնելէ վերջ՝ կրկին վերադարձուած էր Փօղազլիանի իր զայմազամութեան նախորդ պաշտօնին:

